

244



ՀԻՈՆ

1968



ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐԷ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



Նորին Ամենապատուութիւն
Տ. Եղիշէ Աբգեպիսկոպոսին
Պատրիարքին Հայոց Երուսաղէմի
Երուսաղէմ

«Բրիստոս յարեաւ ի մեռելոց, ձեզ եւ ձեզ մեծ աւետիս»:
Սուրբ Յարութեան անտիսը նոր լոյս կ'իջեցնէ մեր օրերու
յուսացեալ աշխարհին վրայ, մեր եկեղեցիին վրայ, ամենուս հո-
գիներէն ներս:

Ազատ ու պայծառ բող շողայ լոյսը Յարութեան: Մար-
դիկ եւ ժողովուրդներ, իրենց մտածումներն ու ձեռաց գործերը
բող այդ լոյսով շաղախեն, բիրեղացնեն, ի փառս Ամենակալին
եւ ի փառս Մարդուն: Յարութեան լոյսով բող առայնորդուն
նաեւ պետութիւնները, հասնելու համար իրական խաղաղութեան
եւ արդարութեան ափին:

Այսօր Սուրբ Յարութեան լոյս կը բերեմք Ձեզի յաւիտե-
նական Սուրբ Էջմիածնէն, սրտագին մազքանձով որ Փրկիչը մեր
Բրիստոս անասան պահպանէ Հայոց Մայր եկեղեցին եւ համայն
ժողովուրդը, հոգեշէն եւ ազգանուէր գործոց առատ պտղաւո-
րումով:

Բարի մազքանձներ Ձերդ Ամենապատուութեան, Ձեր Ս.
Աբոռոյն ուխտապահ Միաբանութեան եւ համայն մեր հաւատա-
ւոր գաւակներուն, ի պայծառութիւն եւ յանասան միութիւն
մեր Առաքելական Սուրբ եկեղեցոյն:

Արդ, Սուրբ Յարութեան շնորհներով *«ազատացեալք ի մե-
ղացն, եւ ծառայեալք Աստուծոյ, ունիք զպտուղ ձեր ի սրբութիւն
եւ վախճան նորա կեանք յաւիտենից: Ձի թոշակն մեղաց մահ է.
այլ չնորճք Աստուծոյ կեանք յաւիտենից ի Բրիստոս Յիսուս ի
Տէր Մեր»* (Հռոմ. 2, 22-23):

Խնդրեալքս եւ սիրոյ ողջունիւ՛

ՎԱԶԳԷՆ Ա
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ս. Էջմիածին,
30 Մարտի 1968



ՄԱՅՐ ԱԹՈՒ Ա Էջմիածնի
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
Նախագահությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Յ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ն

Վեհափառ Հայրապետի բարձր նախագահութեան ներքոյ, Գերագոյն Հագեւոր Խորհուրդը Ուրբաթ, Փետրուարի 9-ին մասնաւոր նիստ գումարելով, բննութեան առաւ Սրբալոյս Միւռոն օրհնելու եւ Նորին Սուրբ Օծուքին Տ. Տ. Վազգէն Առաջին Կաթողիկոսի ծննդեան 60-ամեակը հանդիսաւոր կերպով նշելու հարցերը:

Գերագոյն Հագեւոր Խորհուրդը յետ խորհրդակցութեան որոշեց.

1. հնդրել Վեհափառ Հայրապետին օրհնելու Սրբալոյս Միւռոն Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ըստ կանոնաց Հայաստանեայց Եկեղեցւոյ, յառաջիկայ տարի, 1969 թուականի Հոկտեմբերի 5-ին, Կիրակի օրը, ի մխիթարութիւն Հայ հաւատացեալ ժողովրդի:
2. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ծննդեան 60-ամեակը եւ Գահակալութեան 14-րդ տարեդարձը հանդիսութեամբ նշել նոյնպէս 1969 թուականի Հոկտեմբերի 5-ին, Կիրակի օրը:
3. Այս որոշման մասին հաղորդել Նուիրապետական Աթոռներին, Թեմերին, ազգային-եկեղեցական մարմիններին՝ պաշտօնական գրութիւններով և մամուլի միջոցաւ:
4. Միւռոնօրհնէքի եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ծննդեան 60-ամեակի հանդիսութիւններին հրաւիրել ինչպէս ներքին Թեմերից, նոյնպէս եւ Սփիւռքի Թեմերից հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներ:
5. Այս հանդիսութիւններին առթիւ հրատարակել Վեհափառ Հայրապետի Կոնդակների եւ Քարոզների ժողովածու:

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
(Կնիք)

10 Փետրուար 1968 թ.
Մայր Աթոռ Ս. Էջմիածին



ՄԱՅՐ ԱՅՈՒ Ա ԷԶՄԻԱՇՆԻ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
Սախազահուրյանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Յ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետ, հրաւերով Ամերիկայի Միացեալ Նահանգաց Հայոց թեմակալ Առաջնորդի, պիտի նախագահի Նիւ Եորքի նորակառոյց Մայր Տանարի օժման արարողութիւններին Ապրիլի 28-ին եւ ապա իր Հայրապետական օրհնութիւնները պիտի բաշխի Մ. Նահանգաց եւ Գանատայի Հայոց Թեմերի մի շարք եկեղեցական համայնքներին:

Վեհափառ Հայրապետը, իր նախապարհի վրայ դէպի Մ. Նահանգներ, հրաւերովը Վիեննայի Հայոց եկեղեցական համայնքի վարչութեան, պիտի կատարի օժումը Վիեննայի Հայոց նորակառոյց Ս. Հռիփսիմէ եկեղեցւոյն Ապրիլի 21-ին:

Նորին Սրբութիւնը, Յունիսի 15-ից յետոյ իր ուղեւորութիւնը պիտի շարունակի դէպի Հարաւային Ամերիկա, հրաւերովը Հարաւ-Ամերիկայի Հայրապետական Պատուիրակին եւ Արժանտինի Հայոց եկեղեցական կեդրոնական վարչութեան, իր օրհնութիւնը տանելու համար նաեւ այդ շրջանի իր հոգեւոր գաւակներին:

Սոյն ուղեւորութեան ընթացքին, Նորին Սրբութեան պիտի ուղեկցեն Գերշ. Տ. Կամիտաս Եպս. Տէր-Ստեփանեան, Առաջնորդ թեմին Հայոց Վրաստանի, Հոգշ. Տ. Ներսէս Ծ. Վրդ. Պոգապալեան, տեսուչ հոգեւոր նեմարանի եւ Պրն. Արթուր Հատիտեան, խմբագիր «Էջմիածին» ամսագրի:

Վեհափառ Հայրապետը իր շքախմբով կը մեկնի Ապրիլի 16-ին եւ կը վերադառնայ Մայր Աթոռ Յուլիս ամսի կէսերին:

ԴԻԻԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՅ
(ԿՅԻԲ)

Ս. Էջմիածին,
25 Մարտի 1968

ՄԻՈՆ

ԽԲ.

ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍՄԱՂԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ

«سورن» مجلة رمنية شهرية، دينية، ادبية، تعريب

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1968

Մարտ-Ապրիլ

Թիւ 3 - 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՅԱԻԵՐԺԱԿԱՆ ԱՊՐԻԼԸ

Յարանորոգ եւ մշտաշարժ, Բնութիւնը՝ իր անյեղլի օրէնքներով դարձեալ այս Ապրիլին պատուած է կուրծքը մայր հողին, ու համայնատարած կանաչին մէջէն կանչն է դարձեալ կեանքին, որ աւետարեր երգ մը իբրեւ՝ հետզհետէ բարձրացող իր ելեւէջներով կու գայ հռչակել յաղթանակը զարթօնքին, յարութեան:

Տերեւախիտ ճիւղերը որթերուն — երէկ տակաւին մերկ եւ երեւութապէս անկենդան —, կ'երգեն հրաշքը այդ զարթօնքին նորաբողբոջ ծաղիկներով բեռնաւոր ոստերը ծիրանիներուն, գարնան զով շունչին հետ կը բերեն թարմութիւնը վերընձիւղող բնութեան. եւ ամէն դուռի վրայ ու փակ իւրաքանչիւր պատուհանի ապակիի երեսին՝ կ'արձագանգէ յստակ զարկը ինքզինք նորոգող կեանքին: Զիւներէն ետք եւ փոթորիկներէն, մտատանջութեան եւ յարատեւ սպասումի օրերէն յետոյ՝ Բնութեան կը դիմէ Մարդը, ընդարմացած սրունքներով այլ հետզհետէ հողին վրայ հաստատուող իր քայլերով:

Վերածնող կեանքի եւ ուրախութեան այս օրերուն, գրեթէ անկարելի կ'ըլլայ մտածել խաւարի այն ուժերուն՝ որոնք, բը-

նազդակիան ներքին անպուսպ մղումով մեր փորձեցին ծառանալ նոյն այդ կեանքին դէմ, ու կեանքի եւ Մահուան կրկնախաղին մէջ նախընտրեցին առաքեալներ ըլլալ աւերումին եւ սպաննութեան: Անիմանալի պատճառներով, որոնք ժողովուրդներու դարաւոր պատմութեան մէջ յաճախ արձակած են մրափող գազանը մարդոց էութիւններէն ներս, ամբողջ ցեղ մը մահուան տարուեցաւ եւ լեռներու ու ձորերու, դաշտերու եւ անապատներու մէջ անճիտուեցաւ ու տասանորդուեցաւ: Եթէ այդ ցեղին յանցանքն էր իր տկարութիւնն ու անպաշտպան վիճակը, այլ ան ունէր մեծազոյն պատճառը իր ապրելու իրաւունքը իրեն հաւատակից ու քաղաքակիրթ ժողովուրդներէն յուսալու: Սակայն առանձին՝ ամբողջ աշխարհի երեսին, լքուած զինք դարպասողներէն եւ իր կարծեցեալ բարեկամներէն, այդ ցեղը՝ որուն հազարամեակներ երկարող կեանքին մէջ անթիւ էին փոթորկայոյց վերիվայրումները, անզամի մը համար եւս Մահուան մողոքին նետեց այն ա-մէնը ինչ որ ունէր. շահելու համար իրաւունքը կեանքին, ստանալու համար բարձրագոյն շնորհը իր ոտքերուն վրայ իր սեփական ուժերով ամբանալու եւ հաստատուելու:

Թափեցան տերեւները մեր ցեղի ծառին՝ երբ նոյնիսկ աշուն չէր տակաւին, տապարահար ինկան մերկ ճիւղերը եւ կացինը շիննայեց նոյնիսկ խորարմատ մեր բունին, որուն անվնաս պահպանման համար դարեք եւ դարեր շարունակ մեր հաւաքական ճիւղն ու հաւատաւոր եռանդը հեղեր էինք պարարտ հողին: Եւ եթէ սկեպտիկ այս դարուն պէտք է բացատրուին ու պատճառաբանուին նոյնիսկ հրաշքները, այն ատեն կրնանք ա՛յս ճիւղով եւ ապրելու տենչանքի ա՛յս անվհատ հաւատքով բացատրել հրաշքը մեր կտրատուած ու խորշակահար ծառի վերընձիւղման:

Ինչպէս պետութիւն մը որ կեանքի ու մահուան վճռական գուպարին մտած, պատերազմի ասպարէզ կը նետէ իր պահեստի ամենայնտին զինուորն անզամ՝ ի հաշիւ յաղթութեան որ չի՛ կրնար չգալ, նոյնպէս եւ մենք գործածեցինք մեր ցեղային նկարագրին ու գիմագծին ամենէն վերջին մասնիկներն իսկ, եւ արիւնաքամ, կիսամեռ ու մերկ՝ մեր ճակատագրի մեծազոյն փորձութենէն զուրս ելանք պայծառ ճակատներով ու յաղթական ոգիով: Մարսափելի էր պայքարը եւ անհաւասար, սակայն որովհետեւ մենք «անմեղ էինք, լիքը սիրով ու հաւատով անասան», որովհետեւ «վառ յոյսերով» կը նայէինք «դէպի Հայոց ապազան», կրցանք մահուան մէջ իսկ գիտնալ թէ պիտի ապրէինք ու տեւէինք, նոյնիսկ եթէ կտորակուած եւ բաժան-բաժան:

Եւ հիմա, գիտնէն վեր քաշկռտուող վիրաւորի մը նման երբ ա՛լ կեցած ենք մեր ամբողջ հասակով եւ կը ճգնինք հաւաքել մեր ուժերը՝ որոնք այնպէս անխնայ գործածեր էինք, մեր կամքը խոչընդոտներու կը զարնուի եւ յուսահատութիւնը բարձրագոյն մեր երեսին կը գոռայ: Հեռու՝ հայրենի հողէն, պարտաւոր՝ Հայաստանի անունով եւ երազով միայն ապրելու, եւ մեր ոտքերը օտար անապահով ճամբաներու անգութ քմայքներուն ենթակայ՝ երեւութապէս անկարելի կը գտնենք ուժերու նման վերանորոգում մը, անկարելի՛ արտասահմանի մէջ իրբու մէկ հա-

աբախանութիւն ապրելու տենչը, բայց կարելի ու գրեթէ պարտադիր՝ մեր ամբողջական ձուլումն ու անհետացումը:

Սակայն ինչո՞ւ եւ ուրկէ՞ նման ճակատագրականութիւն մը, ո՞ր օրէնքով եւ ինչպէ՞ս անխուսափելի պարտադրանքի մը ձեւը կ'առնէ այս համոզումը մեր մէջ, արմատանալու չափ մեր հոգիներէն եւ մտայնութիւններէն ներս: Ինչո՞ւ կը մոռնանք որ մեր ցեղի նկարագրին ամենէն ցայտուն գիծը միջավայրին յարմարելու եւ սակայն ինքնուրոյնութիւնը պահելու ատակութիւնն է, դարերու փորձառութեամբ ամրացած: Ինչո՞ւ չենք ուղեր օգտագործել մե՛ր ձեռքերով իրագործուած նիւթական այն բարորութիւնը՝ որուն մէջ կ'ապրինք արտասահմանի ափերուն վերայ, զայն վերածելու համար ոգեկան արժէքի եւ հայապահպանման ամենէն ամուր յենարանի: Ինչո՞ւ կը կորսնցնենք մեր հաւատքը մեր ներծին առհաւական կարողութիւններուն վրայ եւ փոխանակ ճիգով ու պայքարով յաղթանակելու՞ կը նախընտրենք անփութութեամբ եւ ջլատող անյուսութեամբ պարտուիլ ու հոսանքն ի վար քշուիլ: Մեր նախնիքները այսպէս չապրեցան ու այսպէս չգործեցին. փաստը այս հաստատումին՝ մեր գոյութիւնը իրբեւ Հայ, նոյնիսկ եթէ աքսորական եւ թափառաչրջիկ: Այսպէս չե՛ն ապրիր ու այսպէս պարտուող նկարագիր չե՛ն ունենար բոլոր այն ժողովուրդները՝ որոնք նպատակ մը ունին իրենց կեանքին մէջ եւ որոնք իրենց իտէլիին համար գիտեն ծրագրել, կազմակերպել ու գործել. որոնք իրենց ցեղային թերութիւններն ու սխալները քննելով ու դարմանելով հանդերձ՝ չեն իյնար ամբաստանութիւններու եւ եղբայրասպան վէճերու մէջ, այլ՝ գիտեն յառաջահայեաց ըլլալ ու կեանքի մանրուքները ձգել մանրուքներով ապրողներուն: Արդեօ՞ք մեզի համար եւս մանրուքները սկսած են աւելի արժէք ու գերակշիռ հանգամանք ստանալ, քան գլխաւոր կէտ նպատակին մեր գոյութեան ու մեր կեանքին:

Գիտենք որ մեր էութեան հակառակ է անպայքար նահանջ մը, գիտենք որ ճակատագրապաշտ եւ կոյր համակերպում մը անհաշտ է մեր սքանչելի պատմութեան փաստերուն եւ տրամաբանութեան. եւ վերջապէս՝ գիտենք որ ժամանակաւոր ընդարմացումէ եւ նպատակի առժամակայ մշուշումէ մը ետք՝ չի՛ կրնար մեր երկնակամարը չբացուիլ զարնան այս կապոյտ ու կանաչ օրուան նման, եւ գիտենք որ չեն կրնար դէպի բացուող զարունն թւ կեանքը չըլիմել անոնք՝ որ երիտասարդ ու կաշմբոսն, պիտի ըլլան մեր կեանքի սերմնացաններն ու սպառաշի հնձուորները: Գիտենք, կը հաւատանք, համոզուած ենք որ անոնք պիտի գան, եւ իրենց ջլապինդ բազուկներով պիտի երկնեն յաղթանակը կեանքին՝ Մահուան վրայ, որպէսզի ա՛լ վերջապէս հանգստանան մեր բիրբաւոր նահատակները եւ մեր տարիներու պանդխտութիւնն ու աքսորը դառնան ձմրան մռայլ օրերով յուշ ու սպասում՝ նորածին Գարնան մէջ:

Ա. Գ.

Ն. ԱՄԵՆ. Տ. ԵՂԻՇԷ Ս. ԱՐՔԵՊՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹԻԻՆԸ ԱՄԵՐԻԿԱ ԵՒ ԴՈՈՍ

1968 Փետրուար 8-ին, Հինգշաբթի, առաւօտեան ժամը 4-20-ին, Նորին Ամենապատուութիւն Տ. Եղիշէ Ս. Արքեպո. Տէր-տէրեան. Պատրիարք Հայոց Երուսաղէմի, ընկերակցութեամբ Հոգշ. Տ. Յուսիկ Ծ. Վրդ. Պաղտատեանի, Եւրոպայի անգլիական ընկերութեան օգանաւով համբայ ելալով Թէլ-Աւիւէն դէպի Լոնտոն: Օղակայանին մէջ ընդունուեցաւ Անգլիայ Կաթողիկոսական Պատուիրակ Կերշ. Տ. Պասկ Արքեպո. Թումայեանի կողմէ, որուն հետ երեք ժամերու տեսակցութիւն մը ունենայէ վերջ, ամերիկեան օդանաւով շարունակեց նամբան դէպի Պոսթոն, որ Ամերիկայի իր շրջապատյոսին առաջին հանգրուանը պիտի ըլլար:

ԺԱՄԱՆՈՒՄ Ի ՊՈՍՏՈՆ

Նոյն օրուան ժամը 3-25-ին կէսօրէ ետք, Նորին Ամենապատուութիւնը հասաւ Պոսթոնի միջազգային օդակայանը: Մասաչիւսէթսի Նահանգապետը եւ Պոսթոնի Քաղաքապետարանը յատուկ կարգադրութիւններ բրած էին օդակայանին մէջ, արժանավայել կերպով ընդունելու համար Երուսաղէմի Հայոց Պատրիարքը: Թաուն-Քընի Քաղաքապետը և Նահանգի Կառավարիչի ներկայացուցիչ Գեղապետ ձերոմ Օ'Գոննըր ընդունեցին Պատրիարք Սրբազանը օդակայանէն եւ առաջնորդեցին զինք պատույ սրահը, ուր, զինք շրջապատող բնիքներու եւ հետառեսիլի ներկայացուցիչներուն՝ Նորին Ամենապատուութիւնը յայտնեց.

«Կուգամ Երուսաղէմէն, Սուրբ Տեղեաց մեր իրաւունքներուն վերաբերեալ հարցերով, ինչպէս նաեւ Սիոն լեռան վրայ պատերազմին աւերակուած մեր սրբավայրերու վերաշինութեան համար նիւթական միջոցներ հայթայթելու միտումով:

«Մեծ հաճոյք է ինձի համար գտնուիլ

հոս, մեծ այս երկրին մէջ, իսրայիլը ազատութեան եւ խաղաղութեան, հայրենիք անկախութեան, որուն սեւեռուած են ամբողջ ազատատենչ ժողովուրդներու նայուածքները:

«Ի սրտէ կը մազբեմ որ Տիրոջ օրհնութիւնը միշտ անպակաս ըլլայ այս մեծ երկրի եւ ժողովուրդի վրայէն, որպէսզի ան ի վիճակի ըլլայ յանձնանելու իրմէ ակրնկալուած ազատութեան եւ խաղաղութեան բարիքները, որոնց այնքան պէտք ունի տառապալ մարդկութիւնը»:

Հիւրասրահին մէջ Պատրիարք Սրբազանը դիմադրուեցաւ Ամերիկահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Մանուկեանէն, Պատրիարքարանի Դիւանապետ Գերշ. Տ. Շահէ Եպս. Անէմեանէն՝ որ Սրբազան Պատրիարքի ժամանումէն առաջ Ամերիկա մեկնած էր արդէն, Հոգշ. Տ. Հմայեակ Ծ. Վրդ. Ինչոյեանէն, Արժ. Տ. Բարգէն Ա. Գեճյ. Մազստեանէն, Ս. Երարդութիւն Եկեղեցւոյ Հագարաճութեան եւ այլ պաշտօնական անձնաորութիւններու կողմէ:

Այս առթիւ, Նահանգապետի ներկայացուցիչ Գեղապետ ձերոմ Օ'Գոննըր Նորին Ամենապատուութեան ներկայացուց պատույ մագաղաթ մը, հետեւեալ պարունակութեամբ.

«Մասաչիւսէթսի նահանգը, իր Կառավարիչին՝ Նորին Վսեմութիւն ձամ Վոյրէի մեռնով, Նորին Ամենապատուութիւն Տ. Եղիշէ Բ. ին, Պատրիարքին Հայոց Երուսաղէմի, իր այցելութեան առթիւ ի Մասաչիւսէթս, կը ներկայացնէ երախտիքը յայդ քաղաքացիներուն, որուն այնքան արժանի է եկող մեծ հիւրը»:

Գարն հիւրասիրութենէ մը ետք, Պատրիարք Սրբազանը Քաղաքապետի ինքնաշարժով առաջնորդուեցաւ Յամըրսէթ հիւրանոցը:

ՔԱՐՈՁ Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՋ

Փետրուար 11-ին, Կիրակի առաւօտ, Ամենապատիւ Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Գեորգ Տ. Շաւե՛ Եպիսկոպոսին եւ Հոգւո՛ Տ. Յուսիկ Ծ. Վարդապետին, ազօրեց Պոսթանի Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ: Հաւատամբէն ետք Պատրիարք Սրբազանը քարոզեց «Զհաւատըն պահեցի» բնաբանով, ի ներկայութեան

էր ըլլալ, Յայտագահելու համար Հրեայ-Քրիստոնեայ եղբայրութեան նաշկերոյքին,

ՃԱՇԿԵՐՈՅԹ Ի ԹԱՌԻՆԹՈՂՆ

Ժամը 12-30-ին Քաղաքապետի ինճնաշարժով Պատրիարք Սրբազանը հասաւ Թաւուսքըն քաղաքը, ներկայ ըլլալու եւ նայագահելու Հրեայ-Քրիստոնեայ եղբայրութեան տարեկան նաշկերոյքին, որուն երաւիբուած էր շարաքներ առաջ:



Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, Ամերիկեան Երեսփոխանական Ժողովի Նախագահ Վեմափայլ շան Մաք-Քարմէլի հետ:

հոծ բազմութեան, յորդորելով ներկաները որ նախանձախնդիր ըլլան պահելու իրենց հաւատքը, այսինքն շարք այն նշարտութիւններուն՝ որոնք անցեալէն կուգան, իբրև թանկագին ժառանգութիւնը իրենց հայրերու հաւատքին, իրենց պատկանած եկեղեցիին եւ ժողովուրդին: Պատրիարք Սրբազանը յետոյ առաջնորդուելով եկեղեցւոյ անդամներու կողմէ, տակաւին պատարագը շաւարած մեկնեցաւ եկեղեցիէն, որովհետև ժամը 12-ին Թաւուսքըն պետք

ճաշկերոյքին ներկայ էին նահանգին կաթողիկէ եւ բողոքական բարձրաստիճան եկեղեցականները եւ տեղւոյն իրեակամ գաղութի ներկայացուցիչները, աւելի քան 350 անձեր: Այս առթիւ Պատրիարք Սրբազանը ներկաներուն ուղղեց հետեւեալ իր խօսքը, անգլերէն լեզուով.

*«Փառք եւ պատիւ եւ խաղաղութիւն
ամենայնի որ չորժէ զբարի, նախ
հրէին կը ապա Հեթանոսի»:*
Հոռոմ. Բ. 10

«Միրելի բարեկամներ եւ եղբայրներ քրիստոս,

կուգամ Օրուադէմէն, մեծ կրօններու կեդրոնը եղող յախտեմակամ քաղաքէն, եւ ձեզի կը բերեմ օրհնութիւնը նուիրական վայրերու, ինչպէս նաեւ ողջոյնը ձեր այնտեղի եղբայրներուն, որոնք օր առ գիշեր կը տանին՝ վառ պահելու Աստուծոյ լոյսին աշտանակը թէ՛ այդ սուրբ վայրերուն եւ թէ մարդոց հոգիներուն մէջ :

Ինքզինքն մեծապէս պատուած կ'զգամ այս պահուս, հրախրուած ըլլալու համար այս հաւաքոյթին, ուր բով բովի եկած են հոգեւոր եւ բարեկամ սիրտերը, մտածելու եւ զգալու միասնաբար մարդերու բարիքը : Տրպէսի կարելի ըլլալ տակայն այդ բարիքին իրագործումը, անհրաժեշտ է խաղաղութիւնը սիրտերու, որ բարգաւազ կեանքի եւ արդիւնաւոր գործունէութեան ամենէն հիմնական պայմանն է անտարակաշ :

Պէտք իսկ չկայ ըսելու թէ՛ խաղաղութիւնը ամէն բանէ առաջ պտուղն է սիրոյ, այն վեհագոյն առաքինութեան, որ կ'եզրայթացնէ անհատներն ու ժողովուրդները, որ աստուածային զգացումին սրբութիւնը կը դնէ աշխարհի հոգեբէմ ալեկոծուած եւ սկստարած սրտին մէջ եւ որ մարդկային զիտակցութեան կուտայ անբիծ լոյսի այն պայծառութիւնը՝ որով մարդ կրնայ ճշդիւ տեսնել ու ճանչնալ ինքզինքն եւ իր մերձաւորը :

Եկեղեցիները, ինչպէս նաեւ անոնց ներկայացուցիչները, իրարու հետ կարենալ ըլլալու համար՝ պէտք է նախ կարենան սիրել զիրար : Մարդկային եղբայրութիւնը աւելի բարոյական է քան դաւանական հազարաւորին մըն է : Եթէ հաւատքի միութիւնը չէ իրագործուած անցեալի մէջ, զլիարարաբար այն է պատճառը՝ որ սիրոյ միջոցաւ, չեն մտնեցած անոր : Մեր հաւատքի առարկան է Աստուած եւ Աստուած սէր է :

Զգտի կարենալու համար այս բանին, հարկ է որ իւրաքանչիւր եկեղեցի կարող ըլլայ, պահ մը գէշ, ինքզինքն ձեռքազատել այն կայսերանիւնէն, պատմական պատճառներու, միջոյցայրի հանգամանքներու, ցեղական նկատումներու եւ ուրիշ աւելի կամ նուազ նիւթական հաշիւներու կազմած այն

արգելքներէն, որոնք զինք սահմանափակած են իր կզգիացումին մէջ :

Պետութիւնները յաճախ իրարու հետ կը համերաշխին բացատրելի եւ երբեմն հազարաբաժնի նկատումներով : Միակ գորութիւնը որ պիտի կրնար եկեղեցիները բելի միակ համերաշխութեան մը՝ անհրկատ եւ աննաւաճ սէրն է, ան՝ ուրիշ կը ծնի խաղաղութիւնը եւ կը պատրաստէ միտքերը փոխադարձ հասկացողութեան : Վասնզի կիրքերէ եւ վէներէ հանգարտած միտքն է որ կրնայ ըմբռնել ճշմարտութիւնը :

Նախ խաղաղութիւն և սէր, յետոյ միաբանութիւն կարծիքներու կամ վարդապետութիւններու : Այս ըմբռնումն է որ կը յայտնուի Հայ եկեղեցւոյ աղօթքին մէջ : Եկեղեցիներուն տուր խաղաղութիւն, այսինքն սէր, որպէսզի անոնք կարենան ունենալ հաւատքի միութիւն :

Ո՛վ կրնայ ուրանալ Աւետարանի քաղաքութեան հրաշալի գործը, գոր Հոռմի Եկեղեցին կը պարզէ մինչեւ այսօր, աշխարհի ամենանեղաւոր մարգերուն մէջ : Ո՛վ կրնայ մտնել քրիստոնէական վարդապետութեան ճշգումին եւ անցեալին մէջ այնքան ճշմանաւոր արդիւնքներով փայլող Յայն Օրթոտոքս եկեղեցւոյ գեղեցիկ եւ փառաւոր գործը : Ի՞նչ քառ գտնել մատուցանելու անվերապահ հիացումի հարկը այն բարի եւ ազնիւ գործունէութեան նկատմամբ՝ գոր Ամերիկեան քրիստոնէութիւնը հետզհետէ աւելի յարաճուն համեմատութիւններով կ'ունենայ, արդիւնաւորելով կրօնքին խորհուրդը, Աւետարանի հոգին կեանքի բալթ գործունէութիւններուն մէջ : Ինչպէ՞ս կրնանք անտեսել այն թանկագին ժառանգութիւնը գոր Քրիստոնէայ եկեղեցին ստացաւ Հրէից Ս. Գրէն : Ամէն եկեղեցի անցեալին մէջ եւ այսօր ունեցած է եւ ունի իր առաւելութիւնները եւ նուիրումի իր եղանակը, որոնցմով կը կազմուի համագորութիւնը քրիստոնէական ծառայութեան սուրբ գործին :

Փրկիչ եւ Տէր մեր, դուն որ ըսիր թէ «Տուր որ երկու կամ երեք հոգի բու անուսուլդ հաւաքուին»՝ եոն անոնց մէջ եո դունն, եղիր հիւսմ մեր մէջ եւ մեզի հետ, որ եկած ենք հոս սիրոյ պաշտօն մատուցանելու բու

անունիդ: Մտնեցաք նախ մեր սիրտերը խրատու եւ վառէ մեր մէջ սիրոյ նրազը՝ որ մեզից ցոյց ապ նշմարիտ եզրայուրեանն նամբան, որ բեզմով կ'սկսի. բեզի յանգելու համար: Ամէն:

Հաշկերոյքէն ետք, Թաւուրքանի Բազա-
 փայտը մեծ ընդունելութիւն մը տուաւ,
 Պտորիարք Սրբազանին՝ Քաղաքապետա-
 րանի դահլիճին մէջ. որուն ներկայ էին
 Քաղաքապետարանի անդամները, պաշ-
 տօնեաները եւ ֆալափին երեսիկները:

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Յաջորդ օր. Երկուշաբթի. Փետրուարի
 12-ին, Պոսքանի Արքեպիսկոպոս Գարտի-
 նալ Գուշինկ իր ապարանքին մէջ հիւրասի-
 րեց Պատրիարք Սրբազանը, որուն կ'ընկե-
 րանային Գերշ. Տ. Շահէ Եպս., Հոգշ. Ս.
 Յուսիկ Մ. Վրդ., Արծ. Տ. Բարգէն Ա.
 Գինկ. եւ Տրարք ձան Սուրբուհան, կտրէն
 կալիկեան. Չարլզ Կարապետեան, Ռիլ-
 երմ Մարթին, Ուոլքըր Վարդանեան եւ ու-
 թիշ անձնատուրութիւններ:

Պատրիարք Սրբազանը շնորհակալու-
 րիւն յայտնեց Նորին Վսեմութեան, որ ըն-
 դունամ էր նախագահել խառն յանձնա-
 խումբին, որ կազմուած է Սիոնի սրբատե-
 ղիներու նորոգութեան համար: Ն. Վսե-
 մութիւնը խոստացաւ ընել իր կարելին, որ-
 պէտքի վերամտրութիւն 1948-ի եւ 1967-ի
 պատերազմներուն հետեւեանով վնասուած
 եւ աւերուած սրբատեղիները: Սիոնի բար-
 ձունքին: Առնց մէջ ամենէն աւելի վնաս-
 ւած եւ գրեթէ ամբողջութեամբ բանդուած
 է Հայոց Ս. Փրկիչ Վանքը, իր եկեղեցիով,
 բնակարաններով և մանաւանդ Պատրիարք-
 ներու դամբարաններով եւ ազգային գե-
 յեցմանատան մէջ գտնուող յուշարձաննե-
 րով: Վնասուած միւս սրբատեղիներն են.
 Պենտիկոսեան Հայրերու Ննջման եկեղե-
 ցին եւ Վերափոխման Հայրերու Ս. Պետ-
 րոսի եկեղեցին:

Կայարա Քահանայապետի տան վայրին
 վրայ կառուցուած Ս. Փրկիչ Վանքը, Աստ-
 ւածանօր ննջման, Պետրոսի ուրացման և
 մեր Տիրոջ չարչարանքներու սրբազան վայ-
 րերուն վրայ կառուցուած եկեղեցիները ա-
 մենէն աւելի վնասուեցան ուժարկոծումնե-

րէն, որովհետեւ կրակի գիծին մէջ կը
 գտնուէին:

Առնց Վեյուկաուրցումին համար կազ-
 մուած է Պատուոյ Յանձնախումբ մը, եւ-
 տեւեպ անձնատուրութիւններէն.

Ամենապատիւ Տէր Եղիշէ Պատրիարք
 Նորին Վսեմութիւն Գարտիմալ Բիշքոս
 Գուշինկ

Տօքթ. Իռնըն Պէլեյ
 Տօքթ. Չարլզ Մալիփ
 Նորին Վսեմութիւն Թէտի Քուլէկ
 Նորին Վսեմութիւն ձան Մափ Բարժէ
 Նորին Վսեմութիւն Էտուրքոս Պրուֆ

Յանձնարարութիւնն նպատակն է հանգա-
 նակել երկու միլիոն տոլար. վերոյիշեալ
 Հայ եւ Կաթողիկ սրբաւայրերու վերան-
 ուրոգութեան համար:

Գարտիմալէն հրածեշտ առնելէ ետք,
 Նորին Ամենապատուութիւնը ուղղուեցաւ
 Պոսքանի Քաղաքապետարանը, որու մու-
 րէն ընդունուեցաւ նարընտիր Քաղաքապետ
 Պրմ. Ռայքի կողմէ: Պատրիարք Սրբա-
 զանը Նորին Վսեմութեան նուիրեց Բեթղե-
 հէմի մէջ յատկապէս պատրաստուած Ամե-
 ռիկեան զինանշանը, ստուփի վրայ փա-
 րագրուած: Քաղաքապետը Պատրիարք
 Սրբազանին նուիրեց Պոսքանի հնաստիպ
 ճկարը, յատուկ արձանագրութեամբ:

Կէսօրէ ետք ժամը 2:30-ին, Նորին Ա-
 մենապատուութիւնը, իր հետեւորդներով,
 պաշտօնական այցելութիւն մը տուաւ Մա-
 սաչիւսթս նահանգի Կառավարիչ Տրար
 ձան Վարէի:

Բարի գալուստի եւ շնորհակալութեան
 խօսքերու փոխանակութենէն ետք, Պատ-
 րիարք Սրբազանը յանձնեց Նորին Վսեմու-
 րեան անզինքն լեզուով եւ գեղատիպ տը-
 կագրութեամբ Աստուածայանէ կը, որուն
 կազմը յատկապէս պատրաստուած էր Բեթ-
 ղեհէմի մէջ: Իսկ Դահանգապետը Պատ-
 րիարք Սրբազանին նուիրեց արծաթեայ
 ակփէ կը, յատուկ արձանագրութեամբ:

**ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՄԻԱՑՆԱԼ ԱԶԳԵՐՈՒ
 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ**

Երեքշաբթի օր, Փետրուարի 13-ին,
 Պատրիարք Սրբազանը մեկնեցաւ Պոսքա-

Ուէն Նիւ իորք, ուր, կ. Ե. Ժամը 2:30-ին, այցելեց Ու Թանքի «Փոխանորդ» Գեպպան Իտլիք Պրնչին, որուն հետ երկաթ խոսակցութիւն մը ունեցաւ Երուսաղէմի եւ Ս. Տեղեաց գոյակիճակին մասին:

Նոյն օրը, Նորին Ամենապատուութիւնը մեկնեցաւ դէպի Ուաշինկթըն մայրաքաղաքը:

Հարրիսի կողմէ: Ժամը 12-ին Պատրիարք Սրբազանը մուտք գործեց ժողովի դահլիճը, ուր բարձրացաւ նախագահական ամպիսնը եւ ժողովը բացաւ հետեւեալ ազօր-
 քով:

«Նկատ Երուսաղէմ» Ս. Քաղաքէն, կ'ազօրենք զնմաշում այս ժողովին հետ՝ զինազարարի եւ խաղաղութեան համար,



Ամեն. Պատրիարք Ս. Հայրը՝ Նախագահ Քենետիի յուշարձանին երբ կ'այցելէր:

ԲԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԾԵՐԱԿՈՅՏԻՆ

Ընդառաջելով Ծերակոյտի քարտուղարի կրաւերին, Ամենապատու Սրբազանը ընդունած էր իրեն ընծայուած բացառիկ պատիւը՝ բանալու Ամերիկեան Ծերակոյտի նստաշրջանը, յատուկ ազօրքով:

Փետրուար 14-ի Չորեքշաբթի օր, ժամը 11:30-ին, Պատրիարք Սրբազանը, իր շխտումբով առաջնորդուեցաւ Գաբրիէլի պալատը, ուր, Ծերակուսականներու ժողովարարի մուտքին ընդունուեցաւ Ծերակուսական Էտուրըտ Պրաւի եւ Աւագերեց

յանուն հաղազութեան իշխանին եւ կը յայտարարենք ձեզի որ դուք, իւրաքանչիւրդ, ձեր հոգիին մէջ, կեանքն էք Երուսաղէմի, Բեթղեհէմի եւ Նազարէթի:

Կ'ապրիմք ձեզի հետ, իւրաքանչիւրդ հետ: Խաղազութեան ձեր հետապնդումին մէջ, ձեր ազատատենչութեան մէջ, լրջութեան եւ սիրոյ ձեր ծարուով, մեր կեանքը աւելի կը խորանայ եւ կ'իմաստաւորուի:

Միացած հիմ հոգեպէս ձեզի բոլորդ հետ եւ կը սիրենք ձեզ անհուն սիրով: Ձեզմէ իւրաքանչիւրը, ճառագայթ մըն է

վառազ՝ այն ջահին որ խորհրդանշն է յա-
վտեմակամ կեանքին՝ յուսավառուազ Ս.
Յարութեան Գեղեզմանէն ներս:

Ձեզի կը նայինք իրո՛ւ բազկերսկը Ե-
րուսազէ՛մի եւ սրտի բարսխումը Բեք-դե-
նէ՛մի, փառքը Քրիստոնէական Սրբավայ-
րերուն:

Ս. Հոգիով գորացած, Աստուծոյ օրի-
նութիւնը կը հայցենք ձեր վրայ, ձեր օրի-
նեալ երկրին, այս համբարպետութեան կա-
ռավարութեան, Միացեալ Նահանգներու
Նախագահին եւ բոլոր անոնց վրայ՝ որոնք
արդար եւ ուղիղ իշխանութեամբ կը կառա-
վարեն. կ'աղօթենք որ շարունակէք ըլլալ
մեր յոյսին նեցուկը, մեր փառութեան ամ-
բողը եւ մեր վճռակամութեան խորիսխը:

Օծեալ եղէք իմաստութեամբ՝ հաւասար
ձեռքի, եւ ուժով՝ հաւասար ձեռք բարձր
հոգիին, փառութեամբ՝ համապատասխան
ձեր պատասխանատուութիւններուն, որ-
պէտքի ձեր ազգը շարունակէ առաջընդդէմ
աշխարհը դէպի ազնիւ նպատակները՝
մարմնաւորուած Անկախութեան Յայտա-
բարութեամբ եւ անձնաւորուած ձեր մեծ
ագատարարով՝ Աբրահամ Լինքոլնով:

Ով Տէր, ազրիւրը մեր հաւատքին, քու
անուանով կ'օրհնենք Սուրբ Յարութեան
այս նշանը, խորհրդանշն յարութեան եւ
վերածնունդի, որպէտքի Նախագահը որ
պիտի ստանայ գայն մեր ձեռքէ՛ն շարու-
նակէ առաջընդդէմ այս ժողովուրդը դէպի
կեանք, ազատութիւն եւ երջանկութիւն»:

Երբ Ս. Պատրիարքը նախագահական
ամպիւնէն իջաւ, իրեն շուրջ հաւաքուե-
ցան Ծերակուտական Մանսփիլտ, Պապ Քե-
նետի, Պրոք եւ ուրիշներ, յայտնելու հա-
մար իրենց ուրախութիւնը, որ, առաքին
անգամ ըլլալով ոչ-ամերիկացի մը կը կա-
տարէ Ծերակուտի բացումը:

Ժողովի օրակարգի ընթերցումէն ետք,
Ծերակուտական Պրոք խօսք առաւ եւ
բնաւ.

«Պրն. Նախագահ, ինձի համար իրական
առանձնաշնորհում մը եւ ուրախութիւն մը
կը կնկանու մասօր ներկայացանք կարեւ-
նալու բարձրապատիւ եկեղեցական առաջ-
նորդը յանձնի նշիշէ Բ.-ի, որ այնքան ներ-
շնչելի աղօթքով մը բացաւ այս ժողովը: Եւ
Յետոյ առաջարկեց որ Ս. Պատրիարքին նա-

խորք կիրակի օրուան հառը, ինչպէս նաեւ
կենսագրականն ու Սիոն Լերան Սրբավայ-
րերու Յանձնախումբի անունները հրատա-
րակուին Ծերակուտի պաշտօնաւարները
մէջ: Առաջարկը միաձայնութեամբ ըն-
դունուեցաւ:

**ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՆԱԽԱՎԱՀ ՔՆՆՏՏԻ
ՅՈՒՇԱՐՁԱՆԻՆ**

Փետրուար 15-ի ժամը 3:30-ին, կ. Ե.,
Ս. Պատրիարքը ծաղկեփումը մը գետնոց
Նախագահ Քենետիի յուշարձանին վրայ,
Արլինկրմի գերեզմանոցին մէջ, սպա ազ-
քեց Անժանօք Զինուորի Յուշարձանին ա-
ջեւ: Իրեն կ'ընկերամար Արլինկրմի շրջանի
գինուորական ընդհանուր հրամանատարը:

**ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵՄՆ ԼՅՏ**

Փետրուար 16-ի ժամը 11-ին, Ս. Պատ-
րիարքը այցելեց Արտաքին Գործոց Նախա-
րարութիւն: Շէմքի մուտքին, Սրբազան
դիմաւորուեցաւ Պրն. Լըրոյ Սքեքսնի
կողմէ, որ պատասխանատուն է Նախարա-
րութեան՝ Արաբ-Իսրայէլեան հարցերու
բաժնին: Իսկ գրասենեակի մուտքին, Ս.
Պատրիարքը դիմաւորուեցաւ Նախարարի
փոխանորդ Պրն. Գաբրիելպախի եւ Լիւս-
իւս Պաքըլի կողմէ:

Ս. Պատրիարքը փառասունհինգ վայր-
կեանի տեսակցութիւն մը ունեցաւ Պրն.
Գաբրիելպախի հետ, Երուսազէ՛մի եւ Ս.
Տեղեաց գոյավիճակի մասին:

Այս առթիւ, Ս. Պատրիարքը Նաբին
վանութիւն Տիմ Բոքին մուտքեց գեղա-
կավ Աստուածաշունչ Քը անգլիերէն լեզ-
ուով, իսկ անոր փոխանորդին՝ ամերիկեան
գինեակները ներկայացնող ստատփէ քփսէ
մը:

**ՈՒՍՇԻՆԿԹՐՆԻ Ս. ԱՍՏՈՒԱԵԱՍԵՒՆ
ԻԿԵՂՆՏԻՒՆԻ ՄԷՋ**

Փետրուար 18-ի կիրակի առաւօտ, Ս.
Աստուածածին Եկեղեցիին մէջ Ս. Պատրի-
արքը մատոյց Ետփոյի Տեսուչ՝ Հոգոյ 8.
Յուսիկ Ծ. վարդապետը, իսկ Ս. Պատրի-
արքի վերջաւորութեան շարագցեց Ս. Պատրի-

րիարքը, բնարան ձևենալով «Ոչ միայն հացի կեցցե մարգ»:

Նոյն գիշեր, Ուաշինգթոնի Հայ գաղութը հաշկեռոյթ մը տուաւ ի պատիւ Ամեն Տ. Եղիշէ Ս. Պատրիարքին, որու բնփայցին խանդավառ բաժակաճառեր արտասանուեցան:

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԵՐԵՍՓՈՒՆԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԿԸ ՊԱՏՈՒԷ Ս. ՊԱՏՐԻԱՐԿԸ

Յունուար 8 թուականի նամակով մը՝ Ամերիկեան Երեսփոխանական Ժողովի Նախագահ՝ Վեմմաֆայոյ շան Մաք Քորմէժ հրատարակեց Նորին Ամենապատուութիւնը բարձրաձայն կատարելու Ամերիկեան Օրէնդիր Ժողովին, Փետրուար 19-ին:

Ս. Պատրիարքը, ընդառաջելով հրաւերին, Փետրուար 19-ի Երկուշաբթի առաւօտեան ժամը 11.30-ին ներկայացաւ Երեսփոխանական Ժողովի պալատը իր շքախումբով: Պրն. Մաք Քորմէժ ընդունեց զայն եւ առաջնորդեց իր գրասենեակը: Հին, Նորին Վեմմափայցին Պատրիարք Սըրբազանին ներկայացուց կարգ մը Երեսփոխաններ, որոնք վերջերս այցելած էին Երուսաղէմ:

Ժամը 12-ին Պատրիարք Սրբազանը բարձրացաւ նախագահական ամպիոն եւ արտասանեց հետեւեալ ազօքը.

«Կալիփի քաղաք Երուսաղէմէն, Սաղմունի Տանարէն, Ս. Յարութեան Տանարէն եւ Օմարի Մզկիթէն, Սիոն Լեռան բարձունքէն եւ Ս. Յակոբեանց Մայր Եկեղեցիէն, ուր դարերով ուխտաւորներ ազօքած են խաղաղութեան համար, մեր Տիրոջ ծննդավայր Բեթղեհէմէն, իր շարչարանքներով սրբացած եւ իր յարութեամբ փառաւորուած Սրբատեղիներէ կը բարձրացնենք մեր ձեռքերը, մեր սիրտն ու ազօքը»:

Ամենակալ եւ Ամենագութ Տէր, լեցուր զեզ քու շնորհներովդ, որ կարենանք օրհնութիւնդ խնդրել այս ժողովի անդամ մարդոց եւ, կիներուն վրայ, անոնց հոջակաւոր Նախագահին վրայ, որպէսզի օրհնադրին իրենց գոյութեան աւրբ չափանը շարժուի: Օգնական եղիլ անոնց, իր խնդրենքէնքով՝ Տէր եւ Փրկիչ Յիսուս, Քրիստոս,

որ ձգտին բարձրագոյնին եւ ամձնակամը մասը ընեն կեանքի սրբազան կարգին:

Հոգին բարձրացնել մեծութեամբ, կ'ազօքենք որ միջամտես անոնց կեանքին մէջ, ու բու կամեղ ըլլայ գերակշիռ անոնց գործերուն մէջ, որպէսզի անոնց կայր անցեալին հետ ծնի յայտը սպազային համար:

Հայր մեր, ազնուական այս մարմնին սուր զօրութիւն, որպէսզի բարձր պահեն իրենց հիմնադիր հայրերու բարձր փառակամը՝ մեծ այս Հանրապետութեան մէջ եւ իրենց հիմնադիր հայրերու ճառագայթումին մէջ՝ ունենան ճիգին եւ վնասկանութեան ուժը, Ամէն:

Ազօքէն ետք, Պատրիարք Սրբազանը հրաւիրուեցաւ նստելու ժողովականներու առաջին կարգին: Ամիջապէս խօսք առաւ Մասաչիւսէթս նահանգէն՝ Երեսփոխան Պրըզ.

«Նորին Ամենապատուութիւն Եղիշէ Բ., Պատրիարք Հայ Երուսաղէմի, պահապան քրիստոնէական սրբավայրերու, եկած է Սուրբ Երկրէն՝ իր օրհնութիւնը տարածելու համար մեր վրայ:

Նորին Ամենապատուութիւն Եղիշէ Բ. աշխարհի մեծ հոգեւորականներէն եւ մարդասէրներէ մին, պատուեց Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը՝ իր այցելութեամբ այստեղ:

Նորին Ամենապատուութիւն Եղիշէ Բ., սկզբունքով եւ օրինակով, կը ներշնչէ հաւատարմութիւն, ուղղամտութիւն եւ հայրենասիրութիւն:

Նորին Ամենապատուութիւն Եղիշէ Բ., հաւատով կը ծառայէ խաղաղութեան դասին, յատկապէս Միջին Արեւելի մէջ, յառաջանելով փոխադարձ հասկացողութիւն ազգերու եւ փոքրամասնութիւններու միջեւ: Ուրեմն, գիտեմ թէ Ներկայացուցչական Ժողովի անդամներու փափաքն ու բաղձանքը կ'արտայայտեն երբ կ'անդրադառնան իր գնահատանով ներկայութեանը Նորին Ամենապատուութիւն Եղիշէ Բ.-ի: Գիտեմ թէ բոլորս կը մատուցանենք իրեն մեր հիւրընկալութիւնը, յարգանքը եւ շնորհաւորութիւնները՝ զորս կը պարտիմք իրենք»:

Երեսփոխան Պրըզէն ետք խօսք ուզեց

Մեծամասնութեան զեկավար Երեսփոխան Ալպըքք, որ ըստ

«Կ'ուզեմ միամուլ Մատաչիւէքսօսի ներկայացուցիչին՝ աղջուններու համար աշխարհի եկեղեցական մեծ առաջնորդներէն մին՝ իբրև հիւրը ներկայացուցչական ժողովին, այսօր: Անոր ներկայութիւնը մեր հայրենիքին մէջ վստահ եմ որ օրհնութիւն պիտի բերէ մեր երկրին:

Երախտալարտ եմ որ մեր մէջ կը գրտնրի ան: Քը զնախտեմ աշխարհի բարբարոսներէն եւ կիներուն հետ միասին այն մեծ գործը գոր ան կ'ընէ:

Մեծամասնութեան զեկավարի խօսքէն ետք, Նախագահը իր ամպիոնը յանձնեց իր փոխանորդին, իբրև ժողովարան եւ, բարձրախօսին առջեւ, իր խօսքը ուղղեց Ս. Պատրիարքին:

«Եր միանամ Մատաչիւէքսօսի իմ բարեկամին եւ Մեծամասնութեան զեկավարին՝ աղջուններու համար գալուստը ներկայացուցիչներու պատմական այս ժողովին՝ Նորին Ամենապատուութիւն Եղիշէ Բ.-ի, Պատրիարք Հայոց Երասաղէմի: Նորին Ամենապատուութիւնը աշխարհի երեսկի եկեղեցականներէն մին է, մեծ առաջնորդ մը կրօնի դաշտին մէջ, եւ անձը՝ որ կը գործարդէ բացարձակ ազդեցութիւն իր դիրքին եւ կարողութեան պատճառով աշխարհի այլ երեսայններու եւ այլ հարցերու մէջ:

Կ'ուզեմ որ Նորին Ամենապատուութիւնը գիտնայ որ մենք կ'աղջունենք զինք ներկայացուցչական այս ժողովին մէջ, ոչ միայն իբրև բարձրաստիճան եկեղեցական մը, այլ իբրև բարեկամ մը եւ թէ բարձրօրէն պատուուած կ'զգամք իր ներկայութեամբ մեր մէջ, այսօր»:

Երեսփոխան Օլըն յարգեց Նախագահին եւ ըստ:

«Այս առաւօտ, որքան կը յիշեմ ներկաներս այստեղ, առաջին անգամ ըլլալով եկեղեցական մը, որ Ամերիկեան քաղաքացի չէ՝ օրհնեց այս ժողովը: Բայտաւոր եմ որ, Պրն. Նախագահ, աւանդութեան այս խախտումը կատարեց Երասաղէմի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատուութիւն Եղիշէ Բ.-ի նման բացարձակ եկեղեցական մը: Կ'ուզեմ անկցնել իմ այ գնահատմանն ողջընը անոց՝ որ այս առաւօտ արտայայ-

տեցին իրենց զգացումը Եղիշէ Պատրիարքին, բերած ըլլալուն համար իբր օրհնականութիւնը Սուրբ Երասաղէմէն այս ժողովին:

Նորին Ամենապատուութիւնը, Երասաղէմի Հայոց Պատրիարքական փառաքաղաքացուցիչ բարձրաստիճան եւ առանձնեկն ետք իր պատասխանատուութիւնները իբրև Քրիստոնէութեան ամենէն սուրբ ուխտակալներու երեք պահապաններէն մին, մարդասիրական մեծ գործ կատարած է: Վերջին տասնամեակին, ան վերականգնած է անհամար զաղքեկաններու եւ անարդարութեան գոհերու դիրքը, քրիստոնէայ ըլլալն անոց, հրեայ թէ իսլամ: Անոր միջոցով Սուրբ Երկրին մէջ խաղաղութիւն վերահաստատելու համար՝ շահած են երախտագիտութիւնը եւ զովասանքը անոց՝ որ կրցան մօտէն հանչելու զինք: Անոր համարողութիւնը դէպի Միացեալ Նահանգներ կը հետապնդէ ազնիւ նպատակ մը, այն է վերաշինութիւնը Սիոն լեռան վրայ պատերազմէն վնասուած քրիստոնէական Սրբավայրերուն: Նորին Ամենապատուութիւն Եղիշէ Պատրիարքին հետ, իբրև անդամներ Պատուոյ խառն Ցանձնաժողովին, կախ դուր, Պարոն Նախագահ, Նորին Վեներաբլիմ Գարտինայ Գուշինկ, Երեսփոխանական Էտըրտ Պրոք, Տօքթ. Իուրն Գարսն Պիշէ, Տօքթ. Շարլզ Մալիք եւ Նորին Վեներաբլիմ Թէոփ Բուլէ, Բաղաճապետ Երասաղէմի:

Այս Ցանձնախումբին ստանձնած սրբազան պարտաւորութիւնը, վեր է հատածական կամ ազգային ասանձներէ: Պատու եւ առանձնաշնորհում կը նկատեմ, Պարոն Նախագահ, պատեհութիւնը զոր ունիմ ծանօթանալու եւ յարգամքի տուրք տալու վեհ անձնաւորութեան մը՝ հման Նորին Ամենապատուութեան, եւ արտայայտելու յոյսը որ իր միջոցով ի նպատակ խաղաղութեան պիտի շարունակուին: Հայաստանեայց եկեղեցւոյ անդամները Ամերիկայի մէջ եւ աշխարհի վրայ բայտաւոր են որ ունին նման բացարձակ անձնաւորութիւն մը իբրև իրենց Պատրիարքը Երասաղէմի մէջ, իսկ Քրիստոնէական եկեղեցին բայտաւոր է որ ունի նման կարողութեամբ պահպան մը իր ամենէն նուիրական Սրբավայրերուն:



Ամեն. Պատրիարք Ս. Հայրը Հոռսի մէջ, Ն. Սրբուքին
Պօղոս Զ. Պապին հետ:

Յարգանքի այս խօսքերէն ետք, Նախագահ Մաք Գորմէք առաջնորդեց Ս. Պատրիարքը դէպի իր գրասենեակը և զգալիօրէն յուզուած շեշտով մը ըսաւ. «Սա միայն Միացեալ Նահանգներու Նախագահին համար կ'իջնեմ ամպիւնէս եւ ժողովարարահէն կը խօսիմ. ինծի համար նոյնքան նուիրական օր մըն է: Արտօնեցէք որ համարօքեմ Ձեր Ս. Ալը եւ խնդրեմ որ ազօրէք իմ եւ Տիկնօջս համար Բրիտանի Ս. Գերեզմանին դիմաց, երբ վերադառնաք Նրուսադէմ»:

Ս. Պատրիարքը շնորհակալութիւն յայտնեց եւ հրաւիրեց Պրն. Մաք Գորմէքը որ իր եկար ըլլայ Նրուսադէմ:

Այս առթիւ, բազմաթիւ ժողովականներ եկան շրջապատելու Ս. Պատրիարքը եւ մօտէն ծանօթանալու Նորին Ամենապատուութեան՝ ընկերանալով ամբար մինչեւ արտաքին դուռը, ուր Բաղաճապետարանի պաշտօնական ինքնաշարժը կը սպասէր:

ՄԵԿՆՈՒՄ ԴԷՊԻ ԱԼՊԸՆԻ
ԵՒ ՀԻՒՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Նոյն գիշեր, Նիւ Եորքի նահանգի մայրաքաղաք Ալպընիի Եպիսկոպոս Էլլէն Պրատն, նաշկերոյք մը տուաւ ի պատիւ Ս. Պատրիարքին իր ապարանքին մէջ: Զաշկերոյքին ներկայ էին Ալպընիի բնին Պապական Նախարակ՝ Էտուրտ Եպս. Մակին, Պիւֆալոյի Եպիսկոպոսական առաջնորդ Լորիսթըն Եպս. Սէէյֆ, Ալպընիի Զարկ Եպս. Բերսելլ եւ իրենց շրջանի բազմաթիւ եկեղեցականներ, ինչպէս նաեւ Հոգը. Տ. Հմայեակ Մ. Վրդ. Ինգոյեան եւ Թրոյի Հայց. Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնը:

Ճաշատեղանին վրայ բազմաթիւ բաժականոտ առաջարկուեցան Նրուսադէմի եւ ամբողջ Հայ Պատրիարքին կենաց: Էլլէն Եպս. Պրատն յիշեց իր այցելութիւնը Նրուսադէմ եւ նկարագրեց Հայոց Պատրիարքարանի բացառիկ դիրքն ու փառաւոր շէնքութիւնը:

ՄԵԿՆՈՒՄ ԴԷՊԻ ՆԻԻ ԵՆՐԻԷ ԵՒ ՀՈՒՍՄ

Փետրուար 20-ի Երեւանի օր, Ս. Պատրիարքը եւ իր հետեւորդները ցամաքի

նամրով մեկնեցան Ալպընիէն Նիւ Եորք: Այստեղ, հանդիպելէ ետք բարեկամ ազգայիններու, ինչպէս Պ. Պ. Հայկ Գալուսնեան, Յարութիւն Թադոսեան եւ Տատար Տատարեան, Շարաք առաւօտ այցելեց նախաձեռն Մայր Եկեղեցին եւ Առաջնորդարան, եւ հրաժեշտ առնելէ ետք Սրբազան Առաջնորդէն, նոյն օրն իսկ մեկնեցաւ Հոմ, Ալիքալիա օդանաւով:

ԱՅՅԵՆՈՒԹԻՒՆ ՆՈՐԻՆ ՍՐՐՈՒԹԻՒՆ ՊՕՂՈՍ Զ. ՊԱՊԻՆ

Նախապէս եղած կարգադրութեան մը համաձայն եւ ընդառաջելով Ս. Պապի Բանիցս կրկնուած հրաւերներուն, Ս. Պատրիարքը, Երկուշաբթի առաւօտ երկար տեսակցութիւն մը ունեցաւ Նորին Սրբութիւն Պօղոս Զ. Պապին հետ, Վատիկանի Պալատին մէջ: Ներկայ էին Գերշ. Տ. Շահէ Եպս. Անճեմեան եւ Հայր Հեռոնիմոս Համեր: Գառաւորներու վայրկեաններու խօսակցութեան ետք, որուն զլիսաւոր միւթն էր Նրուսադէմի եւ Բրիտանական Սրբատեղիներու գոյովիմակը, Ս. Պատրիարքը ներկայացուց Սրբազան Քահանայապետին Ս. Յարութեան աղամանդակուա շքանշանը: Ս. Պապը ներս հրաւիրեց նաեւ Հոգը. Տ. Յուսիկ Մ. Վարդապետը եւ Հայր Ճան Լանկ, ինչպէս նաեւ լուսանկարիչ Յարութիւն Զոլաքեանը: Ս. Պապը նուիրեց Ս. Պատրիարքին Ս. Պօղոս եւ Ս. Պետրոսի արձանները եւ Վատիկանի Երկրորդ Ժողովատեղեակցութիւններու առաջին գեղատիպ հրատարակութիւն մը, իսկ Գերշ. Տ. Շահէ Եպս. Ինչպէս նաեւ լուսանկարիչ Յարութիւն Զոլաքեանը: Ս. Պապը նուիրեց Ս. Պատրիարքին Ս. Պօղոս եւ Ս. Պետրոսի արձանները եւ Վատիկանի Երկրորդ Ժողովատեղեակցութիւններու առաջին գեղատիպ հրատարակութիւն մը, իսկ Գերշ. Տ. Շահէ Եպս. Ինչպէս նաեւ լուսանկարիչ Յարութիւն Զոլաքեանը: Ս. Պապը նուիրեց Ս. Պատրիարքին Ս. Պօղոս եւ Ս. Պետրոսի արձանները եւ Վատիկանի Երկրորդ Ժողովատեղեակցութիւններու առաջին գեղատիպ հրատարակութիւն մը, իսկ Գերշ. Տ. Շահէ Եպս. Ինչպէս նաեւ լուսանկարիչ Յարութիւն Զոլաքեանը:

Հրաժեշտ առնելէ ետք Նորին Սրբութեան, Ս. Պատրիարքը կէս ժամուան տեսակցութիւն մը ունեցաւ Արտաքին Գործերու պատասխանատու Գազարոյի Արքեպիսկոպոսին հետ:

ժամը 5-ին, կ. Ե., Ս. Պատրիարքը եւ իր շխառուքը մեկնեցան Հոմմէն:

ԿՐՕՆԱԿԱՆ

Պ Ա Ր Ա Պ Մ Ո Ւ Ն Ք

ԿԻՒՐՂԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻՈՑ

Հետևապես, այս իմաստով Յիսուս ֆրիստոս մարդկային բնութիւն զղեցաւ, կատարելապէս եւ, «սնօրինապէս» (քառք իր թեքնիք իմաստով առնուած է հոս եւ կը նշանակէ «մասնաշատուկ նպատակով») իմա, փրկազործութեան սերոյս: Հարկ է մտահան չընել ուս պարտական թէ Երկուութիւն մը չէ որ կը յայտնուի հոս, այլ՝ միութիւն մը, մէկ բնութիւն մը, որ է ամբողջութիւնը այն քոյր յատկութեանց՝ որոնք միացած են Մարդացեալ Ըանին Անձին մէջ. այսպէս —

«Ապա ուրեմն չարչարանքն եղիցի ըստ սնօրէնութեան իւրացուցեալ Բանին, եւ յինքն առեալ գոքս իւրայն մարմնոյ, լիսան անպատմելի միաւորութեան, եւ մնացելով անշարչակն յիւր բնութիւն, քանզի անշարչարեցի է աստուածութիւն»⁽¹⁾:

ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ՈՒ ԹՈՒԱԿԱՆՔ

Հարկ է արտուղ անդրադառնալ «Պարտպունք» թարգմանիչի անձին եւ թուականին առևի ճշգրտորէն: Գրքին թարգմանիչը Դաւիթ Հիւպատոսն է եւ ոչ թէ Դաւիթ Անյաղթը, ինչպէս վերեւ ակնարկեր կ'իւնք անլլիացի Հրատարակչին՝ Ծ. Գոնիերի Նիսիտարութեամբ: Այժմ ստոյգ է սկզբի համար թէ Դաւիթ Հիւպատոսն ու Դաւիթ Անյաղթը, հրկուքն ալ թէեւ իմաստաւէր անուանով ճանչցուած, տարբեր անձեր են եւ իրարմէ բաժնուած մօտ 200 տարեան ժամանակամիջոցով մը: Արդարեւ, Դաւիթ Անյաղթն է Դարու Սահակ-Մեսրոպ-

Եան թարգմանիչներու հոյլին կը պատկանի եւ որ Արիստոտելի եւ Պորփիրի գործերուն հայերէն թարգմանութիւնը կատարած է: Մինչդեռ վերեւ մէջբերուած «Պարտպունք» յիշատակարանէն յայտնի կ'երևի թէ գրքին թարգմանիչը Դաւիթ Հիւպատոսն է, ծննդեամբ Դաւիթ Բագաւանցի հայազոր զինուականը, որուն մասին Օրմանեան Պատրիարք կը խօսի Աղապատումի «Ուրիշ Մատենագիրներ» հատուածին մէջը⁽²⁾ եւ կ'ըսէ. «Նոյնպէս Դաւիթ Բագաւանցին, որ իմաստասէր անունով կը ճանչցուի, եւ որուն Յունաց կողմէ պատգամաւոր Էկած ըլլալը յիշեցինք, թէպէտ իրմէ բան մը մեզի հասած չէ»⁽³⁾:

Արդ, շատ որոշ է որ Դաւիթ Բագաւանցին «մատենագիր» մըն է եւ «պատգամաւոր» մը միանգամայն, որ լիովին կը նոյնանայ «Պարտպունք» յիշատակարանին յէջ պատուող Դաւիթ Հիւպատոսին հետ: Նոյն Օրմանեանի նշումը թէ որպէս մատենագիր «իրմէ բան մը մեզի հասած չէ» այս ձևով կը շտկուի, քանի որ նոյն Դաւիթին կը պատկանի «Պարտպունք» թարգմանութիւնը:

Թուականի հարցին առնչութեամբ Սեբէոս Պատմիչ կ'անդրադառնայ Դաւիթի պաշտօնին որպէս պապամաւոր⁽⁴⁾, յայտնելով թէ կոստանդին կայսեր եւ Պիւսոս

(2) Մ. Օրմանեան. «Աղապատում», Ա. հատուած 743. էջ 798:
 (3) Անդ.
 (4) Պատմութեան Սերէոսի Ծղիտոկոթոսի է Հեթակոյ, Կ. Պոլիս, 1851. էջ 187:

(1) Անդ, Գ. Ի. Կ., էջ 133:

Պարտաբքի օրով 648 թուին Կ. Պոլսէն զկտի Հայաստան կ'ուղարկուի՝ որ բացարձակ ու համողէ որպէսզի Հայեր զի բաց հասցեն զհակառակութիւնն»։ Նաեւ մեր յիշատակարանին մէջ Անաստոս Կայսեր Երկրորդ տարին յիշուած է որպէս թաւայ կան եւ որ ըստ Օրմանեանի կը համապատասխանէ 715 թուին⁽⁵⁾։ Սոյն թուականը հաւանաբար Գաւիթ Բագուանցիի կեանքին վերջին տարիներուն զուգադիպած ըլլայ։ Ը Գարու առաջին տասնամեակին կը զուգադիպին նաեւ Մովսէս Միւնեցիի աշակերտ՝ Ստեփաննոս Միւնեցիի տարիները, որուն անունը եւս յիշուած է «Պարագմունք»ի նոյն յիշատակարանին մէջ⁽⁶⁾։

Բ. Մարդեղութեամ փրկագործութիւնը «տնօրինութեամբ»

Կիւրղ Աղեքսանդրացիի Մարդեղութեան Պարտաբքի վարդապետութեան մէջ կենսական տեղ կը զբաւէ «տնօրինութիւնը» կամ «տնտեսութիւնը», որով միայն կը պարզաբանուի երկու բնութեանց միաւորման կարեւորութիւնը եւ փրկագործութեան իրագործումը։ «Պարագմունք»ի մէջ Կիւրղ լայն տեղ տուած է Մարդեղութեան այս երեսակին, օգտագործելով «տնօրինութեան» յոճական հարազատ նշանակութիւնը՝ որ կը կայանայ ռազմական նպատակի» մը անկախութեանը մէջ, այս պարագային, «փրկագործութեան նպատակի» իրագործումին մէջ։ Քրիստոս «խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ ... էառ մարմին ըստ մարդկային բնութեան» եւ «զկերպարան ծառայի էառ» որպէսզի նպատակաւոր գործէր իր մարդեղութիւնը։ Փրկագործութեան նպատակին միջոցն էր հետեւաբար Մարդեղութիւնը, որ «տնօրինաբար» կը գործադրուէր։

Այս ձեւով հասկցուած փրկարար տնօրինութիւնը միայն, այսպէս ըսենք, կրնայ

աւրդարացնել Բանն Աստուծոյ կամաւորակէ Իրեն վերադրած մարդկային տկարութիւնները։ Այս պատճառաւ Կիւրղ Հայրապետ «տնօրինութիւն» բառը աւսրնօթն անգամ կը զործածէ «Պարագմունք»ի մէջ «մտադրուած արարք»ի մը զորութիւնը տարով անոր եւ նաեւ բառին մէջ յոտկանչելով աստուածային նախախնամութեամբ մարդոց տրուած հոգևոր պարգևները։

Շատ յաճախ ալ Կիւրղի քրիստոսաբանութեան մէջ «տնօրինութիւն» կամ «տնտեսութիւն» համալոր է նոյնիքն Մարդեղութեան, քանի որ «տնօրինելը» բայը կը յատկանչէ այն արարքները, զորս Փրկիչը ինք կատարած է յատուկ նպատակի մը սիրոյն։ Աւելին, տնօրինութիւնը կ'ընթացէ որչա՞տադրութիւն եւ տրամադրութիւն ու այս մտադրութեան համար ալ արդարացում։ Այս արդարացուցիչ պատճառն է որ Աստուծոյ բանին իւրացնել կող տայ մարմնոյ տկարութիւնները, եւ որ կը յայտնուի Մարդեղութեամբ։ Այս իմաստով Բանն ու մարմնին փոխադարձ իւրացումը կ'ըլլայ տնօրինաբար եւ նաեւ իրական, այսինքն, ըստ Կիւրղի՝ Բանն Աստուած կ'ըլլայ իրական եւ միակ Լնթական Քրիստոսի Անձին մէջ։ Այս հասկացողութիւնը թարգմանուած է նաեւ որպէս «տնօրինական իւրացում» (Economic appropriation)։

Այս ձեւով շատ յայտնի կը դառնայ բարձրագոյն հաստուածներէ թէ Կիւրղ կը դասանի մէկ Անձ եւ մէկ ենթակայ, որուն մարդկային եւ աստուածային արարքները վերադրուած են։ Այս դասումը ուղիղ է, քանի որ նոյն ենթական է որ խոնարհեցաւ եւ նաեւ հրաշագործեց։

«Քրիստոսի թարգմանի իմաստուէլ ընդ մեզ Աստուած։ ... Զի մինչեւ յորժամ եկ մա աստուած ըստ բնութեան ոչ էր ընդ մեզ ... Ապա արեւմն ոչ եւս եկաց ի հետաստանէ, այլ եղի ընդ մեզ»։ զի եկաց մնաց որ ինչ էրն ... էառ զճառայի կերպարանս, եւ Երեւեցաւ ընդ մեզ մարդ ի յերկրի»⁽⁷⁾։

(5) «Աղեքսանդրացի», Ա, հատուած 545։
 (6) Ան, հատուած 541։

(7) «Պարագմունք», Գլ. Բ4, էջ 98։

Նաև՝

«Եւ իջանել ասեմք յերկնից գորդիմ մարդոյ ըստ միութեան տնօրէնութեան Բանին. հետեւեցուցեալ իւրոյն մարմնոյ զիրոյն փառաց, եւ գաստուածավայելուչ գերումակութեան առաւելութիւնս»⁽⁸⁾ :

«Իսկ եկեալ յայժմաւ ժամանակիս ըստ որում պարտն էր լնալ գտնօրինութիւն. եւ ի կնոջէ ծնեալ մարմնոյ»⁽⁹⁾ :

«Հնագանդ եղեւ խաչի համբերեալ եւ գայլսն: Այլ այս վայելէր մարդկութեան չափուց: Սակայն իւրացուցանէ գայնս մարմնովն եւ ուզդէ գտնօրէնութիւն մնալով որ ինչ էրն»⁽¹⁰⁾ :

Ուրիչ էջերու մէջ եւս կը հանդիպինք այս նպատակաւոր փրկագործութեան, միշտ հիմնուած Ս. Գրական հաստատումներու վրայ: Եթէ նոյնինքն Աստուած չըլլար, այլ մարդ Յիսուսը ծնած Մարիամէն եւ միացած Աստուծոյ հետ, մեռած եւ յա-

րութիւն առած, այսքանով փրկութիւն պիտի չիրագործուէր: Եթէ երբեք Ս. Երրորդութեան անձերէն մին չըլլար Աննա որ իրր ըրած է մեր խոյ մահը որպէս մեր անկումի վերջին արտայայտութիւնը, եւ եթէ երբեք ինք չըլլար փրկագործութեան բուն ենթական եւ տէրը, ո՛չ մահը պիտի նորոգուէր եւ ո՛չ այլ ինչ պիտի իրագործուէր: Այս հիմնական դաղափարի ետին կայ այն՝ թէ Քրիստոս, յորում մարդկութիւն եւ աստուածութիւն միացան ի մի անձն եւ ի մի բնութիւն, նոյն ինքն բարձրացաւ խաչին վրայ: Առանց մարմնի Բանն Աստուած չէր կրնար խաչուիլ, որովհետեւ որպէս Աստուած անչարչարելի է: Սակայն մարմնի միաւորութեամբ Քրիստոս խաչուեցաւ եւ ենթարկուեցաւ մահուան: Միւս կողմէ, եթէ միայն մարդկային մարմինը խաչուէր, այդ ձեւով աշխարհ պիտի չփրկուէր, վաւերիկ շատեր խաչուած են, սակայն Քրիստոս միայն փրկած է զմեզ:

Այսպէս ուրեմն կը հասկցուի Կիւրեղ Աղեքսանդրացիի վարդապետութիւնը ի մասին Մարդեղութեան «տնօրէնութեամբ» մեղի տրուած փրկագործութեան:

(8) Անդ, Գլ. Գ., էջ 90:
(9) Անդ, Գլ. Զ., էջ 101:
(10) Անդ, Գլ. Ե., էջ 100:

Ֆիլատելփա
(Շար. 2)

ԶԱԽԷՆ Ծ. ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ



ԳՐԱԿԱՆ

ՊԵՏՐՈՍ ԳՈՒՐԵԱՆ
ՓՈՐՁ ՄԸ ԲՆԱԳՐԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ

Մ Ա Ն Ի Շ Ա Կ

Ո՛վ մանիշա՛կ, մանիշա՛կ,
 Ինչո՞ւ այդպէս գլխիկոք
 Նայիս հողին սըգաւոր...
 Ո՛հ, ինչի՞ այդ նըշանակ:

Մի՞թէ դու կո՞յս մը տեսար,
 Որուն աչաց քով կապուտ՝
 Ըզեզ գըտար այնչափ մութ,
 Որ կը սըգաս սեւահար:

Եթէ դու ալ վարդին պէս
 Ունեմայիր դոյզն բոսոր,
 Կը շիկնէիր, ինչպէս որ
 Շիկնեցաւ այն վարդը վէս:

Երբ տեսաւ օր մը ներս
 Վարդերն անբիծ այտերուն,
 Շուշանին պէս դալկութիւն
 Եթէ ըլլար քու վըրս:

Դժգունէիր որպէս նա,
 Ինչպէս որ օր մը Շուշան
 Դժգունեցաւ աննըշան՝
 Տեսաւ ձեռներն երբ ներս:

Եւ դեռ ըսե՞մ... օր մ'երկին
 Ամպոտեցաւ... է՞ր արդեօք...
 Երբոր կ'ընէր նէ ազօքֆ
 Վերն յառած աչքն ու հոգին:

Մ Ա Ն Ի Շ Ա Կ

Ո՛վ մանիշա՛կ, մանիշա՛կ,
 Ինչո՞ւ այդպէս գլխիկար
 Նայիս հողին սրգաւոր...
 Ո՛հ, ինչի՞ այդ նըշանակ։⁽¹⁾

Միքէ դու կո՞յս մը տեսար,
 Որուն աչաց քով կապուտ՝
 Ըգեգ գըտար այնչափ մութ,
 Որ կը սրգաս սեւահար:

Եթէ դու ալ վարդին պէս
 Ունեցայիր դոյզն բոսոր,
 Կը շիկնէիր, ինչպէս որ
 Շիկնեցաւ այն վարդը վէս,

Երբ տեսաւ օր մը ներս
 Վարդերն անբիծ⁽²⁾ այտերուն:
 Շուշանին պէս դալկութիւն
 Եթէ ըլլար քու վըրս,

Դժգունէիր⁽³⁾ որպէս ճա,
 Ինչպէս որ օր մը շուշան
 Դժգունեցաւ⁽⁴⁾ աննըշան՝
 Տեսաւ ձեռներն երբ ներս:

Եւ դեռ բսե՞մ... օր մ'երկին
 Ամպոտեցաւ... 'է՞ր արդեօք... |
 Երբոր կ'ընէր նէ ազօթք |
 Վերն յառած աչքն ու հողին:

1871

(1) Է. Կ. Կ. Կ. (2) Է. Կ. Կ. (3) Է. Կ. Կ. (4) Է. Կ. Կ.

ԻՄ ՀԱՆԳԻՍՏԸ

Եթէ մօտի հողակոյտիս,
Թուխ մոխրագոյն ւ'աչեր ներա
Թէ ջուխտ մարգրիտ թափին իմ վրա,
Զը ցաւագնիր ոսկերոտիս.

Այս իմ հանգիստ
Իմ լըռանիստ,
Այս օթեւան
Խաղաղութեան:

1871

ՆՈՐ ՍԵՒ ՕՐԵՐ

Մինչ բնութեան՝ ընկա՞ն արեան դարերը,
Աշխարհ մը կայ արցո՞ւնք թափոյ սարերը,
Արեամբ պզտո՞ր դեռ գետերուն ափունքը,
Զը դադրեցաւ դեռ այս երկրին սել սուզը.

Աւերակոյտն այս ահարկու,
Աշխարհ մոխրոց ու նոներու:

Հայ դիւցազանց՝ որ հոն ընկան ի վազուց՝
Ոսկերոտիքն՝ արմատնե՞րն այն վըրիժուց
Ա՛հ, դեռ բողբոջ մը չ'արձըկած հո՞գ դարձան...
Ռութմն հիմա ազիք չ'ունի Հայաստան...

Ա՛յ, դալկահար դու հայրենիք...
— Եւ դեռ Քրդի՞ն ալ խոնարհիմք:

Մառախուղ են հագեր՝ դաշտն ու լեռինքը,
Զը գեղգեղեր Հայ հովաւիւոյն սըրիմզը,
Հայուն համար չը փալփըլեր աստղիկը,
Արցունքներով թռուներ հոգւոյն ծաղիկը.

ԻՄ ՀԱՆԳԻՍՏԸ

Եթէ մօտի հոգակոյտիս,
 Թուխ-մոխրագոյն⁽¹⁾ ւ՛աչեր ներս
 Թէ ջուխտ մարգրիտ թափին իմ վրա,
 Զը ցաւագնիր ոսկերոտիս.
 Ա՛յս իմ հանգիստ.⁽²⁾
 Իմ լըռանիստ
 Ա՛յս օթեւան
 Խաղաղութեան:

1871

(1) Էֆա. Թուխ մոխրագոյն: (2) Էֆեսքան տողի վերջաւորութեան միջակէտը փոխարինած է բուքով՝ որ բաժանակցութիւն ըսել ուզածը չի՝ յայտնէր: Պաշտպանելու համար այս շարքագրութիւնը, երկրորդ տողի աւարտին կ'աւելցնէ ստորակէտ մը, այսպիսով քառանկիւն տալով բաժանում մը. այսինքն՝ «Այս է իմ լռանիստ հանգիստս (հանգստարանագերեզմանս)», և յետոյ՝ «(Այս է իմ) խաղաղութեան օթեւանս». Յելէկեան ևս նոյնատեսակ թիրիմացութեամբ մէջ է՝ երբ առաջին տողի միջակէտը բոլորովին կը նետէ. աւելցնելով սակայն երկրորդին ստորակէտը:

ՆՈՐ ՄԵՒ ՕՐԵՐ

Մինչ բռնութեան՝ ընկա՛ն արեան դարերը,
 Աշխարհ մը կայ արցո՛ւնք թափող սարերը,
 Արեամբ պղտո՛ր դեռ գետերուն ափունքը.⁽¹⁾
 Զը դադրեցաւ դեռ այս երկրին սեւ սուգը.⁽²⁾
 Աւերակոյտն այս ահարկու,
 Աշխարհ մոխրոց⁽³⁾ ու նոներու:

Հայ դիւցազանց՝ որ հոն ընկան ի վազուց՝
 Ոսկերոտիքն՝⁽⁴⁾ արմատնե՛րն այն վրբիծուց⁽⁴⁾
 Ա՛հ, դեռ բողբոջ մը չ'արձըկած հո՞ղ⁽⁵⁾ դարձան...
 Ուրեմն հիմա ազիփ չ'ունի Հայաստան...
 Ա՛յ, դալկահար դու հայրենիք...
 — Եւ դեռ Բրդի՞ն ալ խոնարհինք:

Մառախուղ են հագեր դաշտն ու լեռնինքը,
 Զը գեղգեղեր Հայ հովուհւոյն սրբինգը,
 Հայուն համար չը փալփըլիր աստղիկը,
 Արցունքներով թռումեր հոգւոյն ծաղիկը.

(1) Պալտոյ «Մամուլ» օրաթերթի մէջ երատարակուած նոյն էրբուածին (Հոկտեմբեր 8, 1871) մէջ՝ այս տողը կ'աւարտի բազմակէտով: (2) Մամուլ՝ սուկերց: (3) Մամուլ՝ Ոսկերոտի: (4) Մամուլ՝ վրբիծուց: (5) Մամուլ՝ չ'ող:

Դադրե՛ր անմեղ խինդ՝ թինդ ու պար,
Շողա՛յ ազառ Գրդին տապար:

Դողդոջ մտնէ առագաստը գիրգ հարը,
Արտասուաթոր՝ դէմքին ծածկած հոյլ վարսը՝
Որ չ'ըլլայ թէ յանկարծ սիրոյ մրմունջը
Խափանէ վատ Գրդին տոփոտ մրումնջը.
Սէրը փեսին արեամբ կարմրի,
Հարսը Գրդին կ'երթայ գերի...:

Մի՛շտ կը ցանէ Հայն, չը հնձեր... անօթի՛...
Իր դալկահար դէմքէն երկու շիթ կաթի,
Արտօսը ու ֆիրտ միանգամայն... ո՛վ Աստուած.
Նա նաշակէ տրտմած սրտով ցաւ ու հաց.
Այս տարաբախդ ազգն է Հա՛յը,
Մեր արի՛ւնը, մեր եզրա՛յրը:

Ա՛հ, ոտնակոխ Հայուն սիրտը եւ տանար
Հրացանն յ'ուս սա կոշտ Գրդին անդադար,
Եւ մեր ներսը չ'ե՞ռար կարմիր մէկ ալին
Կամ մէկ փրփուրն հայրենեաց սուրբ կրակին,
Որ սառոյցի գերթ որդիներ՝
Մեր ադի՛քները չ'ենք թօթ՛վեր,

Ի՞նչ սիրտ է այս որ հաս գամեր է Աստուած,
Մի՛նչ չը սիրե՛ր նա հայրենիքը ցաւած...
Զ'ունի ներսը Հայն իր նախնեաց տրրոփը,
Լը՛քե՛ր է գ'ի՛նք նակատագրին Սերոբը,
Երես դարձուց Հայն սուսերէն,
«Սեւ» ժառանգեց լոկ պապերէն:

Սառէ աչե՛ր՝ ֆարէ լեզու, ա՞յս մընաց
Բիւր փառքերէն մեր գոռ ու պերն հայրենեաց,
Սեւագլուխ խումբ մը ազոա՞ւ մընաց լոկ՝
Կամ խումբ մը կոյր խըլուրդ՝ ըստրո՛ւկ փառքի սուկ.
Ա՛հ, այն արծիւ ժողովրդէն՝
Որ հարուածվի արդ կոշտ Գրդէն:

Ի՞նչ, սեւ ձեռքեր հըպին վընիտ նակատին,
Հայ կուսիկին նըւիրական լաչակի՛ն,
Դըժոխք մը տարփ թօշնեն վարդը կուսութեան,
Կարծես ծաղիկ կը կոխկոտեն — գ'այս կըզգան,

Դադարեք անմեղ խինդ՝ թինդ ու պար.
Շողայ ագա՛տ Գրդին տապար:

Դողդոջ մտնէ առագաստը գիրգ հարսը,
Արտասուաթոր՝ դէմքին ծածկած հոյլ վարսը՝⁽⁶⁾
Որ չ'ըլլայ թէ յանկարծ սիրոյ մրմունջը
հափանէ վատ Գրդին տափռտ մըռունչը.
Սէրը փեսին արեամբ կարմրի,
Հարսը Գրդին կ'երթայ գերի...:

Մի՛շտ կը ցանէ Հայն, չը հնձեր... անօթի՛...
իր դավկահար դէմքէն երկու շիթ կաթի,
Արտօսը ու քիրտ միանգամայն ... ո՛վ Աստուած.
Նա նաշակէ սրտմած սրտով ցառ ու հաց.
Այս տարաբախտ ազգն է Հա՛յր,
Մեր արի՛ւնը, մեր եղբա՛յրը:

Ա՛հ, ոտնակոխ Հայուն սիրտը եւ տանար
Հրացանն յ'ուս սա կոշտ Գրդին անդադար,
Եւ մեր ներսը չ'եռա՞ր կարմիր մէկ ալին
Կամ մէկ փրփուրն հայրենեաց սուրբ երակին,
Որ սառոյցի գերթ որդիներ՝⁽⁷⁾
Մեր ազի՛հները չ'ենք թօթվեր:

Ի՞նչ սիրտ է այս որ հոս գամեր է Աստուած,
Մի՛նչ չը սիրեր նա հայրենիքը ցաւած...
Զ'ունի ներսը Հայն իր նախնեաց տըրտիք,
Լըքե՛ր է գ'ինք մակատագրին Սերտըր.
Երես դարձուց Հայն սուսերէն,
«Սեւ» ժառանգեց լոկ պապերէն:

Սառէ աչեր՝ քարէ լեզու, ա՞յս մընաց՝⁽⁸⁾
Բիւր փառքերէն մեր գոռ ու պերն հայրենեաց,
Սեւագրլուխ՝⁽⁹⁾ խու՛մք մը ագռա՛ւ մընաց լոկ՝
Կամ խու՛մք մը կոյր խըլուրդ՝ ըստրո՛ւկ փառքի՝⁽¹⁰⁾ սոսկ.
Ա՛հ, այն արծիւ ժողովրդէն՝
Որ հարուածվի արդ՝⁽¹¹⁾ կոշտ Գրդէն:

Ի՞նչ, սեւ ձեռքեր հրպին վընիտ մակատին
Հայ կուսիկին նըւիրական⁽¹²⁾ լաչակի՛ն,
Դըժոխք մը տարփ թօշնեն վարդը կուսութեան,
Կարծես ծաղիկ մը կոխկոտեն — գ'այս կըզգան,

(6) Մամուլ՝ Արտասուաթոր դէմքին ծածկած հոյլ վարսը: Առաջին բառէն ետք եկող բառքը վերցնելով՝ իմաստին մէջ նուրբ փոփոխութիւն մը յառաջացած է: (7) Մամուլ՝ որտեղի(7): (8) Մամուլ՝ մեաց: (9) Մամուլ՝ Սեւագրլուխ: (10) Մամուլ՝ փառքի ըստրուկ: (11) Մամուլ՝ Որ Հարուածի արդ: (12) Մամուլ՝ նուիրական:

Եւ երբոր Հայ մը մտրթեմ,
Կարծենք է հաւ, մը մտրթեմ,

Է՛հ, մի վախէ՛ք ասեղ մ'անգամ պէտք է՛ն մեզ,
Այլ հայրենի սոսկ ըզգացում մ' աղեկէ՛զ՝
Ժանգոտ սուր մը՝ պատռած դրօշ մը թէ չ'ունինք,
Կուրծերնուս տակ տըրտփող սի՛րտ մ'ալ չ'ունինք,
Օ՛ն, ոտքերնիս գարնե՛նք գետին,
Յայտնե՛նք մեր ցաւը տեազինզ

Մեր քերց վարդերն եւ արեւներն մեր եզրարց՝
Մեր տանարաց խաչերն՝ պատի՛ւն հայրենեաց,
Մենք պահանջենք բարօրութի՛ւն մեր ազգին.
Զ'ա՛յս պահանջե՛նք՝ գ'ա՛յս Սուրբանէն սրտազին.
Մեր պատիւն ու Քուրդը կ'ուզե՛նք,
Եւ կամ նորա գէնֆին դէմ գէ՛նք:

1871

ԻՄ ՑԱԻԸ

Սուրբ տենչերով լոկ ծարաւած՝
Յամա՛ք գտնե՛լ աղբերքն յամայր,
Յամֆի՛լ ծաղիկ հասակի մէջ,
Ո՛հ, չ'է՛ այնչափ ցաւ ինձ համար:

Զերմ համբոյրով մը դեռ չ'այրած
Սա ցուրտ քակատըս դալկահար՝
Հանգչեցունե՛լ հողէ բարձին,
Ո՛հ, չ'է՛ այնչափ ցաւ ինձ համար:

Դեռ չը գրկած էակ փունջ մը,
Ժպտե՛ գեղէ՛ հուրէ շաղկալ՝
Դրկե՛լ սա ցուրտ հողակոյտը,
Ո՛հ, չ'է՛ այնչափ ցաւ ինձ համար:

Քաղցր երագող մ'յըզի մրափ մը՝
Զ'անդորրած գլուխս մրքկահար՝
Ննջել հողէ վերմակին տակ,
Ո՛հ, չ'է՛ այնչափ ցաւ ինձ համար:

Ինչպէս որ Հայ մը մորթեն,
Կարծեն թէ հաս մը մորթեն:

Ե՛հ, մի՛ վախէ՛ք ասեղ մ'անգամ պէտք չ'է մեզ,
Այլ հայրենի սուկ ըզգացում⁽¹³⁾ մ'աղելէզ-
ժանգոտ աւր մը՝ պատաած դրօշ մը թէ՛ չ'ունինք,
Կուրծերնուս տակ տըրուփոք սի՞րտ մ'ալ չ'ունինք.
Օ՛ն, ոտփերնիս գարնե՛նք գետին,
Յայտնե՛նք մեր ցարը անագին:

Մեր քերց վարդերն եւ արեւներն մեր եղբարց՝
Մեր տանարաց խաչերն՝ պատի՛ն հայրենեաց
Մենք պահանջենք, բարօրութի՛ն մեր ազգին.
Զ'ա՛յս պահանջե՛նք՝ գ'ա՛յս, Սուլթանէն սրտագին,
Մեր պատին ու Քուրդը կ'ուզե՛նք,
Եւ կամ մորա գէնփին դէմ գէնք:

1871⁽¹⁴⁾

(13) Մամուլ՝ զբացում: (14) Մամուլ Բեյքուածիմ զուրեհան իբր բուական՝ բա-
նասեղծի անուէն հոս տպած է «1871 Հոկտեմբեր 1»:

ԻՄ ՅԱԻԸ

Սուրբ տենչերով լոկ ծարաւած՝
Յամաք գտնե՛լ⁽¹⁾ աղբերքն յամայր,
Յամբի՛լ ծաղիկ հասակի մէջ,
Ո՛հ, չ'է՛ այնչափ ցար ինձ համար:

Ջերմ համբոյրով մը դեռ չ'այրած
Սա ցուրտ քակատըս դալկահար՝
Հանգչեցունե՛լ հողէ բարձին,
Ո՛հ, չ'է՛՛ այնչափ ցար ինձ համար:

Դեռ չը գրկած էակ-փունջ մը⁽²⁾
Ժպտէ՛ գեղէ՛ հուրէ՛ շաղեալ՝
Գրկե՛լ⁽³⁾ սա ցուրտ հողակոյտը,
Ո՛հ, չ'է՛՛ այնչափ ցար ինձ համար!

Քաղցր երազով մ'յըզի մբափ⁽⁴⁾ մը
Զ'անդորրած գլուխս մրբկահար՝
Ննջե՛լ հողէ վերմակի տակ,
Ո՛հ, չ'է՛՛ այնչափ ցար ինձ համար:

(1) Է.Բ. զբանէլ: (2) Է.Բ. զբրկած էակ փունջ մը: (3) Է.Բ. Գըրկէլ: (4) Է.Բ.
Քըրափ:

Հագնի՛լ հիւղիմ մուր-ամունը,
 Ծըծե՛լ նորա մրբուր-օղն յար.
 Միշտ ցաւի՛լը միանգամայն,
 Ո՛հ, չ՛է՛ այնչափ ցաւ ինձ համար:

Հէ՛ք մարդկութեան մէկ ոստը զօս՝
 Հայրենի՛ք մը ունիմ թըշուառ,
 Զ՛օգնած անոր՝ մեռնի՛լ աննշան,
 Ո՛հ, ա՛յս է սոսկ ցաւ ինձ համար:

1871

Նուէր Յիշատակի

ԱՌ Պ. Յ. ՃԱՆՖԷՍՃԵԱՆ

Յ Ո Ի Շ Ք

Սա խազազ Մայր-Ովկէանին՝
 Ուր փոզփոզեմ աւազք ոսկի՝
 Մեք երազոց վառարանին՝
 Թ՛եզրէն՝ վարդից մէջ անիւնի
 Երբ արեւը շողշողէ,
 Դու իմ սէրը միշտ յիշէ՛:

Թաւուտէ մը կանաչ ու մորչ՝
 Որոց շուքը սիրէինք միշտ
 Նստիլ՝ խօսիլ շրթամբք դողդոջ՝
 Ծըծել անյազ իրարու սիրտ՝
 Երբ տերեւ մը խարշափէ,
 Դու իմ մրմունջքը յիշէ՛:

Առաւօտներն գարնանային՝
 Ո՛հ, հորիզոնն ալ վարդավառ՝

Հագնի՛լ հիւղին մուր-անունը,
 Երծե՛լ⁽⁵⁾ նորա մըրուր-օղն⁽⁶⁾ յար,
 Միշտ ցաւի՛լը միանգամայն,
 Ո՛հ, չ՛է՛ այնչափ ցաւ ինձ համար:

Հէզ մարդկութեան մէկ ոստը գօս՝
 Հայրենիք մը ունիմ բըշուառ,⁽⁷⁾
 Զ՝օգնած անոր՝ մեռնի՛լ աննշան,
 Ո՛հ, ա՛յս է սոսկ ցա՛ւ ինձ համար:

1871

(5) Էջն. Եծեչ: (6) Էջն. Տրուր-օղն: (7) Էջն. Այս տողը կը պակսի. արդիւնք՝ համարեմ գրաբնութեամբ:

Նուէր Յիշատակի
 ԱՌ Պ. Յ. ՃԱՆՖԷՍՃԵԱՆ

Յ Ո՛ Ի Շ Ք⁽¹⁾

Սա խաղաղ⁽²⁾ Մայր-Ովկէանին՝⁽³⁾
 Ուր փողփողեն աւազք ոսկի՝
 Մեր երազոց վառարանին՝
 Թ՛եզրէն՝⁽⁴⁾ վարդից մէջ անհունի
 Երբ արեւը շողշողէ,
 Դու իմ սէրը միշտ յիշէ՛:

Թաւուտիէ մը կանաչ ու մորչ՝
 Որոց շուքը սիրէինք միշտ
 Նստիլ՝ խօսիլ շրթամբք դողդոջ՝
 Երծե՛լ անյազ իրարու սիրտ՝
 Երբ տերեւ մը խառչափէ,
 Դու իմ մըմունցքը յիշէ՛:

Առաւօտներն գարնանային՝
 Ո՛հ, հորիզոնն ալ վարդավառ՝

(1) Էջն. ՅՈՒՇՔ: (2) Էջն. Մայր-Ովկէանի կը սրբազրէ եւ «Կապոյտ»ի կը վերածէ, ծանօթութեամբ մը մէջ աւելցնելով որ Ֆէլիքեանի հրատարակութեամբ մէջ «Խաղաղ» է, սակայն ըստ բնազդի՝ պէտք է «Կապոյտ» ըլլար: Բ. տետրակին մէջ՝ նախապէս «Կապոյտ» եղած է, զոր Դուրեան ջնջած (աւրած) եւ «Խաղաղ» ջրած է: «Կապոյտ»ին հետեւը կարելի է նշմարել տակաւին: Կրնայ ըլլալ որ Էջն. Մայր-Ովկէանի մերկայ Բ. տետրակէն ապրիլի՝ երրորդ մը ունեցած ըլլայ ձեռքի տակ: (3) Էջն. Մայր-Ովկէանի: (4) Էջն. Եզրէն:

Յ'այց ելնելուդ ծաղկած մարգից՝
 Ուր կը գտնես մորչ չոր մացառ,
 Երբ թռչնիկ մը ճըռուողէ,
 Դու իմ իզմերը յիշէ՛:

Պաղարսայաշի ելած ատեն՝
 Եւ կամ սա՛րը Զամլըհային՝
 Սիրո՛ւն վայրեր ուր միշտ արդէք
 Ճենել հոգիք մեր սիրէին՝
 Երբոր գեփիւռ մը փըչէ,
 Դու իմ հոգին միշտ յիշէ՛:

Եւ առօրեայ աշխատանքէ
 Վաստակարեկ վերադարձիդ՝
 Եւ կամ սիրոյ արշաւանքէ
 Դարձած ատեն տըրոփ ի սիրտ՝
 Երբ հարիզոնն հրդեհէ,
 Դու իմ կրակները յիշէ՛ յի

Ամբան գիշեր Վ'երբոր գտնես
 Աստղերն առատ գլխուդ վրայ՝
 Եւ լուսինը լապտեր ընես
 Դողդոջ քայլից դէպ ի Մօտայ,
 Երբ շրջագգեստ մը շրջէ,
 Իմ մաշած սիրտը յիշէ՛:

Տրտում նստած դու պատուհան՝
 Յառած երկնից այն սեւերես՝
 Սեւ մըտածմանց լոկ վառարան
 Տժգոյն նակատդ եւ աչերդ վէս,
 Տըխուր կոչնակ մ' երբ հնչէ,
 Մըտերմիդ մա՛հը յիշէ՛:

1871

Յ'այց ելնելուդ ծաղկած մարգին՝
 Ուր կը գտնես մորչ չոր մացառ, ⁽⁵⁾
 Երբ թռչնիկ մը նըռուողէ, ⁽⁶⁾
 Դու իմ իզները յիշէ՛:

Պաղլաք-պաշի ⁽⁷⁾ ելած ատեն՝
 Եւ կամ աա՛րը Չամլընային՝
 Սիրո՛ւն վայրեր ուր միշտ արդէն
 Ճեմել հոգիք մեր սիրէին՝
 Երբոր գեփիւռ մը փըչէ,
 Դու իմ հոգին միշտ յիշէ՛:

Եւ առօրեայ աշխատանքէ
 Վաստակաբեկ վերադարձիդ՝
 Եւ կամ սիրոյ արշաւանքէ
 Դարձած ատեն տըրով ⁽⁸⁾ ի սիրտ՝
 Երբ հորիզոնն հրդեհէ,
 Դու իմ կրակները յիշէ՛:

Ամբան գիշեր մ'երբոր ⁽⁹⁾ գտնես
 Աստղերն առատ գլխուդ վըրայ՝
 Եւ լուսինը լապտեր ընես
 Դողդոջ քայլից դէպ 'ի Մ'օտայ,
 Երբ շրջագգեստ մը շրջէ, ⁽¹⁰⁾
 Իմ մաշած սիրտը յիշէ՛:

Տրտում ⁽¹¹⁾ նստած դու պատուեան՝
 Յառած երկնից այն սեւերես՝
 Սեւ մըտածմանց ⁽¹²⁾ լոկ վառարան
 Տժգոյն ⁽¹³⁾ ցակատդ եւ աչերդ վէս՝
 Տըխուր կոչնակ մ'երբ հնչէ,
 Մըտերմիդ ⁽¹⁴⁾ մա՛հը յիշէ՛:

1871 ⁽¹⁵⁾

(5) Էջս. կը գտնես մորչ չոր մացառ: (6) Էջս. երբ թռչնիկ մը նըռուողէ: (7) Էջս. Պաղլաք պաշի: (8) Էջս. տըրով: (9) Էջս. մը երբ: (10) Էջս. շրջէ: (11) Էջս. Տրտում: (12) Էջս. մտածմանց: (13) Էջս. Տժգոյն: (14) Էջս. Մտերմիդ: (15) Էջերման իբր զրուքեան քուակամ կը տպէ «6 Հոկտեմբեր 1871»:

Ի Գերեզմանն

ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻՈՅ ՎԱՐԴԱՆ ԼՈՒԹՅԱՆԻ

Հ Ե Ժ Ե Ժ Մ Ո Ւ Ն Ք

Ո՛հ, երկնքի ժապաւէններ՝
Ճառագայթներ՝ միացուցած
էին սրտերը մեր միմեանց՝
Մեր սրտերը սիրանըւէր:

Նոքա միմեացս համար քանի՞
էին անհո՛ւն քա՛ց մատեաններ,
Հոն ամեն բառ խորք մը ունէր
Իր ներքեւը սիրոյ՝ ցառի:

Ո՛հ, կը յիշե՞ս Չամլընայի
Սարը նստած յո՛ւռ մըխայիւնք,
Ուր շուք տային մեզի նոնիք՝
Սեւ հովանոցք վշտահարի:

Ըսք-ամայօլի կապոյտ գօտւոյն՝
Վոսփորի ծուփը դիտէիք,
Ուսկից եւ մերք գ՛անամպ երկիւնք.—
Ո՛, ախորժներ յուռ մեր հոգւոյն:

Այն հիւսկէնները երկնքին՝
Այն ամպերը ճիւղաթորմի՝
Մինչ երեկոյ, ո՛հ, մի առ մի
Մեր նայուածքը զըբաւէին:

Չէիմք խօսեր, խօսէն մեր հոգւոց
Անհունութիւնը կը պզծէր,
Մենք գերթ երկու տծգոյն բոցեր
Իրարու մէջ կ'այրէիմք սոսկ:

Մեր հոգիքը նոնիներու
Թոյս թիթեռներ էին տրտում,
Սե՛ւ ծրծէիմք՝ սո՛ւզ անհատնում,
Նայէիմք միշտ երկրէս հեռու:

Ի Գերեզմանն⁽¹⁾

ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻՈՅ ՎԱՐԴԱՆ ԼՈՒԹՅԵԱՆԻ

Յ Ե Ժ Ե Ժ Մ Ո՛ Ի Ն Ք⁽²⁾

Ո՛հ, երկնքի⁽³⁾ ժապաւէններ՝
Ճառագայթնե՛ր՝ միացուցած
էին սրտերը⁽⁴⁾ մեր միմեանց՝
Մեր սրտերը⁽⁵⁾ սիրանըւէր:

Նոքա միմեանցս համար քանի՞
էին անհո՛ւն քա՛ց մատնաններ,
Հոն ամէն քառ խորք մը ունէր
Իր ներքեւը սիրոյ՝ ցաւի:

Ո՛հ, կը յիշե՛ս Չամլընայի
Սարը նստած⁽⁶⁾ լո՛ւռ մըխայինք.
Ուր շուք տային մեզի նոհիք՝
Սեւ հովանոցք վշտահարի:⁽⁷⁾

ԸՍթամպոյի կապոյտ գօտւոյն՝
Վոսփոքի ծուփը դիտէինք,
Ուսկից եւ մերթ զ՛անամպ երկինք.—
Ո՛, ախորժնե՛ր լուռ մեր հոգւոյն:

Այն հիւսկէնները երկնքին՝⁽⁸⁾
Այն ամպերը ձիւնաթորմի՛
Մինչ երեկոյ, ո՛հ, մի առ մի
Մեր նայուածքը գըրաւէին:

Չէինք խօսեր, խօսքն մեր հոգւոց
Անհունութիւնը կը պզծէր,⁽⁹⁾
Մենք գերթ երկու տժգոյն⁽¹⁰⁾ բոցեր
Իրարու մէջ կ'այրէինք սուկ:

Մեր հոգիքը նոհիներու
Թախ քիթեռներ էին տրտում,⁽¹¹⁾
Սե՛ւ ծըծէինք՝ սո՛ւզ անհատում,
Նայէինք միշտ երկրէս հեռու:

(1) էձ. Ի Գերեզմանն (2) էձ. ՀեծեծՄՈ՛ԻՆՔ (3) էձ. Կրկնքի: (4) էձ. սրտերը: (5) էձ. սրտերը: (6) էձ. նստած: (7) էձ. վշտահարի: (8) էձ. հիւսկէնները: (9) էձ. կը պզծէր: (10) էձ. տժգոյն: (11) էձ. տրտում:

Անյուսութի՛ւն, գերեզմանի
Այդ սեւ կաթը շատ ըմպեցի՛նք,
Քեզ արեցուց այդ ըմպելի՛ք,
Եղար երկնից տծգոյն որդի՛ :

Քու դայուկըդ՝ զիս ցաւցուց շա՛տ,
Եւ նայուածքդ վերջին նըւազ՝
Ձոր ուղղեցիր ինձի, աւա՛ղ՝
Բեւեացուց յ'իս յիշատակդ :

Երջանի՞կ ես հող՝ թէ թշուառ,
Ջուարքնոյ թեւով լուր մ'ինձ դրկէ,
Ա՛հ, այս աշխարհս միշտ տաղտուկ է . . .
Ցաւերու մեծ մայր մ'է աշխարհ :

Ո՛հ, եթէ հող ծառի մը շու՛ք
Կայ եւ նորա քով մէկ վըտակ,
Եթէ կայ հող սէր անապակ,
Կան ազատ օդ՝ ազատութի՛ւնք,

Ո՛հ, կը թօթվեմ ես այս աղտոտ
Ձորձն հոգւոյս՝ կեանքս՝ մինչ իսկ այսօր .
Հոգ կը հագնիմ, հո՛ղ սրգաւոր . . .
— Ա՛հ, ուզածներս, վա՛րդան, կա՞ն հող . . . :

1871

Ա.

Երեկոյեան բայն կը սողար բարդիլ խաւ,
Աստեղագարդ անդունդն հիւսիլ լուռ ու սեւաւ,
Տըխո՛ւր ըստուեր՝ գոր կը ձրգէր իր ետեւ
Լուսափրթիթ օրն սիրայնոց կարնատեւ :
Կը նըշմարուէր հազիւ երկնի կապուտակ
Գմբէթին խոր փալփուղ ւ՛ալւոյն ջինջ յատակ
Անդրադարձող գիշերուան աստղն անդրանիկ՝

Անյուսութի՛ւն, գերեզմանի
Այդ սեւ կաթը շատ բմայեցինք,
Քեզ յափրեցուց այդ բմայելիք,
Եղար երկնից տժգոյն⁽¹²⁾ որդի:

Քու դալուկըդ՝⁽¹³⁾ զիս ցաւցուց շա՛տ,
Եւ նայուածքդ վերջին նրադ՝
Զ՛որ ուղղեցիր ինձի, աւա՛ղ՝
Բեւեռացուց⁽¹⁴⁾ յ՛իս յիշատակդ:

Երջանի՞ց ես հոգ թէ թշուտ,⁽¹⁵⁾
Զուարթնոյ թեւով լուր մ՛իմն զրկէ,⁽¹⁶⁾
Ա՛հ, այս աշխարհն⁽¹⁷⁾ միշտ տաղտուկ է...
Ցաւերու մեծ մայր մ՛է աշխարհ:

Ո՛հ, եթէ հոգ ծառի մը շուք
Կայ եւ նորա քով մէկ վրտակ,
Եթէ կայ հոգ սէ՛ր անապակ,
Կան ազատ օդ՝ ազատութիւնք:⁽¹⁸⁾

Ո՛հ, կը թօթվեմ ես այս ազտոտ
Զորձն հոգւոյս՝ կեանքս՝ մինչ իսկ այսօր,
Հոգ կը հագնիմ, հո՛ղ սրգաւոր...
— Ա՛հ, ուզածներս, վա՛րդան, կա՞ն հոգ...:

1871

(12) ԷՖՍ. աղճաթի: (13) ԷՖՍ. զալուկդ: (14) ԷՖՍ. Բեւեռացուց: (15) ԷՖՍ. թշուտ: (16) ԷՖՍ. զրկէ: (17) ԷՖՍ. աշխարհ: (18) Վերջին այս տողը, ինչպէս եւ յաջորդ քառյակը կը պակսին Բ. տետրակէն, 55-րդ (վերջին) էջը ինկած ըլլալով: Զայն կ'արտագրենք Ֆելէկեանի հրատարակութենէն, ուր, ապահովաբար, կարեւոր փոփոխութիւններ մտցուած չեն: Իսկ Էֆսէրեան վերջնաբեր տումի վերջին տողը կը սպէ՛ «Կան ազատ օդ,» միայն, «ազատութիւնք» բառը վերցնելով, արդիւնք՝ Համբարում գրաքննութեան:

Ա.

Երեկոյեան⁽¹⁾ բալն կը սողար բարդիլ խաւ,
Աստեղագարդ⁽²⁾ անդունդն հիւսիլ լուռ ու սեւաւ,
Տըխա՛ւր ըստուեր՝ գոր կը ձրգէր իր ետեւ,
Լուսափըթիթ օրն սիրայնոց կարնատեւ:
Կը նըշմարուէր⁽³⁾ հազիւ երկնի կապուտակ
Գմբէթին խոր փալփուղ լալուտն ջինջ յատակ
Անդրադարձող գիշերուան աստղն⁽⁴⁾ անդրամիկ՝

(1) ԷՖՍ. Երեկոյեան: (2) ԷՖՍ. Այն լուսագարդ: (3) ԷՖՍ. կը նշմարուէր: (4) ԷՖՍ.

Ջոր գրկեցին շուտ վոսփորեան խոնջ ալիք :
 Մարբ մտնող արփույն մարէր հուսկ շառայլ
 Ստոնամանուտ բլրոց վրայ քայլ առ քայլ,
 Ինչպէս հիւծեալ կոյսի մ'ակնարկ առ դամբան'
 Ուր պարեն ցուրտ ծիծաղք սիրոյ դառնութեան,
 Ինչպէս եւ իմ դիւթեալ ակնարկս առ արօտ'
 Ջոր մըքագնեց մառախոլ մի նախանձուտ,
 Ի'ալ չը կրցի ընդհնարել էակն ան'
 Ջոր գգուէին նահանջ՝ գեփիւռ իրիկուան.
 Հողմածածան իր շրջագգեսուն ու հոպոպք
 Դեղձան վարսից գիրգ ուլան շուրջ ոսկի ծոպք,
 Կարծես ծաղիկ մ'էր երազի հիաստանջ,
 Կը կոխկըտէր այն ծաղկալից մարգաց լանջ .
 Թողէ՛ք կոխել գի կը փքըքէ աւելի
 Երբոր հովիկն այտէն գոյն գեղանի
 Եւ իր ամբիծ լանջէն առած քիչ մը հոտ'
 Տանի սփռէ անապատներն աւագոտ'
 Ի'ահա փքթեն ծաղիկներ բիւր առաւել .
 Անոր համար ի՞նչ է ծաղիկը ծաղկելի,
 Մինչդեռ սիրոյ կէս դիակներ կը յառնեն՝
 Երբ սեւ աչքէն սրլաք մ'ուղղէ բոցեղէն :

Լուսինն արդէն կը քողարկէր՝ պըննէր գինք
 Նուրբ ամպիկով՝ ուսկից ուսան թրփուկիք
 Ծածկել իրենց դէմքն հաջադով նրբաթելի,
 Անոր նման տժգոյն ըլլալ եւ դիւթելի :
 Լուսի՛ն, գըտիր լոյս ցօղելու ցածուն հիւղ,
 Ուր գէթ ցամբած է կանթեղին առկայծ իւղ .
 Մի՛, մի՛ սորվիր գաղջ արեւէն ձըմեռուան
 Մոռնալ հիւզն՝ ուր ամայի է վառարանն,
 Եւ լոկ սրտերն հոն կը մըխան յուսահա՛տ...
 Ծագէ հիւղին այն՝ բանաստեղծն ուր աղբառ՝
 Ինք լոյս՝ կըրակ ոչ մէկն ունի գըրբելու .
 Սարն իր աստեղց թո՛ղ դըղեակն ալ ջահերու,
 Գընա՛ ցօղել լոյս տընակին այն ցածուկ՝
 Ուր մայր մը գիրկն առած կայտառ մի մանուկ՝
 Յոյց տալ կուզէ քեզ Աստուծոյ գերթ պատկեր,
 Դու որ միայն սիրահարաց ես լապտեր :

Տերեւներուն մէջէն արծաթ լի լուսինն
 Կը դիտէի՝ ինչպէս որ դէմքն հաքս կուսին՝
 Երբ կը ծածկէ քօզքն հիմնեան ոսկեթելի,

Զոր գրկեցին շուտ վոսփորեան ջինջ⁽⁵⁾ ալիք:
 Մառը⁽⁶⁾ մտնող արփույն մարէր հուսկ շառայլ
 Սառնամանուտ սարերու վրայ⁽⁷⁾ քայլ առ քայլ,
 Ինչպէս եիւծեալ կոյսի մ'ակնարկ առ դամբան՝
 Ուր պարեն ցուրտ ծիծաղք սիրոյ դառնութեան,
 Ինչպէս եւ իմ դիւթեալ ակնարկս առ արօտ՝
 Զոր մըթագնեց մառախուղ մի նայանձուտ,
 Ի'ալ չը կրցի ընդնշմարել էակն ան՝
 Զոր գգուէին նանանչ՝ գեփիւռ իրիկուան.
 Հողմածածան իր շրջագգեստն ու հոպոպֆ
 Դեղձան վարսից գիրգ ուլան շուրջ ոսկի ծոպֆ,
 Կարծես ծաղիկ մ'էր երագի հիասփանչ,
 Կը կոխկըստէր⁽⁸⁾ այն ծաղկալից մարգաց լանջ.
 Թռդէ'ք կոխել գի կը փթըթէ աւելի.
 Երբոր հովիկն իր այտէն⁽⁹⁾ գոյն գեղանի
 Եւ իր ամբիծ⁽¹⁰⁾ լանջէն առած քիչ մը հոտ՝
 Տանի սփռէ անապատներն աւազուտ,
 Ի'սհա փթթիւն⁽¹¹⁾ ծաղիկներ բիւր առաւել.
 Անոր համար ի'նչ է ծաղիկ փթթեցնել,⁽¹²⁾
 Մ'ինչդեռ սիրոյ կէս դիակներ կը յառնեն՝
 Երբ սեւ աչքէն սրլաք մ'ուզդէ բոցեղէն:

Լուսինն արդէն կը քողագգէր՝ պըննէր⁽¹³⁾ զինք
 'տուրք ամպիկով՝ ուսկից ուսան թրքուհիք⁽¹⁴⁾
 Ծածկել իրենց դէմքն հաջադով նրբաթել,
 Անոր նըման⁽¹⁵⁾ սոճոյն ըլլալ եւ դիւթել:
 Լուսի'ն, գըտիր լոյս ցօղելու ցածուն հիւզ,
 Ուր գէթ ցամքած է կանթեղին առկայծ իւզ.
 Մի, մի՛ սարվիր գաղջ արեւէն ճըմեռուան
 Մոռնալ հիւզն՝ ուր ամայի է վառարանն,
 Եւ լոկ սրտերն հոն կը մըխան յուսահա'տ...
 Ծագէ հիւզին այն՝ բանաստեղծն ուր ազգատ
 Ինք լոյս՝ կըրակ ոչ մէկն ունի գըրելու.
 Սարն իր աստեղց թո'ղ, դըղեակն⁽¹⁶⁾ ալ ջահերու,
 Գընա՛ ցօղել լոյս տընակին⁽¹⁷⁾ այն ցածուկ՝
 Ուր մայր մը գիրկն առած կայտառ մի մանուկ՝
 Տոյց տալ կ'ուզէ քեզ Աստուծոյ գերթ պատկեր,
 Դու որ միայն սիրահարաց ես լապտեր:

Տերեւներուն մէջէն արծաթ լի լուսինն
 Կը դիտէի՝ ինչպէս որ դէմքն հարս կուսին՝
 Երբ կը ծածկէ քօզքն հիմնեան ոսկեթել,

(5) էճ. Խոնջ: (6) էճ. Մառը: (7) էճ. բլրոց վրայ: (8) էճ. կը կոխկըստէր:
 (9) էճ. Երբոր Կոկիկըն այտէն: (10) էճ. անբիծ: (11) էճ. փթթիւն: (12) էճ. ծաղիկը
 ծաղկել: (13) էճ. կը քողագգէր՝ պըննէր: (14) էճ. ուսան ... սոճոյն: (Արդիւնք է Համախո-
 ւան գրաքննութեան): (15) էճ. նման: (16) էճ. զղեակն: (17) էճ. անակն:

Բայց սա վարդի փոխան գիտէ լոյս փթթել :
 Այ աստղն աղօս եւ կարծես թէ անիլի
 Երկընձի լուրջ խորք սուգած կը փալփիլի,
 Եւ վերջալոյսն ալ կը մարի որ դեռ հոն՝
 Հրդեհի պէս բացավառէր գեորիզոն :
 Եւ դու՛ք՝ կրա՛կէ սիրոյ, մարի՛ք շուտ եւ դու՛ք,
 Տեւէ՛ք ինչպէս վերջալոյսն այս բացաշուք... :
 Արդեօք արեւն այսօր ո՛րքան սիրաբոյր
 Կուսից լոյս դէմքն այրեց՝ ուսկից մեղմ համբոյր
 Քաղել դողաս, կը վախնաս թէ կը թօշնի
 Իր այտերուն վառ վառ վարդեր գեղանի :
 Թաւուտք այսօր շուքերնուն մէջ առանձին՝
 Խորհրդաւոր ի՛նչ փրսփըստք լքեցին,
 Ի՛նչ խոստումներ, ի՛նչ մըմունջներ սրտմաշուք՝
 Իսկ դու՛ք, մացա՛նք հովանագա՛կէք, ա՛հ, իսկ դու՛ք... :
 Ո՛վ հովանի՛ք, թաւո՛ւտք, խորշե՛ք անմարդի՛
 Ուր դայլալիկ թռչնոց՝ խորշին սաղարթի
 Եւ երբ լքուի շրջագգեստի մը շրշին
 Զոր տերեւոց վըրայ՝ սքփռէ մերկ աշուն,
 Երբ շուքին տակ կոյս մ՛առանձին ընէ ման,
 Եւ տերեւոց ետեւ դողամ անոնց նման՝
 Որ չըլլայ թէ դիպիմ աչքին բոցեղէն,
 (Պէ՛տք է թողայ միթէ տերեւն արեւէն)
 Երբ ծիծառնուկն ինձ հետ հեծէ աղեկէզ,
 Ո՛րչափ տտեմ ֆազին ժխորն, սիրեմ Ձեզ :

(Հիւանդութեանս պատճառաւ ընդհատուած)

Բայց սա վարդի փոխան գիտե՛լ լոյս փթըթել: (18)
 Այլ աստղն(19) աղօտ եւ կարծես թէ աւելի
 Երկրնքի լուրթ(20) խորք սուգած կը փայփի,
 Եւ վերջալոյսն ալ կը մարի որ դեռ հոն՝
 Հրդեհի նման բոցավառէր գողորհոն:
 Եւ դու՛ք՝ կրա՛կք(21) սիրոյ, մարիք շուտ եւ դուք,
 Տեւէ ինչպէս վերջալոյսն այս բոցաշուք...:
 Արդեօք արեւն այսօր ո՛րքան սիրաբոյր
 Կուսից լոյս դէմքն այրեց՝ ուսկից մեզմ համբոյր
 Քաղել դողաս, կը վախնաս թէ կը թօշնի
 Իր այտերուն վառ վառ վարդեր ցեղանի:
 Թաւուտք այսօր շուքերնուն մէջ առանձին՝
 Խորհրդաւոր ի՛նչ փըսփըսուք(22) լրսեցին,
 Ի՛նչ խոստումներ, ի՛նչ մըմունջներ սրտմաշուք,
 Իսկ դո՛ւք, մացա՛նք, հովանոցա՛կք, (23) ա՛հ, իսկ դուք.՞.՞.՞:
 Ո՛վ հովանի՛ք, թաւո՛ւտք, խորշե՛ր անմարդի՛
 Ուր դայլալիկ թռչնոյ՛ (24) խորշին սաղարթի
 Եւ երբ լըսուի շրջագգեստի մը շրջին
 Չոր տերեւոց վըրայ՝ սըփոէ գորս աշուն, (25)
 Երբ շուքին տակ կոյս մ՛առանձին ընէ ման,
 Եւ (26) տերեւոց ետեւ դողամ անոնց նման՝
 Որ չըլլայ թէ դիպիմ աչքին բոցեղէն,
 (Պէ՛տք է դողայ միթէ տերեւն արեւէն)
 Երբ ծիծառնուկն ինձ հետ հեծէ աղեկէք,
 Ո՛րչափ ասեմ քաղքին ժխորն, (27) սիրեմ Ձեզ:

(Հիւանդութեանս պատճառաւ ընդհատուած)

(Շար. 4 եւ վերջ)

(18) Է՛ն, փթթել: (19) Է՛ն. լոյսն: (20) Է՛ն. Երկրնքի լուրթ: (21) Է՛ն. կըրա՛կք:
 (22) Է՛ն. փսփըսուք: (23) Է՛ն. մացա՛նք հովանոցակք: (24) Է՛ն. թռչնոյ՛ խորշին: (25)
 Է՛ն. Չոր տերեւոց վըրայ սփոէ մերկ աշուն: (Ֆելիքեան եւ Էֆտրանեան չեն հետեւած քիչ
 մը երկար այս նախադասութեան հետոյնտէ գարգացող իմաստին եւ կամայական շարքագ-
 բութեան նմաբանած են զայն: Բանաստեղծը կ'ըսէ. «Երբ լսուի ընդհանրապէս մը շրջինը
 չոր տերեւներուն վրայ՝ զորս (տերեւները) աշունը կը սփոէ»: Ֆելիքեան-Էֆտրանեան ընթաց
 նախադասութիւնը կը վերածեն այս ամհասկնալի Կ՛ւ ծիծաղելի վիճակին. «Երբ լսուի
 ընդհանրապէս մը շրջինը, զոր (շրջինը) տերեւներուն վրայ կը սփոէ մերկ աշունը»: (26)
 Է՛ն. Եւ: (27) Է՛ն. սիրորեմ:

ՊԱՏՄԱԿԱՆ

Գ Ո Ղ Գ Ո Թ Ա

ԹԻՔԱՅԱՑ ՎՈՐԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐ ՅՕՏԻՆ

ԱՂԵՏԱԿԻ 1915 ՏԱՐԻՒՆ

Կազմեց՝

Թ Է Ո Դ Ի Կ

*

Մուշ քաղաքի կաթողիկէ Հայք 20 տներ էին, 1890-ին կառուցեալ Սուրբ Աստուածածին եկեղեցիով՝ որուն Մեծաւորն էր

Յակոբ Գեղապայժառ Թօփուզեան.— Մնած է Պարտիզակ, 1855-ին: Նախնական կրթութիւնը հոն ստանալով՝ կ'անցնի Հոռոմ, Ուրբանեան վարժարան: Ձեռնադրուելէ վերջ՝ կը դառնայ Պիլէճիք եւ հոյուական պաշտօններ կը վարէ հոն, Միւրաճի, Հիւսիճէ, Կիւքոնէ, Պանարժա եւ Վան: 22 Հոկտեմբեր 1911-ին առաջնորդ ընտրուելով Մշոյ՝ կը փութոյ պաշտօնատեղին, մինչեւ իր նահատակումը՝ 4 տարի հոյուելով իր թեմը: Վկայակից՝ ալեւոր եւ բազմաշարժար առաջնորդ Վարդան ծայրագոյն վարդապետ Յակոբեանի:

Իբր հոգեւորական եւ ուսուցիչ՝ Յակոբ Գեղապայժառի օգնականներն էին, նոյնպէս նահատակ,

Հ. Մկրտիչ Վրդ. Տէր-Մկրտիչեան.— Մնած 1840-ին Նորչէն, ուսած Կարին եւ ձեռնադրուած 1880-ին: Կը հոյուէր Յողունք դիւղի ժողովուրդը:

Հ. Մեքապ Վրդ. Ուզունեան.— Մնած 1884-ին Կոստանդնուպոլիս, ուսած Ջրմառ եւ ձեռնադրուած 1905-ին:

Դաշտի 107 դիւղերուն մէջէն հետեւեալ երեքը միայն գրուած էին կաթողիկէ Հայք.— Նորչէն, Յողունք եւ Առինճ: Իսկ աւետարանական Հայոց թիւը քաղաքին մէջ հալիւ 7 տուն էր, մինչ Դաշտի մէջ 4 դիւղ՝ խառն — Հաստաորիկ, Մոկունք, Յունան եւ Տիրդեյանք: Հոյուներն էին.—

Վերապատուելի Գրիգոր Ստեփանեան.— Մնած է 1873-ին Բաղէշ, ուր ստացած նախնական կրթութիւնը, յետոյ Պարբերդ անցնելով՝ 1893-ին աւարտած Գոլէճին դասընթացքը, Հոյիւ ձեռնադրուած Մշոյ եւ շրջակայից բողոքական Հայոց: 1904-6-ի ջրմանին, երբ Սասնոյ Բ. Ջարդր տեղի կ'ուճուար եւ անդիլական ու սմբրիկեան հիւպատոսներ, միտինարք առ թարգմանք բողոքական հաստատութեանց մէջ կ'իջեւանէին, վերապատուելին թղթակոցութիւններ դիւրի կ'ստնէր եւ պաշտօնական կարեւոր վաւերաթուղթեր անդու լերէնի վր վերածէր գաղտագողի: Ինք էր սր նշանաւոր հայասէր Բրոֆ. Հարիս Անդլիտցիին ընկերացու, դէպ Հայկական Նահանգներ՝ սնուր ողիւսութեան առթիւ:

Իրրեւ մտաւորական եւ հայրենասէրի համբաւ հանած Հայ՝ կր մեր-
բակալուի եւ քաղաքէն դուրս տարուելով կը նահատակուի :

Պատուելի Միհրաթ Յ. Գաբրիէլեան.— Քարոզիչ Հաւատարմիկի ժո-
ղովրդեան. ծնած է 1872-ին Մոկուեք, ուսումը ստացած Բաղէշ եւ Պարբերդ,
1896-1900 աւազ ուսուցիչ Պարբերդի զպրոցին, 1901-8 Հովիւ Պարբերդի ա-
րեւելեան թաղի եւ հուսիկ ուրեմն Հաւատարմիկի: Քաջ պատմաբան եւ հայկե-
րէնագէտ, աշխատակից Աւետարեւոյ, Վեոյնակչի եւ Վեպարկչի՝ կրօնա-
բարոյական յօդուածներով ու քերթուածներով: Կը թողու բազմաթիւ ան-
տիպներ:

1915 Օգոստոսին, ժողովրդեան ու ընտանիքին հետ լեռ կը բարձրա-
նայ, եւ մէկ ձեռքը վեցհարուածեան, միւսն ալ Աւետարան՝ շատերու պէս կը
կուռի քաջարար, խրախուսելով իր ընկերներն ու կուսուց իր երիցուհին՝ ցյե-
տին շունչ:

ՄՇՈՅ ԴԱՇՏ

Համբաւուոր այս գաշտը կ'իյնայ Սիմ լերան հիւսիս եւ հիւսիսային
արեւելք եւ կը գտնուի Գրգուռի, Ներքովդի, Քարկէի, Վահագնեան եւ Սիմ
լերանց մէջնաղ: Արեւելեան հիւսիսակողմն է Ձովովի շրջանը որ կտառվա-
րական բացատրութեամբ Պիտինճի Գօլ՝ կը կոչուի եւ որուն 15 դիւղերը բը-
նաղինիլ ըրին Մուսա Բէկ եւ Ապտիւլ-Մէջիտ: Միւսն է Ձովովի շրջանը (Վի-
քինճի Գօլ) որ կը գտնուի վերոյիշեալ լեռներուն հիւսիս-արեւմուտքը՝
դէպ Աշտիշատ եւ Սուրբ Կարապետ:

Ահաւասիկ ամրոզական ցանկը Հայ դիւղօրէից, որոնք ՄՇՈՅ ԴԱՇՏը
կը կազմէին եւ որոնցմէ իւրաքանչիւրն ալ ունէր իր ժամն ու ժամւորը, միա-
հազոյն հուրի եւ սուրի մատնուած՝ շրջաբնակ բարբարոս քեւրտերէ: (Առըն-
թեակից թուանշանները մարդահամարը ցոյց կուտան, ստույգանիչ կրօն-
ներն ալ՝ սրբալայր շունենայինն):

ՁՈՎՈՒԹԻ ԵՐՁԱՆ

1.— Սուրբ Կարապետ 1200 անձ՝ որոնք կը կազմէին վանքին եւ Փա-
կայի (պարակ) բնակիչներն ամրոզի, ժողովուրդով ու միաբանութեամբ
անդիտողը կոտորուած: Ուխտաւորները Մուս Սուլթան Սուրբ Կարապետ,
Իսի բանասկըներէ Վրլակոյն եւ Վիննակնեան յորջորջուող այս հնադարեան
վիթխարի մենաստանը որ ա՛յնքան խօսեցուցած է իր վրայ, կը գտնուի
Մուչէն 7 ժամ հեռու՝ Քարկէ լեռան դիւր մէկ կողին, հո՛ն ուր Լուսաւորչէն
առաջ՝ հեթանոս Հայութիւնը Դեմետր ու Գիսանէ իր շատուածներն ունէր:
Հիմնարկութիւնէն ի վեր հարիւրաւոր մտնահայրեր ունեցած է եւ անհամար
միաբան: Աշխարհահռչակ ուխտատուի, ուր քանի մը հազար Ռուսահայեր
կը լեցուէին Վարդապետի տօներուն, եւ որ հիմա իր տաճարին չորս պատերը
միայն կը ցցէ ամայութեան մէջ... Խրիմեան Հայրիկ 1863-ին Վասպուրա-
կան աշխարհէն հոս փոխադրեց իր Կիւթէմպէրիկան մեքենան եւ Վերծուիկ
Տարօնոյ պարբերականը լրջա ընծայեց՝ իրեն պէս հայրենեաց երգի: Սրբ-
ուանծանցի խմբագրութեամբ: Աղէտի տարին, իր միաբանութեանը կը կադ-
մէին հետեւեալ վեց վարդապետները՝ որոնք անցան ի դաս շայտը նոր վկա-
ւերուն:

Իրիշէ Իւայրագայն Վարդապետ Պալաւնի — Ծնած է 1840-ին Մորտար 1, ձեռնադրուած 1865-ին :

Կախտաւ Վարդապետ Արծրունի — Ծնած 1842-ին եւ 1902-ին Ալթա-մպ փանսպրուած Յոփսէի կայսերական ճեմարանէն :

Ճգիշէ Իւայրագայն Վարդապետ Կարապետեան — Ծնած 1844-ին Մորտար եւ 1881-ին ձեռնադրուած Մամբրէ կայսերական Մամիկոնեանէն :

Վանամ Վարդապետ Երէցեան — Ծնած 1860-ին Սիւն եւ ձեռնադրուած 1899-ին : Իրրեմնի վանահայր Մոկարայեցոց թեմաւանին (Տիգրանուկերտ), առաջնորդական փոխանորդ Բասենի եւ ապա Ճարդինի ու Լճէի :

Կարապետ Վարդապետ Լուսարեան — Ծնած 1863-ին, օծակից կոմիտաս վարդապետ Արծրունիի :

Խաչատուր Արեղայ Ազուլեցի — Էջմիածնական մինչեւ Աղէտի տարին կը պաշտօնավարէր Գլակայ վանքը :

Սուրբ Կարապետի բովանդակ ժողովուրդէն հրաշքով ազատած են տեղոյն Փառանկաւորաց Վարժարանի ուսուցիչները, Մկրտիչ Տ. Մկրտիչեան եւ Յակոբ Տ. Ստեփանեան՝ որոնց Սուրբ Լազարոսթեան սկիհը կը կարկառէր զիբըլին պահուել Լուսարբեան վարդապետ, եւ որոնք հրաժարելով Սուրբ Խորհուրդն ընդունելու եւ նօսաւանդուելու դազափարէն՝ կ'ազդին իրենց թաղասոցին պատուհանին երկաթները կոտրել եւ զիբըլեանց փախչիլ անտառ, ուր կը գտնուէր յօտակայ գիւղերու լեղապատառ ժողովուրդը :

Ս-4. — * Լասաւ-Օվա՝ 500, Սալըգամ՝ 500, Գրուաւ կամ Կուարս՝ 1200: Վերջնոյ երէցն էր

Վաղինակ Քահանայ Պալաւնի, 50 տարու :

5. — Բագու կամ Բագում՝ Սուրբ Կարապետէն մէկ ժամ հեռու : Երէցն էր

Դանիէլ Քահանայ, 45 տարու, 1912-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

6. — Սորտար՝ 700: Երէցն էր
Սմբատ Քահանայ Պալաւնի. — 65 տարու, ձեռնադրուած Մամբրէ կայսերական Մամիկոնեանէ :

7. — Զիւրիք՝ 1500, երկու եկեղեցիով, Մուշէն չորս ժամ, իսկ Առաքելոց վանքէն երկու ժամ հեռու, առաջին անցնելով Արածանին : Կը գտնուի այն լեռան ոտքը՝ որուն վրայ նստած է Սուրբ Կարապետ, եւ այս պատճառովս գոյն թուրք յորջորջումը ստացած (Ուխտավայր) : Երէցներն էին. —

Բարթողիմէոս Քահանայ Նորատուցեան. — 68 տարու :

Թադէոս Քահանայ. — 70 տարու, ձեռնադրուած Մամիկոնեան սրբազանէ :

Մաթէոս Քահանայ. — 60 տարու, 1910-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ ;

Համազասպ Քահանայ Տէր-Համազասպեան. — 55 տարու, օծակից Տէր Մաթէոսի ;

8. — Ուրաղ՝ 1200: Երէցն էր
Մկրտիչ Քահանայ Տէր-Մկրտիչեան. — 50 տարու ;

9-10. — Մէդդի՝ 500, Խէյպիան՝ 1000, եկեղեցին Սուրբ Թուխ-Մանուկ՝ ուր կը պաշտօնավարէր
Կարապետ Քահանայ Հնուէեան. — 55 տարու, 1911-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

11-13. — Նարակնի կամ Շփալիան՝ 150 (Ակնցի Միսաք Ամիրա կնքու)

Հայրը եղած է Նորյանի) : Տոմ (իր իշուրին վրայ աւերակ արքայայրով մը) , 300 : Շէյս-Ալան՝ 1500 : Վերջնոյս երէցներն էին

Ներսէս Քահանայ Տէր-Մկրտիչեան — 80 տարու է

Ասէն Քահանայ — 40 տարու : 1913-ին ձեռնադրուած Սարախանեան սրբազանէ :

14-15. — Քիրտ-Մէլլոսն՝ 350, Աւագադիր կամ Աւագադիր (Ա՛)՝ 450 : Վերջնոյս երէցն էր

Քրիստափօր Քահանայ — 50 տարու : 1910-ին ձեռնադրուած Սարախանեան սրբազանէ :

16. — Բաղլու կամ Պաղլու՝ 700 : Երէցն էր

Կարապետ Քահանայ, 65 տարու :

17. — Արսլանի՛ 550 (Մշոյ արեւմտեկողմը) :

18-19. — Անճաւո՛ 250, Սուրբ Յովհաննէս՝ 500 անձ (Մարտանութիւն , ուսածառութիւն եւ ժողովուրդ միասին Հաշուելով) : Սուրբ Յովհաննէս կը դռնուի Խըզըլ-Աղաճ եւ Գոմեր դիւղերուն վերեւ , կրելով «Շիշ խոյոյ» եւ «Եղբրդուտ» անուններն ալ : Երբորդ դարէն ի վեր դոյութիւն ունեցող ու նրաւ մական Թանկարժէք մասունքներովը հարուստ մենաստան կառուցուած է Սիմ լեւան վրայ՝ անտառաբխ վայր մը , պարսպապատ : Իր թեմերն են Սուրբ-Սիւն եւ Սատուն : Վարդավառի , Աստուածածնայ եւ Պաշտպանի տուներուն՝ անհամար ժողովուրդ կը փութային այս ուխտատեղիներ : Վանահայրն էր , իր հօտին հետ նահատակուած

Մկրտիչ Վարդապետ Գասպարեան — Մնած 1845-ին եւ ձեռնադրուած 1884-ին :

20. — Գրգըլ-Աղան կամ Վգըլ-Աղան՝ 100 : Ունէր երկու Եկեղեցի՝ ուր կը պաշտօնավարէր

Սուշեղ Քահանայ Տէր-Մաթէոսեան, 55 տարու :

Իսկ Մկրտիչ Քահանայ Յովհաննէսեան , որ դիւղիս երէցն էր թէ եւ եւ ատենօք քաղաքին ձկրաչին թաղը , նաեւ Սոփեր դիւղը քահանայադրութեամբ , բայց Աղէտի տարին Քղի փոխադրուած ըլլալով՝ դիւղը հոն կենսագրած ենք :

21. — Գոմեր՝ 1200 : Քաղաքէն երկու ժամ հեռու , առուակով մը՝ որ Զարդին կու տուաւ անհամար դիակներ : Եկեղեցին Սուրբ Քատառուն Մանկունք՝ ուր կը պաշտօնավարէին

Սարգիս Քահանայ , 65 տարու :

Խաչատուր Քահանայ , 60 տարու :

Դանիէլ Քահանայ , 45 տարու , 1911-ին ձեռնադրուած Սարախանեան սրբազանէ :

22-23. — Կեալախուլի (Քրտերէն Հողաբերդ կը նշանակէ)՝ 100 , Տատրլըզում՝ 100 : Երկուքն ալ Սուրբ Յովհաննէս վանուց ազարակ՝ Քիրտերէ բռնադրուած :

24. — Բլէլ՝ 250 : Նոյնպէս Սուրբ Յովհաննէսի ազարակի դիւղ , դոր կը հոգուէր

Խաչատուր Քահանայ , 55 տարու , 1910-ին ձեռնադրուած Սարախանեան սրբազանէ :

25-28. — Քարձոր՝ 500 , Բրիմնոգ՝ 120 , Խարով (հին անուամբ Սորնի , Գլակայ 12 դաստակերտներէն մին , ծննդավայր՝ անձազ պատմագիր Մովսէս Խարեանցիի : Եկեղեցին Սուրբ Աստուածածին)՝ 250 , Փողրկով՝ 600 : Վերջնոյս երէցն էր

Բարսեղ Քահանայ Տէր-Բարսեղեան , 68 տարու :

29.— Խաշխալտաղ՝ 1000, Մշոյ Հիւսիսակողմը: Երէջն էր
Խաշառուր Քահանայ Յարութիւնեան, 50 տարու, 1898-ին Եղեւիս
ձևակազմուած Միւրթար եպիսկոպոսէ:

30.— Գոմս՝ 1000: Մշոյ արեւմտեան Հիւսիսակողմը դոնուող այս
գիւղը ծննդավայրն է Հայ նշանաւոր յեղափոխական Իսոյի (Կորիւն):
Երէջն էր

Մամբրէ Քահանայ Երանոսեան, 50 տարու, 1910-ին ձեռնադրուած
Խարախանեան սրբազանէ:

31.— Հերկերտ (Ի Հնումն Հայկերտ)՝ 350: Երէջն էր

Մարգար Քահանայ Դանիէլեան, 45 տարու, 1912-ին ձեռնադրուած
Խարախանեան սրբազանէ:

32.— *Ալաուիւն, Մէղտի մօտ գիւղակ՝ Քիւրտ եւ Հայ խառն բնակչու-
թեամբ: 105 հոգի էին Հայերը:

33.— Աւրան՝ 2500: Հարաւէն Աշտիշատի սահմանակից եւ անկէ կէս
ժամ հեռու այս գիւղը ծննդավայրն է Մշոյ բազմադիւն եւ եղբարարտ ա-
ռաջնորդ Խարախանեան սրբազանի: Իր հողէն կը բխէ Սեւ-Ձուրը (Գոռ, զբը-
տերէն Աւէկոր), որ կը թափի Արածանի: Այսպէս կը կոչուի սոյն վտակը՝
սա պատմական գէպքին հետեւանօք.— Երեք դար առաջ, Կէմիկ գիւղէն Ա-
զեքանդր անուն հայրդին, հետն ունենալով Աւրանցի Տօնիկ Քէհրայի Սար-
գիսն ու համախոհներ, փառաւոր դաս մը կուտան մերոնց «էլլալ հախն ու-
տող Մրանցի վաչկատուն Քիւրտերուն, զանոնք կոտորելով եւ աստակներին
անխնայ այդ ջուրին յանձնելով: Ափսո՛ս որ նոյն խուժողուժ ցեղը դարձի չէ
եկած բնաւ, եւ յընթաց բազմաթիւ տարիներու՝ իր անլուր կեղեքումները
չարունակած է Տարօնոյ աշխարհին վրայ: Չուրումի վերջին վարադոյրը երբ
կը խաղացուէր, Աւրան դատը հանդիսացած է նորէն դիւցազնական արարքի
մը. ձեւարանականներ՝ Հայկ Տէր-Վարդանեան եւ Մակար Խարախանեան
(համանուն սրբազանին էղբորդիին) 18 Յունիս Վարդապետի Կիրակին ող-
ջոյն կոչու մղելով Քիւրտ եւ Քուրք հորդաներու դէմ, հուսկ ուրեմն կը պար-
տաւորուին ապաստանիլ գիւղին բլրոյն վրայ կառուցուած կամարաչէն եկե-
ղեցին՝ ժողովրդեան հետ միասին. ապա բոլորին մէկէն կը հրկիզուին թըշ-
նամիին ձեռամբ: Չայս կը պատմէ ականատես Եղիշէ քահանայ Տէր-Պար-
սամեան: Ունէր երկու սրբավայր, ուր կը պաշտօնավարէին

Իւրայէլ Քահանայ Մընիկեան, 60 տարու:

Մազիկ Քահանայ, 55 տարու:

33.— Կէմիկ՝ 100, Աշտիշատի արեւմտակողմը, անկէ կէս ժամ հեռու,
բնակչութեան մէկ մասը Քիւրտ: Եկեղեցին Սուրբ Յարութիւն՝ կիսաւեր:

34.— Սահակ՝ 30: Բնակչութիւնը՝ Կէմիկի նման:

35.— Աշտիշատ՝ 600: Ի Հնումն գիցանուէր՝ ապա Քրիստոսանուէր
նշանաւոր քաղաք, ապաստանարան Դեմեար ու Գիանէ իշխանաց, որոնք
կուռքեր կանգնեցին եւ որոնց մահէն վերջն ալ զաւակներին՝ Կուառս,
Մեղտի եւ Հոսեան անոնց օրինակին հետեւեցան: Լուսաւորիչ միայն մաքա-
րործից այդ հեթանոս ձեռակերտները: Վահուճեաց զարմին եւ Մամիկոն-
եանց երբեմնի սեփականութիւնը եղող եւ Հայաստանեաց Ա. Մայր Եկեղե-
ցին իր վրայ կառուցուած այս քաղաքը թատր հանդիսացած է զահանդելի
աւերածութեանց, մինչեւ անուք գիւղի մը վերածուիլը՝ Տէրբէ քրտական
յորջորջմամբ, որ «վանք» կը նշանակէ: Հոն է Սահակ Հայրապետի գերեզ-
ման-մատուոյր՝ զոր պղծեցին հեթանոսք: Աշտիշատը («չաշտից վարք») կը
գտնուի Արածանիի շակողմը բարձրացող Քարկէ լեռան մէկ սարահարթին
վրայ, Սուրբ Կարապետէն 6 ժամ հեռու եւ անոր արեւելակողմը: Երէջն էր

Սահակ Քահանայ, 45 տարու, 1910-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

36.— Յիսաի (այոպէս յորջորջուած՝ ցախաւելի տունկ առատ պարու- նակիւուն)՝ 700 : Երէցներն էին

Յովհաննէս Քահանայ, 80 տարու :

Աւետիս Քահանայ Վարդանեան, 50 տարու, 1910-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

37.— Արդերթ կամ Յարտերթ՝ 800, Մշոյ արեւելեան Հիւսիսակողմը, ծննդավայր ներսուն Արմաշական Հարմակի : Գիւղիս արեւելակողմը, 20 վայրկեան հեռու, Տարօնոյ փոքրիկ դիւղաքաղաքը կը դառնուէր առենօք՝ ՏԱՂՈՆՔ անուն, ապա ձայնափոխուած ՏԱՐՈՆԻ : Երէցներն էին

Յովսէփ Քահանայ Դաւիթեան, 45 տարու :

Յովսէփ Քահանայ Գրիգորեան, 40 տարու, 1913-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

38.— Աղճան՝ 1300 : Բացի իր սրբավայրէն՝ ուխտատեղի մըն ալ ու- նէր, Սուրբ Գրիգոր կամ Կրեօստ անուամբ : Երէցներն էին

Ղեւոնդ Քահանայ Տէր-Մարգարեան, 40 տարու, 1903-ին Աղթամար ձեռնադրուած Յովսէփ եպիսկոպոս Խոսանդեանէ :

Աւետիս Քահանայ Կիրակոսեան, 46 տարու, 1912-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

39.— Կարաւի՝ 1000 : Եկեղեցին Սուրբ Յակոբ, որուն կամարակապ կտուրին վրայ 1904-ին Անդրանիկ, Գէորգ Չաւուշ եւ Կոմսունցի Մուրաա իրենց ընկերներով դիրք բռնեցին եւ 6000 կանոնաւոր Թուրք զօրաց աղէկ դաս մը տուին : Գիւղիս երէցներն էին

Կարապետ Քահանայ, 80 տարու :

Գրիգոր Քահանայ, 70 տարու :

Յակոբ Քահանայ Տէր-Սերոբեան, 50 տարու :

Խաչատուր Քահանայ Տէր-Սերոբեան, 60 տարու :

40.— Սուլուխ՝ 1000 : Այս գիւղն ալ իր նախորդին պէս Թատր Հանդի- սացած է իրաւագործիկ Հայ դիւղացիին դատը պաշտպանելու հետամուտ յե- ղափոխականներով 1904-ի կռիւներուն՝ որոնց ընթացքին սպաննուած է Գէորգ Չաւուշ : Երէցներն էին

Կարապետ Քահանայ, 65 տարու :

Ստեփան Քահանայ Ղազարեան, 48 տարու, 1898-ին Աղթամար ձեռ- նադրուած Յովսէփ եպիսկոպոսէ :

41.— Խոփնի՝ 450 : Եկեղեցին Սուրբ Յակոբ :

42.— Ջրիկ-Գիւղ՝ 800 : Եկեղեցին Սուրբ Աստուածածին՝ որուն տօնին օրը Մշեցիք սոյոր էին ձիւրջաւ կատարել : Քաղաքին ու դաշտի քանի մը Հայ օրը դարձեցին իրական բնակչութիւնը մանուկներով միասին հոս ու Սողոմ փո- խադրուեցան կաշանակապ, միահաղոյն հրկիդուելով մարդներու մէջ : Ե- րէցներն էին

Մուշեղ Աւագ Քահանայ Տէր-Բարսեղիմես Երէցեան, 49 տարու, բը- նիկ, աշխարհական անուամբ նոյն, 3 Մայիս 1898-ին Աղթամար ձեռ- նադրուած Յովսէփ եպիսկոպոսէ : Տարօնոյ Միացեալ Ընկերութեան բացած զարոցներուն մէջ դաստիարակուած եւ աշխարհականութեանը վարժապե- տութիւն ըրած այս վառվառն քահանան անդամակցած ալ է Մշոյ սղոյալին ժողովներուն եւ բացի իր ծննդավայրի Ժողովուրդէն՝ հոգուած Խոփնի, Մափնայ եւ Արինճվանք գիւղերն ալ : Սահմանադրութեան հռչակման նախօր- եակին՝ քանի մը ամիս վարած է Մշոյ առաջնորդական փոխանորդութիւնը :

յետևյալ անցած է Կոմիտաս՝ Ժողովրդական խնդրոց մը առթիւ՝ Էրզրէմ Ֆարօնի վրայով Պոլլիս գալով, քանի մը տարի քահանայադործած է Ճէրիքէօյ եւ հոռակ քերթման վերադարձած ծննդավայրէ Աղէտի օրերուն, աւազանդի առաջին վարկեանին իսկ, Աւետարանէն ու Պաշէն վերջ՝ հրազէնին սուրբ փողին սպաւեռիս, Երկու ամիս ընկերներով արթաբար կուռելէ վերջ՝ նահատակուած էր

Վաղիմակ Քահանայ, 50 տարու, 1910-ին ձեռնագրուած Պարսխանեան սրբազանէ :

43-45 — Զափմայ կամ Մափմայ (Եկեղեցին Սուրբ Թուխ-Մանուկ)՝ 400, Առինճվանէ (Առինճ դեղի մօտ, Մուշէն մէկ ժամ հեռու, Եկեղեցին Սուրբ Սարգիս)՝ 700, Առինճ (Մուշէն կէս ժամ հեռու եւ անոր հիւսիսարեւմուտ ծառագարդ պարտէզներով, Վալիճ պատմական ապագործուածնէն անուանակոչուած դեղձ՝ դուռ Հայ Կաթնուղիէ բնակչներով՝ որոնց նահատակ վարդապետները յիշած ենք նախորդ էջերուն վրայ)՝ 1200: Առինճ անէր երկու թաղ, վերին եւ վարի, Վերեք Պորանց Եկեղեցիով :

46 — Գառնի՝ 1000: Քաղաքի ամենամօտ գիւղն ըլլալով ա.յ. Յունիս 28-29, երկու օր դիւցարօրէն կուրծք սուսու քրտական գրահներու, աւր ուրիմն կոտորուելով ամբողջովին: Մուշի Հայ քաղաքական բանտարկեալք եւ ուրիշներ՝ քանի մը քահանաներու հետ հոս փոխադրուեցան եւ շարաշար սպաննուեցան բանտերէ ազատ արձակուած յայտնի Քիւրա ուճագործներու ձեռամբ :

47-48 — Բեթար՝ 1200, Քէօշկ՝ 100, արուարձան Առինճվանքի :

49 — Սողգամ կամ Սոխգամ՝ 1000: Հոս տեղի ունեցող ա՛նտար գրուելովին մասին տես Ջրիկ-Գիւղի Ժանթուրթիւնք: Երէջներն էին

Գրիգոր Քահանայ, 70 տարու :

Հրայր Քահանայ Սուխասեան, 40 տարու, 1910-ին ձեռնագրուած Պարսխանեան սրբազանէ :

50-51 — Բիլից՝ 1000, Գուճան՝ 1200, մեծ մտար էստաւորչական, մնացեալք հողաբանէ՝ որոնց հովիւն էր

Պատուելի Արգար Հլգասեան, 40 տարու, Մոկուռքի :

52 — Ալիճան՝ 1000: Երբ 1915-ի վարդապետի դէպքին՝ Աւրան եւ Գառնի գիւղերը կը գիմարէին, Ալիճան եւ անոնց օրինակին հետեւեալք, օրն ի բուն կուռելով, մինչ ալբեր տեսելով Քշիմի ու ժերուն գերակառութիւնը՝ կ'ստիպուին Քան բարձրեալ, իրենցմէ քիւր միայն փրկուելով սակայն :

53 — Եէյլի-Նուսուփ՝ 500, Եկեղեցին Սուրբ Աստուածածին՝ ուր կը ուղտանալարէր

Աւաֆեյ Քահանայ :

54 — Եէյլի-Քրիմ՝ 300, մէկ մատուով՝ ուր կը պաշտօնավարէին Խաչատուր Քահանայ Տէր-Մարգարեան, 40 տարու, 1912-ին ձեռնագրուած Պարսխանեան սրբազանէ :

Իսրայէլ Քահանայ Բատիկեան, 55 տարու :

55 — Խարդու՝ 500, Յրօնք դեղին մօտ: Համանուն դեղ մին ալ կայ՝ կուս քրտարնակ: Երէջներն էին երկու Պուրթի գաղթականք,

Սարգիս Քահանայ Այվաղեան, 50 տարու :

Սարգիս Քահանայ Մարտիրոսեան, 45 տարու :

56 — Յրօնք՝ 3000: Գուրգէն, Ռուրէն եւ Տիգրան 1899-ին իրենց ընկերներով զուգարած են Ալայի Բէկ Իզգէթ Փաշայի եւ Թալլուրի դէմ այս հայաշատ գիւղին մէջ, ուր սպաննուած է Թալլուր, մեր քաջերն ալ նահատակ-

ւած : Եկեղեցիները՝ Սուրբ Յակոբ եւ Սուրբ Աստուածածածինի ուրիշ կը պարտաւորութիւնն

Մուշեղ Քահանայ Միջաշէյեան, 50 տարուա :

Յովհաննէս Քահանայ Տէր-Յովհաննէսեան, 56 տարուա :

Ներսէս Քահանայ Աստուածատուքեան, 45 տարուա Երէկն ույ զանազան ժամանակներդ մէջ Աղթաւար ձեռնադրուած Յովսէփի կայսկոպուտ :

57.— Ապրիլուհար Կամ Ալլուհար (որ քրտերէն նախապատու իր նշանակէ)՝ 500 : Եկեղեցին Սուրբ Աստուածածին : Բնակիչք Համբաւ վարչական են իրրեւ յաղթամարմին քաջ եւ հիւրասէր :

58.— Դընիկ կամ Տնիկ՝ 600 : Երէցն էր

Մովսէս Քահանայ Տէր-Մովսէսեան, 65 տարուա :

59.— Հացիկ՝ 500, ծննդավայր Հայ ռապերտ «Նարեշ» կրտներտն Մերոպայ Մաթոցի՝ որուն սուրբ անունը ժառանգած էր զիւղին վերջին երէց

Մերոպ Քահանայ, 45 տարու, 1911-ին ձեռնադրուած Պարտաւորութեան սրբազանի :

60.— Յորկնց՝ 800 : Երէցն էր

Գրիգոր Քահանայ, 65 տարուա :



Զեմիւրի ՇՐՋԱՆ

61.— Յոգուեմ՝ 1500, զուտ Գաթուիկ Հայութեամբ, Եկեղեցին Սուրբ Սարգիս, որուն նահատակ վարդապետը յիշած ենք նախապէս :

62.— Նորշէն՝ 4000, զուտ Գաթուիկ Հայութեամբ, նման Յողունքի : Եկեղեցիները Սուրբ Աստուածածին եւ Սուրբ Սոփիա, վերջինս կրտաբանդ :

63.— Մովսէմ՝ 600, Հուսարչական եւ Բողոքական խառն բնակչութեամբ :

64.— Տերկեվամբ (Նին անուամբ Եերջին Վաթ)՝ 900, բնակչութեան նման Մովսէմի : Գիւղիս ծխատէրն էր

Մովսէս Քահանայ Ղազարեան, 60 տարուա :

Իսկ Աւետարանական Հայոց Հոգիւն էր

Պատուելի Սմբատ Խաչիկեան, 30 տարուա :

65.— Անաղ՝ 1100 : Գայլ Վահանի օրով պատմական գիւղ՝ Մուշի արեւելողովը, ձորալեռնի մը բերանը, որ կը կոչուի «Աղղըձոր», կրկնաբար զէպ հարաւ՝ միջեւ Սասուն : Անաղի անունը կուգայ «Առ աղ» հեղանական ապագարձութենէն զոր ըսած էր ատենօք Պարսիկ խոհարար մը, պարտեալ Հայուն աւտղ մատուցանելով՝ փոխան աղի : Երէցներն էին Երկրորին Եղարք :

Մկրտիչ Քահանայ Տէր-Մկրտիչեան, 60 տարուա :

Կարապետ Քահանայ Տէր-Մկրտիչեան, 50 տարուա :

66-67.— *Անաղաց Մարտ՝ 200, Հատուտրիկ՝ 2000, վերջնոյս բնակչութեան նման Մովսէմի եւ Տերկեվանքի, որուն նահատակ քարուղիը յիշած էինք նախապէս :

68-69.— *Մառնիկ (բերդ ունի՝ իւր մասան, շտեմարան. կրկին է, Գիւրտի եւ Հայու. վերջնոյս բնակչութեանն էր 600 անձ), *Տալանու՝ 100 :

70.— Ալիգուլում կամ Ալիգուան՝ 500 : Մուշ քաղաքի յայտնի Հայեր, Ժողովուրդէն մաս մը եւ կիներ Հոս բերուելով՝ նահատակուեցան խուժողութեան կրտու : Սարբու կատար կուտղ տղերք անցած-դարձածին զիտակ՝ առա-

ւել քան երբեք վրէժխնդիր կը դառնային իրենց պայքարին առևն :

71-72.— *Խըրըմնոց՝ 100, Քրտագոմ՝ 1500 : Վերջնոյ ծխատէրն էր Կարապետ Քահանայ Բարսեղեան, 65 տարու :

73.— Երիզակ կամ Յերիզակ՝ 600 : Երէցն էր

Սիրովբէ Քահանայ, 65 տարու :

74.— Թիլ՝ 500 : Այս գիւղէն էր 887-ին Թաղուորոզ Մակեդոնացի Վասիլ : Թիլ աւանին մէջ ամփոփուած է Սուրբ Արիստակէսի նշխարաց մէկ մասը :

75.— Աւ(ա)զազբիւր (Բ)՝ 1000 : Երէցն էր

Խաչատուր Քահանայ, 65 տարու :

76.— Տրմերտ՝ 900 : Իր բլուրին վրայ է Դեմեարի գերեզմանը՝ որմէ տուած է իր աղաւաղ կոչումը : Երէցներն էին

Միմայէլ Քահանայ, 65 տարու :

Դանիէլ Քահանայ, 59 տարու, 1910-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

77.— Ուշտամ կամ Յուշտամ՝ 400 : Եկեղեցին Սուրբ Աստուածածին, որուն երբեմնի երէցն էր

Սիւնո Քահանայ Տէր-Յովհաննէսեան, ծնած 21 Յունուար 1860-ին Արտոնք գիւղը, աշխարհական անուամբ Կիրակոս, Տէր Յովհաննէսի որդի, ուսած Մասաթիա քահանայէ, 1902 Յունիսին ձեռնադրուած Սահակ եպիսկոպոս Բագրևանդեանէ, քահանայադործած անդ, Ունան գիւղ, Պնուս, Կարին, Պայիտ-Մատէն, Քիրմասթի, Պոլիս, Իգմիք՝ Գոսապա եւ Աղ-ձիւսար : Թափառաւրջիկ այս քահանան Աղէտի տարին Աղ-ձիւսար գտնուելով՝ գերծ կը մնայ տարապրութենէ եւ մահէ :

78.— Առնիստ՝ 500 (Մշոյ արեւելիկողմը, Գայս Վահանի օրով Հաստուտուած գիւղ) :

79.— Խարձ՝ 1500 : Այս գիւղին մէջ էր որ տարիներ առաջ, գարուն եղանակին, Գեորգ Զառու կոտեցաւ Մուսա Բէկի եղբայր Սարմի, Սերոբ Փաշայի զուլին ուսող Գոմիսէր Հիւսնիի եւ Հարիւրապետ Սիւլէյմանի ղէմ, սրոնցմէ վերջին երկուքը ստտակեցան իրենց զինուորներով : Երէցներն էին

Յարութիւն Քահանայ Միրոյեան, 70 տարու :

Յովհաննէս Քահանայ Բոնաշէնցի, 80 տարու :

Յովասափ Քահանայ Տէր-Յովհաննէսեան, 45 տարու, 1911-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

80.— Արտոնի կամ Յարտոնի՝ 2000 : Մշոյ արեւելեան Հարաւակողմը գտնուող այս եւ յաջորդ գիւղի ժողովուրդը 1874-ին, նաեւ 1886-ին բմբոսացուն Քիւրտերու ընդամենութեան ղէմ եւ յաղթանակ տարին, մինչ զեկավարներն՝ Մարդար վարժապետ, 1891-ին կախուցաւ Բողէշ, Տաւիկին սիրական Քիւրտին՝ արժանաւոր դասը տուած ըլլալուն ի պատիւ : : : : Հարստահարութեանց ղէմ ի վաղուց Հետէ ծառայող այս երկուքեանկ գիւղերուն մշտարթուն ընդհուրթիւնը — չեորճիւ Վարդենիսից շարաթ անուն Հայ յեղափոխականին, Քարտօքցի Յովհանի եւ այլոց — վտանգը դիմազրաւելով՝ կ'ապաստանի կէս ժամ Հեռու Շամբ կոչուած եղեգնուտը, իրենց ութ քահանաներէն երկուքին Հետ միասին, քաց ի խումբ մը թուլամորթ Հայերէ՝ որոնք կը կոտորուին իրենց վեց քահանաներուն Հետ : Եկեղեցին Սուրբ Աստուածածին, ուր պաշտօնաւարող երէցներէն Հետեւեալ չորսը մարտիրոսացած են :—

Գասապր Քահանայ, 75 տարու :

Յովհաննէս Քահանայ Տէր-Յովհաննէսեան, 50 տարու :

Գարրիել Քահանայ, 70 տարու :

Սիրովբէ Քահանայ Տէր-Գասպարեան, 50 տարու :

Մնացեալ երկուքը՝ Մշոյ Դաշտի բոլոր նահատակ եկեղեցականներու շորքին՝ միակ վերապրողներն են, Մշեցի եղիշէ քահանայ Տէր-Պարսամեանի նման, և ներկայիս կը գտնուին ի Կովկաս : Ահա անուններն այդ բախտաւոր Հայկորականներուն .—

Մուշեղ Քահանայ Տօնապետեան, 60 տարու :

Խաչատուր Քահանայ, 55 տարու :

81.— Վարդեմիս՝ 2000 : Իր ընկերներէն մեծագոյն մասին փրկութիւնը տես նախորդ գրիչի ծանօթութիւնը : Ունէր երկու եկեղեցի՝ ուր կը պաշտօնավարէին

Խաչատուր Քահանայ Միլիոնեան, 60 տարու :

Յարութիւն Քահանայ Պաղտասարեան, 55 տարու :

82.— Ազուտ՝ 500 : Բլրակի մը վրայ կառուցուած իր մատուռը կէս ժամ հետուէ գիւղէն, զէմն ունենալով «Աւագիթ» կոչուող անցք մը :

83.— Խըմեմը՝ 400 : Գիւղ՝ հռչակաւոր հոյակեր Մուսա Իէկի, որուն երկիւղէն՝ Հայեր տան մէջ պաշտամունք կը կատարէին :

84.— Մուշաղէն՝ 800 : Երէցն էր

Արիստոմ Քահանայ, 45 տարու, 1913-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

85.— *Մոգեա, Մշոյ արեւելակողմը, լեբան մը ստորոտ, Բունաշէնի երկու ժամ հետուէ : Քովտանքէն Մեղրագետը կը խոտորի՝ ծռելով զէպ արեւմտեան հիւսիս, եւ այդ պատճառաւ գիւղս իր անուըն ստացած է : Մուրեմիք այ բախտակիր էին Խըմեմերցիներուն՝ հողեւոր պաշտամանց մէջ :

86-87.— Վարդիթաղ՝ 400 (Տես Խըմեմերի եւ Մուրեմի ծանօթութիւնը), Նդակ՝ 400 : Մղակի ծխատէրն էր

Աւետիս Քահանայ Տէր Միքայէլեան, 60 տարու :

88-89.— Արագ՝ 300, Արգալանի՝ 1000 : Վերջնոյս եկեղեցիներն էին Սուրբ Թովմաս եւ Սուրբ Լուսաւորիշ, նաև բլուրին վրայ նշանաւոր ուրուտակողի մը : Այս երկու գիւղերը կը հովուէր

Պարթեւ Քահանայ, 65 տարու :

90.— Էրիշտէր կամ Յերիշտէր (Երաշա Հր)՝ 750, Խասգիւղի արեւելեան հարաւակողմը՝ 45 վայրկեան հետուէ : Երէցներն էին

Կարապետ Քահանայ Յարոյեան, 40 տարու, 1914-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

Յարութիւն Քահանայ, 65 տարու, Դէպքին Իւմիւր գտնուելուն՝ Մշոյ Դաշտի վերապրող երէցներէն Լերրիք բախտաւորը կը ներկայանայ ինք :

91.— Ալի-Գլբան՝ 600 : Երէցն էր

Ներսէս Քահանայ, 40 տարու, 1911-ին ձեռնադրուած Խարախանեան սրբազանէ :

92.— Մկրագոմ՝ 1000 :

93.— Խաս-Դիւղ՝ 5000 : Մշոյ Դաշտի գիւղերէն ամէնէն բազմամարդը, Մուշէն երեքուկէս ժամ հետուէ, Բաղէշ-Մուշ ձանապարհին, լայնածաւուր դաշտի մը վրայ, աւելի գիւղաքաղաք քան թէ գիւղ՝ ուր Հայերն իբր փաճառական լաւ դիրք ունէին, ուստի աւանն ալ «Խաս» յորջորջուած : Երեք գլխաւոր թաղերու ըմբոսած էր Խաս-Գիւղ, Սուրբ Ստեփաննոս, Սուրբ Թայիլա, եւ Սուրբ Երրորդութիւն՝ նոյն սրբավայրուն անուամբ, որոնցմէ Լերրիքը միայն աւերակ էր եւ ուր կը պաշտօնավարէին

Աւետիս Քահանայ Թէրզեան, 65 տարու :

Խաչատուր Քահանայ Մուրատեան, 42 տարու, 1911-ին ձեռնադրուած
Խարախանեան սրբազանէ :

Նաև Էրրորդ մը՝ Քերովբէ Քահանայ Տէր-Սերաբեան, զոր յիշատա-
կած ենք նախապէս, իր եղբրական մահաճանով :

94-96.— Գուսնիկ՝ 200, Բնդրխներ՝ 200, Եւլակ՝ 500: Վերջնորս
մէջ էր Սուրբ Կարապետ անուն փոքրիկ մենաստան մը :

97.— Ալուառիմ՝ 1200, Համբուեալ աղբիւններով: Երէցն էր
Գրիգոր Քահանայ, 45 տարու, 1906-ին Աղթամար ձեռնադրուած Յով-

սէփ եպիսկոպոսէ :

98.— Բերդակ՝ 1200: Բերդակի եւ Մառնիկի մէջտեղ Գան եւ Բուրդի
լեռները կան՝ ամբողջներով, ուր բուռ մը քաջեր ապաստանած են Աղէտի ու-

րերուն: Գիւղիս երէցներն էին
Կորիւն Քահանայ Մարգարեան, 45 տարու, 1911-ին ձեռնադրուած
Խարախանեան սրբազանէ :

Յուսիկ Քահանայ, 50 տարու, օծակից Տէր Կորիւնի :

99.— Պիրզիմ՝ 50 անձ՝ անժամ եւ անհովիւ :



Տորոնոյ շախարհի եւ Դաշտի տեղադրական եւ վիճակադրական այս
ճանձութեանց մեծ մասը քաղցինք Եղիշէ քահանայ Տէր-Պարսամեանէ,
օժտուած դորաւոր իշողութեամբ եւ ականատես ու ականջալուր վկայ՝ Ջար-
դապատում անցքերու: Այն դիւղերը որոնց Հոգեւորականները չեն յիշուած
(Գէպքէն առաջ մահաճանած ըլլալուն), կը հովուուէին մէկէ աւելի երէց ու-
նեցող մերձաւոր գիւղերու քահանաներէ :



Մշոյ Դաշտի վերոյիշուալ գիւղերու շարքին, Սուրբ Կարապետի (Գլա-
հայ վանք), Սուրբ Յովհաննէսի (Եզրդուտ) եւ Սահակ Հայրապետի վանուց
մարտիրոսացած վարդապետները յիշատակած ըլլալով, կը տեսնենք ստորև
միւս երկու մենաստաններն ալ՝ իրենց տարաբախտ վանահայրերուն հետ :

100.— Աւաքիւց Թարգմանչաց Վանք, բնակչութիւն՝ 500 Հայ: Կը
դռնուի Մշոյ արեւելակողմը, Տիրնկատարի կամ Ծիրնկատարի ստորոտ: Ա-
տենաք համանուն լեռն վերև կառուցուած էր Տիր շատուծոյն մեհեանը,
որուն աւերակներուն մէջ՝ ասկէ 35 տարի առաջ Մշեցի Սմբատ Դաւիթեան
դրամներ եւ կատու ներկայացնող արձանիկ մը գտած է: Վանքիս նշանաւոր
եւ հնաւորց դուռը Բաղէշ դրկուեցաւ, Ուլու-Ճամիի նուիրուելու: Վերջէն
Զորավար Նազարբէկով տեսած է դայն, եւ շորհիւ Տէր-Պարսամեան Հօր
Ջանքերուն՝ փոխադրուած է Մոսկուայի Թանգարանը: Ծերունադարդ վա-
նահայրն էր

Յովհաննէս Ծայրագոյն վարդապետ Մուրատեան.— Մեծ է 1833-ին
եւ ձեռնադրուած 1857-ին:

101.— Մատնավանք, բնակչութիւն՝ 250 անձ, դպրոցով եւ միաբա-
նութեամբ: Կը դռնուի Աշտիշատէ մէկ ժամ հեռու, Աւրան եւ Յիսուի գիւ-
ղերուն մէջտեղ: Վանահայրն էր

Ստեփան Քահանայ Սալուիցի, 1898-ին Վան ձեռնադրուած Յովսէփ
Եպիսկոպոս Ոռոտեղեանէ :

ՀԱՅԱՑԻ ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԴԵԹԱՆՈՍՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑ

ՅՈՎՍԷՓ ՎՐԴ. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

Ե. ՈՒՐԱՐՏՈՒ, ՈՒՐԱՐՏԻ ՈՒՐԱՍՏՈՒ :

Սարգոնէն զԵրջ Նաիրի անունն կարծես կ'անյայտանայ. վասնզի ուրիշ անուն մը՝ որ կանխաւ ծանօթ էր, կը զօրանար, կը տարածուէր եւ աւաջնոյն տեղը կը զբաւէր: Այս անունն էր «Ուրարտու» որ յունարէն ուր-է 'լիբիէնք' եւ արտա 'բարձունք քաղ. բարձրացեալք' բառերէն է (175ա): Այս անունն՝ որ բուն տեղական ժողովրդոց լեզուէն յառաջ եկած է նախապէս՝ շիշ մ'աւելի ընդարձակութեամբ կարնոյ դաւառին կը տրուէր: Ասուրնաժիրարազ (Ք. ա. 885-860) առաջինն էր որ իւր Առաջնակերպ (անդղ. standard) արձանագրութեան մէջ (տող 9) Ուրարտի (Ուրարտու) անունը կը յիշէ. իսկ իւր որդին Սաղմանասար Բ (Ք. ա. 860-825) անոր դիրքը մեղի կը յայտնէ՝ Էրբ իւր Մեմաֆարի արձանագրութեան մէջ (Բ, 45-48) կ'ըսէ. «Ինչո՞ւ արիւնքն (176) Ելայ, Արձանիային (177) վրայէն անցայ, Սուխմի (178) երկրին մօտեցայ ... Սուխմիէն Ելայ, Դախիին երկրին վրայ իջայ ... Դախիինէն ելոյ Ուրարտացի Արամիին թաղաւորական քաղաքն Արգասկուն մօտեցայ: Ապա ուրեմն՝ Ուրարտու յառաջագոյն հասարակ գիծակ մը, Արածանոյ կամ արեւելեան նփրատայ աջակողմը կը գտնուէր, եւ իւր զլիաւոր քաղաքոյն Դախիին երկրէն անդին էր: Վերոյիշեալ երկիրներուն յաջորդութեանց որոշ ընթացքնելով մեր հետազոտութիւնը՝ կը հասնինք կարնոյ դաւառին հարաւոյ արեւելակողմը, ուր կը գտնենք Արձն քաղաքը, որ անտարակոյն նոյն իսկ Արգասկուն կամ Արքասկուն եւ Արգասկունու քաղաքն էր: Ըստ հետեւորդի՝ Ք. ա. Իններորդ դարուն առաջին կիսոյն մէջ Ուրարտու նոյն իսկ կարնոյ դաւառին դիրքը կը զբաւէր, հաւանականօրէն շիշ մ'աւելի տարածութեամբ: Եթէ Ասուրնաժիրարազայ «Առաջնակերպ Արձանագրութեան Երգ տողը 9րդ տողին հետ համեմատենք, այնպէս կ'երեւայ որ Ու-

(175ա) Այս ստուգաբանութիւնը նախ մեծ յօրինած եմ: Ասուրագետ ոմանգ կ'ըսեն թէ Ուրարտու անունն երկու բառէ բարցնայ է. ար եւ ուրարու. որոնց առաջինն 'լիա' եւ երկրորդն 'բարձունք' գլ. բարձր-երկիր, լիբիէ կը ճանակնեն: Անհիշող եւ անյարիբ բառք եմ առնմ. թողով ոմանց անձեռն մեկնութիւնները, ըսնմ թէ ցայտը հասարակաց տեսութիւնն էր թէ Ասորեստանայ Գախապէս առ-ուրտու՝ եւ յետոյ պիտակարար քր-արտու կոչած ըլլած հեռագոյն ժամանակաց հայացի երկիրները: Տես Հնգրիկու Բաւիլի-սընի մեկնութիւնը ի G. Rawlinson, Herodotus, t. IV, essay III. Ed. Schrader, Die Keilinschriften und Geschichtsforschung, 1878, էջ 30: Fr. Lenormant, Les origines de l'histoire, 1882. 2e edic., t. II, 1re partie, էջ 38-40:

(176) Անձիս կամ Համձիք գաւառ, յարեւտակողմն Մոսկոյ:
 (177) Արածանի, արդի Մուրատ-Չայ:
 (178) Կարի հաւանօրէն՝ Խարթրիի հիւսիսակողմը արդի Սիզման աւանն վիճակմաւանս Մուրատ-Չայիմ արկազմն է:

րարտու հնայոյն ժամանակաց մէջ պարզապէս Նաիրիայ կը պատկանէր» (179) : Սաղմանասարայ Բ-ի Նիւմրուտայ Յլոյ Արձանագրութեան 28րդ և 30րդ տողերու համեմատութենէն անտարակոյտ նոյնպիսի հետեւութեան կը հասնինք : Սաղմանասարայ Բ-ի Նիւմրուտայ կոթողին Տարեգրութեանց համեմատ (տողք 35, 44), այս թագաւորն 857 տարին կ'արշաւ յՈւրարտու, որուն թագաւորն էր Արամիս(180) :

Տակաւին Ուրարտուի տարածութեան վրայ որոշ զապափար շտեմարտեր կը գարմանէ մասամբ իւրից նորին Սաղմանասարայ Նիւմրուտայ Յլոյ Արձանագրութիւնն, որուն մէջ (տողք 30-31) կը կարդանք՝ որ այս թագաւորն իւր կառավարութեան 15րդ տարին՝ այսինքն 845ին, Վուրարտացի Արամիին քաղաքները մինչև ցլլուխ ջրոցն Եփրատայց աւերած, քանդած է : Այս Եփրատն արեւելեան կամ Արածանին բլլայով, յայտ է թէ Ուրարտու զիճակ մինչև 845 տարին Արամիսի գործօնութեամբ զէպի Նոյստ յերան հիւսիսոյ արեւմտակողմանք տարածուած էր(181) : Դարձեալ՝ Նիւմրուտայ կոթողին Տարեգրութեանց (տողք 141-144) համեմատ՝ Սաղմանասար Բ 833 տարին իւր բանակին սպարապետր այսպէս տարածեալ Ուրարտուին վրայ կը զրկէ, ուր կը թագաւորէր Եարիզուրիս(182) Ա : Նոյն Սաղմանասար՝ բոտ նոյն Տարեգրութեանց (տողք 174-176, 179-180) 829 տարին՝ կրկին անկամ իւր բանակը հանդերձ իւր սպարապետան Ուրարտուին վրայ կը խաւրէ : Թուի ստոյգ թէ Ուրարտացին Ասորեստանեայց սպարապետին վրայ այս վերջին անկամ նշանաւոր յաղթութիւն մը տարած ըլլալով, իջած է Նաիրիայ հարաւայ արեւելակողմը : Աստէն Եարիզուրիս Ա Բիդունեաց ծովուն արեւելից հարաւակողմը Տոււպաս (Վան) քաղաքն ընտրած է յիւր նոր մայրաքաղաքը, ուր մեր ազգային թագաւորաց մէջ առաջինն եղած է զՈւրարտու մինչև այս քաղաքին զիճակը ձգեալ տարածելու և հոն արձանագրութիւն մը կանգնելու : Այս փոխադրութիւնը կրնանք 828 տարին գնել : Այսպէս՝ զՈւրարտու երկայնեալ տարածեալ կը զանննք Բարձր Հայոցմէ զէպի հարաւ արեւելից՝ Բիդունեաց ծովուն արեւելեան եզրերը :

Այս ժամանակէն վերջ մինչև Սաղմանասար Գ (Ք. ա. 783-771) ցարդ յերեման եկած ասորեստանեայ արձանագրութիւնք Ուրարտու անունը չեն յիշեր : Այս թագաւորին ժամանակ Անուանակիր տարիներու ցանկին մէջ Ուրարտու անունը վեց անգամ յիշուած կը զտնենք, յորմէ զժրախտարար կարող չենք ըլլար իմանալ թէ յատկապէս Նաիրիայ ո՞ր կողմանց կ'անկարկուի : Թագաւորապետարայ Գ-ի (Ք. ա. 745-727) Նիւմրուտայ Տախտակի Արձանագրութեան մէջ (տողք 20, 24) կը տեսնենք թէ մերս Եարիզուրիս Բ (Ք. ա. իբր 755-730) [Վուրար]տացի է և իւր երկիրն Վայնաստարած Ուրարտի կը կոչուին. զՏոււպաս՝ Եարիզուրիայ Բ-ի արքայանիստ քաղաքը, Տուրուսպա կը կոչէ Ասորեստանեայն, և մեզի իմանալ կու տայ որ այն քաղաքն Ու-

(179) Ed. Schrader, Die Keilinschriften und Geschichteforschung, Glessen, 1878, էջ 180 :

(180) Ասորեստանեայ տարագրի յատուկ անուանց վերջի ս տառը գրեթէ միշտ կը կրճատուի : Ըստ այսմ՝ փոխանակ Վարմիս՝ ձեռնմ՝ ինչպէս ունիմ Սաղմանասարայ Բ-ի արձանագրութիւնն, ուրարտեան ձեւն պետք էր ըլլար Վարմիսս : Արտմէնական յեղաւորաւ 'բարձր' կը Յշանակէ :

(181) Սաղմանասար Բ այս արշաւանց մէջ՝ Յախ Տիգրիսի արեւմտեան ճիւղոյն ազերիականց գնացած ըլլալով, սակէ զէպի հիւսիս արեւելից բուն իսկ Ուրարտուայ կեդրոնը յառաջացած չէ, այլ Յոյն ազերիականմէ՛ ռզգակի դէպ յարեւելս գնացած ըլլալով՝ 'պատաս վերնակողմանքը հասած է :

(182) Շիգուրի՝ ըստ ասորեստանեայն :

րարտուայ մէջ էր Դարձեալ Ուլուբա վիճակն՝ (Անդ, տողք 28-29) որ Մոփայ աշխարհին արեւելյանողմն էր, Ուրարտեայ պահանեայ կը ճանչցուէ: Այս Եարիդարիո թաղաւորին ժամանակէն Ուրարտու անունն Նաիրի անուան հետ մըցիլ կը սկսի: Մարդոհի (Ք. ա. 722-705) հորտապատույ Պլլստամ Մեծ Արձանագրէն (ա. 43) կ'իմանանք թէ Ուրարտացի Ուրշա՝ ըստ մեր առհմային արձանտորոթեան մը Ռուշաս Ա (Ք. ա. իբր 730-714) ութ երկիր ունէր, որոնց մէջ 65 ամուր եւ պարսպապատ քաղաք, եւ 11 բերդաքաղաք կային: Ասոնք արդարեւ բնորոշակ երկրի մը կամ վիճակաց մէջ պէտք էր որ ըլլային: Դժբախտարար անհնարին է յականէ յանուանէ որոշել այն երկիրները, որոնք անտարակոյս Ուրարտու անուան տակ կը բովանդակուէին, եւ անոր մէկ մասը կը կազմէին:

Յաւազ ժամանակաւ՝ Մենուաս Ա (Ք. ա. իբր 805, 800-780), որուն արքայանիստ քաղաքն Տուպաս էր, իւր բանակներովն զիւրարտայէս Վասպուրկանի մէջ եղած Մանաս թաղաւորութեան վրայ, եւ դէպ յարեւելս հարաւոյ՝ մինչեւ Կապուտան ծով հասած եւ Ուշին քաղաքին մօտ արձանագրութիւն մը կանգնեց էր(183): Անոր որդին՝ Արշէստիս Ա (Ք. ա. իբր 780-755) աւելի եւս յառաջելով՝ Պարտու կամ Բարտու(184) երկրին եւս տիրած էր: Մենուաս Ա դարձեալ՝ իւր իշխանութիւնը զինու զորութեամբ դէպ յարեւմուտս մինչեւ Ալզինի(185) երկիրն, Չուպաս(186), Մուղանա(187), եւ ահոր եւս քան զԵփրատ տարածած էր: Եարիդուրիս Բ (Ք. ա. իբր 755-730) իւր իշխանութիւնը մինչեւ Երասի ու Կուր գետոց ստորին կողմանքը զանուան ամէն վիճակաց վրայ տարածեց(188)։ Եւ Ռուշաս Ա մինչեւ Ալզիրա(189) վրանակը՝ մերձ յարեւելեան եղերս Եւքսինեան Պոտոսի՝ տիրած էր(190)։ Կարի հուանական է որ Երասի ու Կուր գետոց մէջ զանուան երկիրներն եւս Ուրարտու անուան մէջ կը փակուէին՝ այնու որ ի Տուպաս նստող թաղաւորներն Ուրարտուի թաղաւորք կը ճանչցուէին եւ այն երկրաց վրայ կ'իշխէին: Ասոր դրական մէկ օրինակը ունինք արեւմտակողման մէկ մասին համար: Մարդոհի Տարբարութեանց մէջ կը կարգանք որ այս թաղաւորն Ք. ա. 712 տարին Միլիդ(191) քաղաքին վրայ գործած արշաւանէն վերջ՝ անոր մօտաւոր Տուլթարիմի քաղաքը նորէն շինել տուաւ։ զայս իշխելով որ յաւելու (Անդ, տողք 191-193)։ Վուխուս, Բուրդիր, Անմուրու, Կի... , Անդուարսալիա քաղաքները Ուրարտուայ դէմ ամրացուցի, պահակներ ըրի: Ուսի, Ուսիլու(?), Ուարքին քաղաքները Մոսոքի երկրին սահմաններուն վրայ շինեցին: Միլիդ ու Տուլթարիմի քաղաքներն եւ Մոսոքայ երկիրն Եփրատայ արեւմտակողմն էին: Եթէ Նինուէացին Կապադովիոյ մէջ քաղաք մը նորէն շինել կու տայ, եւ Ուրարտուայ դէմ շորս քաղաք ամրացուցած ըլլալը կը յիշէ, յայտ է թէ այս ամենայն շինութիւնք եւ կարգաւորութիւնք Ուրարտուայ մէջ չէին, այլ Կապադովիոյ մէջ եւ Ուրարտուայ մօտ կամ դուռը կը գրտ-

(183) Մեր հաւաքածոյիմ մէջ Թիւ 2°:
 (184) Կապուտան ծովու հարաւոյ եւ արեւելից հարաւոյ կողմանն վիճակ մը:
 (185) Ըստ առօրեայտեայ արձանագրութեանց՝ Ալզի, Եկեղեաց գաւառ:
 (186) Մոփաց աշխարհը, սակայն նուագոյն տարածութեամբ:
 (187) Մոփաց հողմայ գաւառն:
 (188) Տես մեր հաւաքածոյիմ մէջ արձանագրութիւն Թիւ 27 եւ 28:
 (189) Անարա գաւառ Կազիսի:
 (190) Նայն հաւաքածոյիմ մէջ արձանագրութիւն Թիւ 35:
 (191) Միլիսիմէ, որ արքի Մողաթիա քաղաքէն քիչ մը հեռու՝ դէպ յարեւելս շին-

ւած էր:

նրէին, եւ ապահովապէս անկէ զալիք ապառայ Հնարաւոր յարձակմանց զէմ
 զդուշանալու Համար գանոնք շինել տուած էր Ասորեստանեայն : Ուստի կր-
 նանք ատուղութեամբ ըսել թէ Սարգոն՝ Հայոց Մեծաց արեւմտակողման ծա-
 դաց զոնեայ վերին կէտը՝ Ուրարտուայ եւ ասոր սահմանապիտոց երկիրներ
 կր ճանչնար : Այս սահմանապարտիք կից էին Մասքայ երկրին, որուն հիւ-
 սիսոյ արեւելեան մասն դարերով յետոյ Փոքր-Հայք կոչուեցաւ : Թէ վերո-
 յիշեալ սահմանապիտոց երկիրներն Ուրարտուայ կր պատկանէին՝ կր Հաս-
 ատուի նաեւ Ս. Գրքէն, որ Սենեքերիմայ Հայրասպան որդւոց Համար
 կ'ըսէ թէ զգերձան յերկիրն Արարատայ (Բ/Դ Թագ. ԺԹ, 37) : Ինչպէս կան-
 խաւ տեսանք, այս բառերուն բացատրութիւնը կը գտնենք Արիւղենեայ քով,
 որ Հայրասպան եղբարց զօրաց Համար կ'ըսէ թէ Բիւզանդացւոց քաղաքը
 մղուեցան(192) : յորմէ եւ կ'իմանանք թէ այս քաղաքն արեւմտեան Եփրատայ
 ստորին կողմը՝ Իկեղեաց գաւառին Վժան քաղաքն էր : Արարատ անունն
 աստէն իրր աշխարհադրական-քաղաքական՝ Ուրարտու անունն Հետ նոյն է :
 Այս ժամանակներէն վերջ՝ Ուրարտու անունն Պահիր-Բէլ(193) կուսակալին
 Հաւանականօրէն Սենեքերիմայ (Ք. ա. 705-682) գրած նամակին մէջ (տ. 6)
 եւ Ասուրբանիրաղայ (Ք. ա. 668 - իրր 638) Տարեգրութեանց մէջ (Ժ, 40)
 զորձածուած է. սակայն ասոնք երկրին տարածութիւնը ցուցնելու որոշ
 խօսք կամ նկարագիր չունին :

Դարեհի Առաջու (Ք. ա. 521-485) Պրիստուեի երեքիզուեան Արձա-
 նագրութեան Բարեյոնական հմբագրութեան մէջ (տողք 49-53) Ուրարտու
 անունն տեղ Ուրասուու գործածուած է : Սոյն բարեյոնական ձեւը կը գտնենք
 նաեւ Նաբը-Ի-Ռուստամայ NRB) Արձանագրութեան Բարեյոնական հմբագ-
 րութեան 16րդ տողին մէջ : Ուրարտու եւ Ուրասուու անուններն Դարեհի Ա-
 ռաջոյ ի Պրիստուե Արձանագրութեան Պարսկական հմբագրութեան մէջ
 տեսնուած (Ա, 15. Բ, 32-34, 39, 44, 50, 52, 59, 63) Արմ'ինա եւ Արմանիս
 անունաց Համագոր են ըստ ամենայնի : Արդ՝ Արմ'ինա (= Արմենիա) աշխար-
 հին տարածութիւնն էր այնպիսի՝ որ Բենեոփոն Ք. ա. 401 տարին՝ արեւել-
 քան եւ արեւմտեան մասերու բաժնուած գտաւ զայն(194), որոց առաջինն
 կուսակալն էր Որոտոնս, եւ երկրորդին՝ Տրիթագ : Այս դրութիւնն ինքնին
 բաւական է մեզի իմացնելու թէ Ուրարտու կամ Ուրասուու կամ Արմ'ինա
 կրնար ունենալ եւ պէտք էր որ ունենար այն տարածութիւնը, զոր Մենուաս
 Ա Ք. ա. Իններորդ դարու վերջերն եւ Ութերորդի սկիզբներն իւր Հայրենեաց
 տալու ձեռնարկեց, եւ զոր Մեծն Տրդատ Ք. ե. Երրորդ դարուն վերջին զա-
 ռորդին մէջ նորէն ստացաւ, այս է՝ տարածութիւն մ'որ կր սկսէր կապու-
 տան ծովուն արեւելեան կողմերէն, եւ կր ձգէր մինչև Եփրատայ աղիզը :
 Այս դրութեան Հակատակ որեւիցէ խորհրդածութիւն թէ՛ պատմական փաս-
 տերէ զուրկ կը մնայ, եւ թէ՛ իրաց բնական միճակին անհամաձայն կր
 դատուի :

Ազգադրականն է Ուրարտաի(195), 'Ուրարտացի' :

Չ. ԹՈՐԳՈՄ, ՏՈՒՆ ԹՈՐԳՈՄԱՅ, ԹՈՐԳՈՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ :

Ս. Գրոց զորձածած Արարատ անունն աշխարհադրական եւ քաղաքա-

(192) Առ Եւսեբեայ, Քրոնիկոն, հրատ. Ագերեան, Մասն Ա, էջ 538 :
 (193) Հստ Հոմմէլայ ընթերցմամ՝ Պուլսիսիրա-Բէլ :
 (194) Փսեմոփոն, Արշաւոն, Գ, գ. 4. դ. 4. է. ք. 25 :
 (195) Այս ձեւն լոկ ասորեստանեայ է :

կան-տեղադրական նկարագրերնք ունի, եւ կաստեաց-Քաղզեաց աշխարհ ասացուածն կրօնական-ազգայրականէ ծագած աշխարհագրական յորջորջում մըն է- զարդիս՝ Թորգոմ եւ Տուն Թորգոմայ յորջորջմամբ՝ ունինք անձէ մը ապլին ծագման եւ անուան եւ կացութեան յայտնութիւնը, յորմէ աշխարհագրականն անբաժին է :

Ս. Գրոց երբայական բնագրին հետեւելով՝ զԹորգոմ յիշատակուած կր գտնենք հետեւեալ չորս տեղեր՝ օրինակ գայս .

1.— Մննդոց Գիրք, Ժ, 2, 3. «Յարեթին որդիքն. Գոմեր, Մառք, Մազարի, Յաւան, Թորէլ, Մոսոք եւ Թիրաս : Եւ Գոմերայ որդիքն. Աշքենազ, Թրիվաթ եւ Տուպարմանն : Այս վերջին անունը Եօթանասնից յոյն թարգմանութիւնն ունի Թորգոմա՝ եւ Թորգոմա՝(196) ձեւերով- իսկ Վուլգատան՝ Thogorma (Թոգորմա) :

2.— Մնացորդաց Ա գրոց Ա զլիտն 5րդ եւ 6րդ համարներն տառական ճշգրտութեամբ կը կրկնեն ինչ որ Մննդոց զլ. Ժ, 2րդ եւ 3րդ համարներն մեղի կ'ընծային :

3.— Եզնկիկէ մարգարէ Տիւրոսի փարթաժութեան վրայ խօսելով կ'ըսէ (ԻԸ, 13-14) . «Յաւան, Թորէլ եւ Մոսոք՝ ասոնք չու վաճառականները էին, չու վաճառանոցիդ մէջ մարդկան անձանց ու պղնձի անօթներու տուրեւտակի փոփոխումն կ'ընէին : Տուպարմայի մարդիկն չու տօնավաճառներուդ մէջ ձիւրու, ձիււտներու եւ ջորիներու առուուոր կ'ընէին» :

4.— Եզնկիկէ մարգարէին բերանով Եհովա՝ Մոսոքայ եւ Թորէլի մեծ իշխանին Գոպայ կ'ըսէ՝ թէ հիւսիսէն դէպի Հրէաստան իրեն արշաւել պիտի որ տայ . եւ կը յաւելու (Եզնկիկէ. ԼԸ, 4, 6) . «...Պիտի որ անեմ բերեմ պեզ կ'ըսուր չու զօրքերդ ... զԳոմեր եւ յորթ իր զօրաց զուտդերը, Տուպարմայի տունը՝ որ ի կողմանս հիւսիսոյ, եւ իւր բովանդակ զօրաց պունդերը» :

Այս 3րդ եւ 4րդ վկայութիւններն Թորգոմայ տունը եւ բնակավայրը մեղի մատնանիւր կ'ընեն : Եղան որ ըսին՝ թէ որովհետեւ մարգարէն տեղ մը ձիւր ու ջորիներ, եւ տեղ մ'ալ զհիւսիս կ'ակնարկէ, անոնցմով մէկ մը թէ՛ զՀայաստան եւ թէ՛ զՓռիւզիս կամ զԿապադովիս միանգամայն կրնայ իմանալ . որովհետեւ թէ՛ Փռիւզիս եւ թէ՛ Արմենիա իրենց ձիւրուն կողմանէ անուանի էին, եւ այս երկու երկիրներուն ժողովուրդներն իբրբու ազգակից էին, եւ թէ՛ այս երկու երկիրներն եւս Պաղեստինոյ նկատմամբ հիւսիսակողմն էին :

Թողով ի բաց քանի մը մատենագրաց վարկպարագի խորհրդածութիւնները, պէտք է որ ըսնք թէ երեւելի հեղինակաց կարծիքն երեքի կը բաժնուին : Թորգոմ կամ Տուն Թորգոմայ անուամբ ոմանք Փոքը Ասիոյ արեւելեան մասը կ'իմանան, այս է՝ զԿապադովիս եւ զՓռիւզիս- ուրիշ հեղինակներ՝ Մեծ Հայոց արեւմտեան մասը . իսկ այլք՝ զՄեծ Հայս առ Հասարակ, բառին պարզապէս աշխարհագրական եւ ազգագրական նշանակութեամբք :

Առաջին տեսութեան մեր հերքմամբ պատասխանն՝ երկրորդ նա՛ թէ երրորդ տեսութեան Հաստատութեան կ'օգնէ : Արդարեւ, Եզնկիկէլ գրեթէ ուղիղ կարգաւ եւ ըստ աշխարհագրական գծի ուղղութեան՝ արեւմտակողմէն սկսելով զէպ յարեւելս յառաջ կը բերէ գեաւան, զԹորէլ, զՄոսոք եւ զՏուն Թորգոմայ : Ուստի կը յիշէ նախ զՅոնիս : Շատ լաւ կրնայ ըսուիլ թէ Յոնիոյ

(196) Եօքամանից հայերէն Քարգամուտիւնն յունկանիցն այս ձեւը կը գործածէ բնդհանրապէս՝ մասամբ կրճատելով գայն :

արուարձանեայ էին Փոռիզիտ եւ Կապադոզիկիտ, եւ այս վերջինս Թորէլի տեղ տնուած պէտք էր որ ըլլար Եղեկիէլէն. արդարեւ՝ Ասորիստանեայ սեպապիւր արձանագրութիւններուն Տորալն՝ արեւմտեան եւ միջին մասանց Կապադոզիկիտ տեղերը կը գրասէր: Թորէլ Տորալի յարեւելից եւ ի Հելաթոյ աբիււնից սահմանակից էր Մոսոք, որուն գրացի էր Հայտատան, որ է այդ Եղեկիէլի Թորդոմն: Այս կէտը լաւ եւ առանձինն եղանակաւ թ ժիտ առնուլ պէտք է: Զիք այս տեղի տարակուսի թէ մարդարէն իւր առաջին վկայութեամբ՝ Տուն Թորդոմայ անուանակոչութեամբ շիմոնար վկայագրովիտ, եւ առաւել զՓոռիզիտ: Եղեկիէլին երկրորդ վկայութեան մէջ տեսնուած Գոմերն մեր մատենագրաց Գամերքն է՝ որ ղէպ յարեւելս մինչեւ Եփրատայ կղերքը կը տարածուէր, եւ ուր անտարկոյս Կիմմերեանք տիրած ըլլալովնին՝ Հայոց մէջ Փոքր Ասիոյ արեւելակողման մեծ մասն ասոնց անուամբ կոչուած է գոնեայ միջին ժամանակաց մէջ: Մարդարէին այս երկրորդ վկայութեան մէջ՝ Գոմերայ անունէն անմիջապէս ետքը կ'ո գայ Թորդոմայ Տունն. որ է բնւթ թէ այս վերջինս Կապադոզիկիտ անմիջապէս արեւելակողմն եղող Հայտատան երկիրն էր:

Երկրորդ տեսութեան վալով՝ ըսինք կանխաւ թէ Տուն Թորդոմայ ըստով Հայտատանին արեւմտեան մասը եւ կամ այս մասին մէկ բաժինը Համարողներն ժժ դարուն զիտնական անձանց մէջ երեւելինբէն են (197): Թողովոյ յայտն, Հենր. Քիրբերդի խորհրդածութիւնները յառաջ բերել կարեւոր կը սեպկենք. ըստ որոց (198) «Հայտատանը... Յարեթական երկիրներուն մէջ անտեսուանէ հետք չէ: Անուշտ՝ տեղացիներէն տրուած անուամբ զայն Հայք յորջորջել պէտք չէ, ո՛չ ալ նախկին Յոյներէն գործածուած եւ այնպէս առ Հասարակ ճանչցուած անուամբ (Արմենիա). նոյնպէս չէ պարս զայն կոչել այն անուամբ՝ որ անոր հարաւակողմը եղող դրացի քանի մը տեղերէն հին ժամանակներէ ի վեր գործածուած ըլլալու է (199). Հայս վաղնջուց ձեւով մը, որ իւր կազմութեամբն տակաւին պարզարանեայ չէ. այս անունն թագարմա է...: Անունս զժուարու ընալխարհիկ կրնա Համարուիլ: Այս անունն Միքայէլիսէն (200) սկսեայ՝ Հայտատանի հետ նոյն Համարուեցաւ առ Հասարակ. այնու զիտաւորապէս՝ որ հին եւ նոր ժամանակներն այս երկիրն Համարուաւոր ձիւր ու Գորիներ կը բուծանէր (եւ այն ալ մասնաւորաբար արեւմտեան մասին՝ Եփրատայ սահմաններուն մէջ): Յիշեալ նոյնութիւնն ինծի ճշմարիտ եւ Հաստատուն կ'երեւայ եթէ զայն՝ Թորդարմայէն այն անասնոց ի Տիրոս վանականութեան վրայօք Եղեկիէլին ըրած վկայութեան հետ բաղդատենք: ...Սակայն այսու՝ Թորդարմայի երկրին մի միայն Հարաւային սահմանակողմին որոշեալ կը նշանակուի, իրը այն թէ Եփրատական վերին Ասորուց դրացի երկիր մ'էր. այս՝ այն երկրին Հելաթոյային եւ արեւելեան կողմերն բնաւ չեն նշանակուի, որովհետեւ՝ որչափ Յունաց եւ նոյն իսկ Հայոց մեղի աւանդած աշխարհագրական եւ պատմական տեղեկութիւններէն զիտենք, այն կողմերը բոլորակալ Հայտատանի նման Հասարար սե-

(197) Այսպէս Fr. Lenormant, Les origines de l'histoire, Paris, 1882, հար. Բ. Մասն Ա, էջ 405 եւ հետեւ.: Knabensbauer, Eszechel, էջ 274: Dillmann, Die Genesis, էջ 184:

(198) H. Kiepert, Պիւրիմի Գիտութեանց Ակադեմիայէն հրատարակուած 1850 տարւոյն Monatsbericht, էջ 201 եւ հետեւ.: Տես եւ Անյն հեղինակին Lehrbuch der alten Geographie, Berlin, 1878, էջ 75:

(199) Արարատ ըստ Նրէից, եւ Ուրարտու ըստ Ասորեստանայց, որ ասորեստանեայ գիւտ չէ:

(200) Յ. Գաւիթ Միտայէլիս՝ Գեորգիան Երկրագագ, 1717-1791:

պնելու բնառ ապացոյց չունինք։ Ասկէ զատ՝ թէպէտ երկիրն բնական աշխարհագրական միութիւն մըն է, սակայն եթէ հայացի թալաւորութեան աշխարհակայունութիւններուն ընդարձակումը սահմանները էլ լաց առնուէք, երկիրն ի սկզբան անդ պատմական եւ ցեղական ամբողջութիւն մը չէր կայմիր։ Կենթագրութի որ հայերէն լեզուն արեւմուտք եւ արեւելք, Եփրատայ եւ Եւրասիայ կողմերը կը տիրէր, ինչպէս որ էրը վկայութիւն յառաջ բերուած բազմաթիւ աշխարհագրական անուններէն յայտնի է, ցորչափ հայկական դրականութիւնն ղէպ ի հին ժամանակներն կը հասնի։ Սակայն Եւրասիայ, կանուխ ժամանակաց նկատմամբ՝ նախնական ցեղային տարբերութիւնն յայտնապէս կը տեսնուի այն աւանդութիւնէն, զոր Մովսէս Ռորենացի (Ա, 30) ի նպաստ իւրոյ սեպհական ազգայնութեան այլափոխած է ի դրոյցն, ըստ որում՝ նուազապէս ըլլուած Մարացի ժողովուրդ մը Եւրասիայ երկիրներուն մէջ յԱյրարատ բնակացեալ էր»։ 2- Քրեերդին այս խօսքերն մենաւ մասամբ առարկութիւններ են, որոնք արդի լեզուագիտութեամբ եւ անթիւ պատմապետութեամբ կը հերքուին։ Անոնց վրայ քիչ մը վերջ։

Երբորդ կարծիքն զՊարզամ եւ զՏաւն Թարգմայ բովանդակ Մեծ Հայոց տեղ կ'առնու։ Այսպէս Եւսեբիոս իր Քրոնիկոնին(201) մէջ կ'ըսէ. «Եւ որդիք Գամբրայ Աքանազ... , Բիվաթ... , եւ Թորդոմ, եւ ի նմանէ Հայք»։ Այսպէս հայերէն թարգմանութիւնն իսկ յոյն լեզուին ունի՝ «Թորդոմ, յորմէ Արմենք»։ Հայերը նոյնպէս Թորդոմայ սերունդ կը ճանչնայ Գեորգ Սիւնկեղղոս(202), երբ սա՝ Եզեկիէլի գլ. 1Ը, Յրդ համարը կը մեկնէ(203)։

Արդ քննենք առանց աշուտութեան թէ արդեօք այս երբորդ տեսութիւնն ճշդութեամբ կամ ճիշտ ճշմարիտ է թէ ոչ՝ քան զտաւրին կամ քան զերկրորդն։ Սակայն նախ զայն շոտնանք թէ երկրորդ կարծեաց տէր եղողներն մինչեւ ցկէս խնդրոյն մեզի հետ համամիտ են։ Արդ՝ Փոլիգոյի եւ Կապագովիոյ ժողովուրդներն Եզեկիէլի խօսքերը ըստ ամենայն մասանց արդարացնող յատկութիւնները չունին։ Այս ժողովրդոց վրայօք պատմութիւնն միաճառականական գործօնութիւն բոլորովին կ'անդիտանայ. եւ այս անդիտութիւնն կամ լուսութիւնն բացասական դրութիւն մը յինքեան կը բովանդակէ։ Ասորեստանեայ արձանագրութիւններէն գիտենք թէ Նինուէի թագաւորը Նախրեայ-Ուրարտուի արքայեաց վրայ դրած հարկերուն մէջ՝ ձիերու հարկին յայտնապէս առուելութիւն մը կը տային. ապաւամբ արքայեաց նկատմամբ՝ ձիոց հարկերն կամ կը կրկնապատկուէին եւ կամ քիչ մը կ'աւելնային։ Մեր ազգային արձանագրութիւններէն ալ կ'իմանանք որ Բիւնան նստող վեհապետ թագաւորներն՝ ինչպէս Արքիաթիս Ա եւ Իւր որդին Եսրիդուրիս Բ, իրենց ազգային հպատակ իշխանաց վրայ ըրած արշաւաններէն բազմաթիւ ձիերու երամակներ Բիւնան կը փոխադրէին։ Մինչդեռ Հեբոդոտոս (Ա, 194. Ե, 49) մէկ կողմանէ Բաբելոնացւոց հետ Արմենաց ունեցած վաճառականութեան վրայ կը խօսի, միւս կողմանէ՝ Արիստագորայ Միլիաացւոյ խօսքը յառաջ բերելով կ'ըսէ թէ շաքարեղ ճոխ են՝ Արմենք։

Ըստ Ստրաբոնի (ՓԱ, Ժ, 9), Արմենիոյ ստարապն ամէն տարի պարպիկ Աքեմենեան թագաւորաց 20,000 մտրուկ Արմենիայէն կը խաւերէ։ Քսենոփոն (Արշաւան, Դ, է, 24) կը պատմէ թէ երբ Յունաց Բիւրն Հայաստանի

(201) Տպգր. վեճնիկ, Կրատ. Աւգրեան, Խառոք Բ. էջ 12:
 (202) Փ. Ե. 780-800 տարիներու մէջ գրած է:
 (203) Այս մեկնութիւնն վատիկանո մատենագրարանին Եփրատայից քարտեզագրութեան Եւսեբիոսի մէջ է։ (Fr. Lacombe, Les origines de l'histoire, Բ. տպգր., Խոթ. Բ. Մասն Ա. էջ 402.) Տես Knobel, Volkertafel der Genesis, էջ 53 եւ հետեւ.։

մէջ դիւզ մը հասաւ, ոմանք ի Յոսեփ Հոն մտրուկ երկվարներ յափշտակեցին. զորոնք տեղացիք զի սակ արքունի հարկին կը բուժանէինն: Դարձեալ կը պատմէ (Աճ, Գ, Է, 35-36) թէ զՔսենոփոն «... իրին համար մտրուկ մ'առաւ, եւ ամէն մէկ զորսպիտոյ ու խորհարարի անկէ մէկ մէկ հաստ տուաւ: Այս երկրին ձիերն Պարսկաստանի ձիերուն պէս մեծամարմին չեն, սակայն տնտեսմէ աւելի աշխոյժք ունին»: Վերոյիշեալ պիտի՞նք ուր այս ձիերն կը գտնուէին, աներկբայ Տուարածտտոսի զաւաւրին արեւելակողմն էր: Թէ Հայաստանի հիւսիսի արեւելակողմն եւս աստատութեամբ ձիեր ունէր, կը վկայէ մեզ Ստրաբոն՝ որ կ'ըսէ (ԺԱ, ԺԳ, 4)՝ «... Փայտակարան եւս Հայաստանի կարի պողաքեր նահանգներէն մին կը սեպուի, նոյնն կրնայ բուռի կուստահան(204) գաւառին վրայօք, նա՛ թէ Արցախի(205) նկատմամբ, ուսկից ամենէն շատ պատերազմի ձիեր կ'ելլին»: Ապա ուրեմն Ստրաբոն չէր անդիտարար թէ միւս արեւելեան նահանգներէն եւս գտնեայ բաւական շատ ձիեր կ'ելլային:

Վեր բարելոնի հետ Հայոց վաճառականութեան վրայ Հերոդոտոսի խօսիլը յիշեցինք: Քսենոփոն (կիւրսի իրատ, Գ, բ) եւ Ստրաբոն (Բ, ա, 15) եւս կ'աւանդեն՝ թէ Հայք վաճառականութեամբ մինչեւ Հնդկաստան երթելու կ'ընէին. այս մատենագրոց խօսքերն ի մասնաւորի Հայաստանի արեւելակողման հարաւոյ եւ արեւելից հիւսիսի ժողովուրդները կ'ակնարկեն:

Թէ ըստ Հ. Գիբերդայ՝ Հայաստանը Թոգարմա կոչելու ենք, մենք կը յաւանդենք, սակայն միւս անունները չենք կրնար ի բաց հանել, ինչպէս յայտնի է, որովհետեւ պատմական հիմանց վրայ հաստատեալ են: Գերման աշխարհագիրն կ'ըսէ թէ «հիւսիսային եւ արեւելեան ոտ կողմերը բովանդակ Հայաստանի նման հաւասար սեպկու բնաւ ապացոյց չունինք». եւ թէ «երկիրն ի սկզբան անդ պատմական եւ ցեղական ամբողջութիւն մը չէր կադմեր»: Արդարեւ ծանր՝ եւ կարի ծանր ամբաստանութիւն: Սակայն Գերման գիտնականն կ'արդարանայ թերեւս սա խորհրդածութեամբ թէ երբ ինքն այս խօսքերը կը տողէր, Ասորեստանայ սեպագիր արձանագրութիւններն կատարելապէս ուղիղ չէին թարգմանուած եւ «՛չ իսկ մեկնուած էին, իսկ մեր ազգային սեպագրութեանց մէջ «՛չ միայն զբարբար հայերէնի մէկ բառը իսկ գիտնականք չէին նշմարած, այլ եւ «՛չ իսկ ուղղութեամբ առեղծեալ էին: Սակայն գիտնեք այսօր թէ Ասորեստանի Թազաւորք Հայաստանի արեւմտակողման գտնեա՛ մէկ մեծ մասը նախիկ կ'անուանէին, եւ ի մասնաւորի Սաղմանասար ք (Առ Լէյարայ քիւ 12 Արձանագր. Ա, 14-15) Բիզանդաց եւ Կապուտան ծովերը «նախիկայ երկրին վերին եւ ասորին ծովերը» կ'անուանէ: Ապա ուրեմն ի հնումն նախիկ-Հայաստան՝ յարեւմտից մինչեւ յարեւելս հարաւոյ պատմական եւ ցեղական ամբողջութիւն մը կը կազմէր: Ինչպէս հիւսիսային արեւմտից ծայրը ուրարտական Հնդիկ-Եւրոպական յատուկ անուամբ վիճակ մը կար՝ Ալլիքի(206) կողուած, այսպէս եւ Բիզանդաց ծովուն արեւելակողմը Տուսպաս(207) եւ Կապուտան ծովուն արեւմտակողմը Արդիքիս(208)

(204) Յունարէն Կոմսակէ:
 (205) Յունարէն Որքիստէնէյ:
 (206) Կը նշանակէ՝ Անտառային-յուրօրհանարաց (-երկիր), եւ էր Եկեղեց գաւառին մայրիկն անունը:
 (207) Կը նշանակէ՝ 'Տօք-ընօզ' (-դէք), որով անուամբ կը կոչուէր մայրիկն վամ Բազաքն:
 (208) Ասոր նշանակութիւնն է 'Այրի, Կիզի' (-գէք), այս է Արեւ-Յիք: Արդիքիս արդի Արտիշա անունն մայրիկն անունն էր:

կոչուած քաղաքներ կային, որոնց անուններն ու բարբառեան նշանակութիւններն ենցող բառեր են :

Դարձեալ՝ Հայաստանի միջնադարը՝ Բիւրակն լերան վիճակն Արունիս կը կոչուէր, որ հնդկ-եւրոպական բառ մ'ըլլալով՝ «Վրասիոն» կը թարգմանուի: Արունիսի հարաւայ արեւելակողմը կը գտնուէր Դիա'ալսինի վիճակն. այս յատուկ անունն ու բարբառեան վսեմօրէն հնդկ-եւրոպական բառերու թառ մ'ըլլալով՝ «Երկնից-որդիք» կը թարգմանի:

Գեղամայ ծովուն արեւելեան եզերաց վրայ Ջուրինա անուն վիճակ մը կար, որ կը նշանակէ «Ծովային-Լրկիր»: Նոյն ծովուն հիւսիսայ արեւմտակողմը՝ նախնի նահապետի մը անունէն կատարողանի կոչուած վիճակ մը կար, որոյ անունն՝ «Մաքրակեաց» կը նշանակէ: Կուր եւ Երասի գետոց միասնալուծն կողմանքը Ուրտախինի կոչուած վիճակն՝ իւր անունն նոյնպէս նախնի նահապետի մը կը պարտի. իսկ անունն կը թարգմանի՝ «Ուղիղ-մարտչ-որդուց-վիճակ»: Թո՛ղ գայտ՝ որոնք ու բարբառեան նախկին հայկական լեզուին բառերն են:

Ասոնք՝ հնագոյն ժամանակաց Հայաստանի պատմական եւ ցեղական ամբողջութեան նկատմամբ անհերքելի փաստեր են: Աստէն կը ստիպուինք յուսալ բերել Փ. Էրնորման գիտնականին խօսքերը, որ Նաիրիա-Ռուրարուի բաղմամբիւ մանր թաղաւորութեանց համար կը դրէ սապէս. «Էթն-աշական սեպագիր արձանագրութիւններն այս այլեւայլ տէրութեանց քանի մ'իշխանները մեզի կը ծանօթացնեն: Սակայն այնչափ դրոնամարքն իսկ՝ արութեանց դոյութեանէն յուսալ եկած քաղաքական մանր բաժանմարքն իսկ՝ այն արձանագրութեանց մէջ պարունակուած հին Հայաստանի այլեւայլ կողմանց դասուաց, քաղաքաց, մարդկան եւ սասուածոց անուններն մեզի մէկ մեծ ազգագրական եւ լեզուարանական միաւթիւն մը կը ցուցնեն, որ այս լայնատարած կողման բովանդակ տարածութեան վրայ սփռուած ժողովրդեան մէջ կը յայտնուի» (200): Ուրիշ տեղ մ'ալ կ'ըսէ. «Էթնաշական Հայաստանի հին ժողովրդոց բաղմութեան մէջ՝ մինչդեռ ստոնք քաղաքական մանր բաժանմանց եւ բաղմամբիւ անկախ թաղաւորութեանց տակ էին, ազգապահպան եւ լեզուագիտական միութիւն մը կար, այսպէս ալ կրօնական բացարձակ միութիւն մը կը նշմարուէր եւ ժողովրդեան ամէն մասունքը իրերաց հետ կը յողէր» (210):

Գաղղիացի այս գիտնականին խօսքերն՝ մեր ազգային սեպագիր արձանագրութիւններէն ի վեր ելած ազգագրական եւ լեզուագիտական ճշմարտութեանց կատարելապէս կը համաձայնին: Գերման գիտնականին խօսքի հակառակ՝ հիւսիսային եւ արեւելեան կողմերը բովանդակ Հայաստանի նման հաւասար սեպելու հօր փաստեր են այն ճշմարտութիւնքն: Հ. Գրիբերգ Մ. Պորենացոյ (Ա, 1) յիշած մարական ցեղի մը Հայաստանի արեւելակողմը գտնուելէն ճնախնական ցեղային տարբերութիւն» կը տեսնէ ընդ մէջ այն ցեղին եւ Հայաստանի բնիկ Հայ ցեղերուն մէջ: Սակայն զայն չ'որոշէր թէ՛ այն մարական ցեղին գոյութեան ժամանակն՝ նախնական ժամանակաց հետ բնաւ աղերս չունի: Ստոյգ է որ այս կէտն եւ մանաւանդ անոր բուն ծագումնաբեր պատմաւոր եւ գ անձանօթ էր: Սակայն հաստի է որ՝ Մուրացան նախարարութիւնն եւ մարացի ցեղ մը կը բնակէին «յարեւելեայ ուսոց մեծի լերինն» մինչեւ ի սահմանս Գողթան»: Իսկ ստոնք ոչ թէ նախնական ժամանակներէ

(200) Fr. Lenormant, Lettres Assyriologiques, Paris, 1871, hup. II, էջ 119:
(210) Անդ, էջ 130:

Հոն կր բնակէին, այլ Մեծին Աղեքսանդրի մահուընէ վերջ՝ Ասորոպատէս մար-պարսիկ իշխանին եւ անոր սերնդոց թաղաւորութեան ազատորերոյ եւ ռամկին մնացորդքն էին. թագաւորութիւն մը, որ կապուտան ծովուն արևելակողմէն մինչև Երասխ գետ կր տարածուէր(211) : Ապա ուրեմն այն մարացի ցեղն եւ նախարարութիւնն ստորին ժամանակէ՝ եւ հասարակ ժողովրդոց վրայ վերադրեալ տիրած էին, եւ Մ. Խորենացին բազ ճշմարտութեան իրաց՝ ցեղային տարբերութիւնը կը յայտնէ : Եւ զայն լաւ ի միտ առնուել պէտք է՝ թէ ինչպէս Ք. ա. Իններորդ դարուն վերջերն Իսպուրիս եւ իւր որդին Մինուա Ա արեւելից հարաւոյ այս կողմանքը յանուն ազգային միութեան եւ միաւորութեան իրենց իշխանութեան տակ առին, նոյն միութեան եւ միաւորութեան կամ ազգային արենակցութեան պահանջքն էին՝ որ յիշեալ կողմանքը Ք. ե. Երրորդ դարուն վերջերը Տրդատայ Մեծի իշխանութեան տակ կը բռնէին :

Ս. Գրոց ասացուածոյն մէջ՝ «տուն» բառն ազգի մը կամ ցեղի մը կատարեալ ամբողջութիւնը կը նշանակէ : Ըստ այսմ Եղեկիէլ Քի Տանէ Թորգոմայ» բառերը գործածելովն՝ ազգի մը կատարեալ կացութիւնը պէտք էր որ իմանար : Եթէ ըսենք թէ նոյն բառերով նոյն ազգին միայն այս կամ այն տեղական կամ իշխանական մէկ մասը կ'ակնարկէր մարզարէն, արդարեւ ճիշդ ենթադրութիւն մը հաստատել պէտք է որ ջանանք վայրապար : Ապա ուրեմն «Թորգոմ», Տուն Թորգոմայ եւ Թորգոմայ Արզ(212) իրօք եւ ճշմարիտ Հայ ազգն էր՝ բառին կատարեալ ստմամբն, եւ «Թորգոմական աշխարհ»(213) էր Մեծ Հայք՝ իւր բովանդակ տարածութեամբն :

Երբ մուս գտաւ Հայաստանի մէջ այս «Տուն Թորգոմայ» գաղափարն, Լե կամ Էրբ սկսան մեր նախնիք ընդունիլ եւ ըսել թէ Հայոց ազգն Թորգոմէն սերած էր : Տարակոյտ չկայ թէ հեթանոսութեան ժամանակներն՝ Հայերն ո՛չ Թորգոմայ անունը կրնային գիտնալ, եւ ոչ ալ ընդունիլ թէ Թորգոմ՝ Հայ ազգին նահապետն եղած ըլլար : Այս յատուկ անունն մի միայն Ս. Գրոց մէջ կը գտնուէր :

Եւսերիոս Կեսարացի աներկբայ Ք. ե. 338ին իր Գրանկիոնը գրած լոնցուցած էր. ուստի մեծի հաւանականութեան է թէ Հայ կղերին բարձրատիրճան անձինքն եւ գիտնական մասն կանուխ ժամանակաւ նոյն եկեղեցական պատմչին այն մատենին տեղեակ էին : Եւսերիոս առաջինն է որ Հայերը «Թորգոմէ ծագեալ» կը գրէ : Նոյն Գրանկիոնին մէջն է որ յունապետ Հայ կղերականք եւ գիտնականք առաջին անգամ կարդացած են թէ Հայք Թորգոմայ սերունդքն էին : Երբ առաջին թարգմանչաց ժամանակ յիշեալ Գրանկիոնն փոխեցաւ ի Հայացի լեզու, «Թորգոմ եւ ի նմանէ Հայք» խօսքն թէ՛ կղերին եւ թէ՛ ժողովրդեան մէջ հետզհետէ տարածուած եւ հաստատուած ըլլալու էր : Թարգմանիչք առ հասարակ մեր ազգը «Ռրդիք Թորգոմայ, Տուն Թորգոմայ, Թորգոմեան Արզ» կը կոչին : Նոյնիսկ Մ. Խորենացի (Ա, Ժ) իր Հայկէն կոչել տուած Հարք անունը սապէս կը բացատրէ . «Այսինքն աստէն

(211) Տես զայսմէլ Պոպրիոս, Ե, ԾԵ, Թ-7, եւ Սարաբոն, ԺԱ, ԺԳ, 3, եւ *Chrestomatie ex Strabonis lib. XI, 38, ի Geogr. Gr. Min.*, հրատ. Muller-Didot, 1861, հտր. Բ, էջ 598 :

(212) Այս վերջին երկու ասացումքը տես ի մասնաւորի յԱզգաբանագիտութի, սպգր. վեցնովկ, 1862, էջ 24, 582 եւ 587 :

(213) Այսպէս Փ. Բիլզանգիս, Գ, ԺԳ :

ընտկության՝ արդի տանն թորդոմաթ(214) : Ազգային նախնույ անուան այս
ձևն յաթնապէս մեղի կ'ըսէ թէ Հայք այն անունը մի միայն Ձորբորդ դա-
րուն մէջ ճանչնալով ընդունելոյն՝ ողջակի կամ անողջակի Բօթանասնից
յունական վարդմանութենէն, որ յայսմիկ իսկ հրբայական բնաւրէն կր
ասարբերի :

Է. ՀԱՐՄԻՆԻՅԱՊ, ՀԱՐՄԻՆԻՅԱ :

Պարսկաստանի մէջ գտնուած Դարեհի Առաջնոյ երեքլեզուեան սեպա-
ղիբ արձանագրութեան մարական խմբադրութիւնքն Հին ժամանակաց Հա-
յաստանի անունը ստէպ Հարմինիյայ ունին . այսպէս ի մասնաւորի Բագիս-
տանի (Պիսիտուն) արձանագրութիւնն, մար. խմբագր. Ա, 12. Բ, 22, 24,
26, 29, 33, 38, 40, 48 : Մարական-անարիական լեզուին մէջ Հասարակ եւ
յատուկ անուններու յոգնակիներն միայն ցլ (յտ. ք) նշանադրով եւ Հնչմամբ
կր յորինուին(215) : Ինչպէս մեր լեզուին մէջ «Հայք» բառն իւր յոգնակի
թուովն աշխարհագրական անուն մըն է, այսպէս նաեւ Հարմինիյայ՝ իւր
վերջին տառովն : Չայս կանխաւ զնեղով, մարական անունաձեւոյս ստու-
պաբանութիւնն թերեւ կը դիւրիննայ, սակայն չ'ապահովուիր : Արդարեւ
անուանա ուպահով ստուպաբանութիւնը շունինք . սակայն ներելի է թերեւս
բոշ թէ Հարմինիյայ անունն քաղաղրեայ բառ մ'ըլլալով, քաղաղրիչքն՝
Հար՝ Հին իրաներէն հարա 'լեռ', մինի դարձեալ Հին իրաներէն մամ'նա=
մամ'նա 'տեղի, երկիր' կը նշանակեն : Յիշեալ անուան մէջ տեսնուած -յայ
վանին՝ քանի մ'արիական լեզուաց մէջ գործածուած -յա (-նայ) ըստ Հայկա-
կանին) յարաբերական ածականի վերջաղիբ մասնկան յոգնակի ձեւն է : Ըստ
այսմ՝ Հարմինիյայ բառն Հաւանականորէն 'բնակիչք կամ ծնեալք լերանց
աշխարհին' կը նշանակէ : Սակայն՝ Հարմինիյայ յոգնական ձեւը՝ Դարեհի
Առաջնոյ Նաբը-ի-Նուստամայ NRA Արձանագրութեան մէջ (տող 22) Հար-
մինիյա եղակի ձեւով կը գտնենք, որ աներկայ՝ ածական եւ բովանդակիչ
ուղղական ըլլալով, կը նշանակէ 'Հարմինիական-երկիր' : Այս վերջին բառն
զորութեամբ կ'իմացուի : Տարակոյս չկայ որ Մար Հին Պարսիկներէն շատ
առաջ Ուրարտուի ժողովրդոց Հեա յարաբերութիւն օւնեցած ըլլալու էին .
ուստի այս անունաձեւերն Հաւանականարար արեւմտեան Երանեան Մարաց
մէջ նախ եւ առաջ ծնունդ ունեցած պէտք էր որ ըլլային :

Ազգաղրական ձեւն է Հարմինիյայ 'Հարմինիացի', զոր Բաբիստանի
արձանագրութեան մարական խմբադրութեան մէջ (Բ, 22. Գ, 36, 38) Դարեհ
Ա գործածած է :

(214) Պատշաճ չեմ տեսնը բննի աստէմ քէ Տոգարմո՝ արդարեւ իրական անհա-
տական անձնաւորութիւն ունեցած նախի նախայի՝տ մըն էր, քէ այն անունն աշխարհագ-
րական եղած ըլլալով՝ կապաղովկիոյ արեւելակողմը Տիւ-Գարմիմու քաղաքն անունէն յա-
ուպ եկած, եւ կամ ազգաբնակն դրութիւն մ'որոշելու նպատակա յառաջ եղծայ լոք անօճ
մըն էր : Այսպիսի խնդրոյ լուծման ժամանակն չէ տակաւին : Սակայն ըստ մեզ՝ աշխարհագ-
րական մեկնութիւնն ընդունելի չէ :

(215) Sbu J. Oppert. Le peuple et la langue des Medes, էջ 54 :

Ը. ԱՐՄԻՆԱ, ԱՐՄԱՆԻՅԱ:

Այս անուններն չին պարսկական ըլլալով, յիշեալ Թաղաւորին երեք այլեւայլ տեղեր փորագրել տուած սեպագիր արձանագրութեանց մէջ կը պտնուին: Երկրորդ անուանածէն առաջնոյն լծորդ կամ այլափոխ ձեւն է: Առաջին ձեւն՝ Արմ'ինա, յաճախ գործածուածն ըլլալով, Բաբիսաւանի երեք-լեզուեան սեպագիր Արձանագրութեան Պարսկական հմբագրութեան՝ սին Ա, 15. սին Բ, 30, 32, 50, 52, 59, 63 տողերուն մէջ, Պերսեպոլիս Թ=1 Թիւ լոկ էին Պարսկերէն լեզուաւ յորինուած Արձանագրութեան 12րդ տողին մէջ, եւ ի նախը-ի-իտուտամայ երեքլեզուեան (NRA) Արձանագրութեան Պարսկական հմբագրութեան 27րդ տողին մէջ կը գտնուի: Երկրորդ ձեւը՝ միայն Բաբիսաւանի Արձանագրութեան զարձեւալ Պարսկական հմբագրութեան մէջ՝ սին Բ, 33-34, 39, 44 տողերը կը գտնենք: Արմ'ինա անունն՝ ըստ մեր տեսութեան, բաղադրեալ բառ մ'ըլլալով՝ կը լուծանի եւ կը ստուգարանի սապտա. Արմ սեմական-արամէական արամ 'բարձր' բառին ամփոփեալ ձեւն է. -ի- յօդիչ տարր. մա չին իրաներէն մութ'մա=մաւտ'մա 'տեղի, երկիր' բառին կրճատականն է, զոր ուրարեան նախկին Վայրէջնին մէջ յաճախ կը զբտնենք: Ըստ այսմ՝ Արմ'ինա 'բարձր-երկիր' կը նշանակէ: Արմանիյա ձեւոյն վրայօք՝ վերագոյն յիշուած Հարմ'ինիյա ձե անուան -յա վերջաղիթ մասնական վրայ ըրած գիտողութիւններն նորոգել կը ստիպուինք: Արզարեւ՝ այս Արմանիյա ձեւն անական անուն մ'ըլլալ կ'երեւի, եւ իբր բովանդակիչ աւղղական՝ Արմանիական-երկիր կը նշանակէ: Այս վերջին բառն զօրութեամբ կ'իմացուի: Արմ'ինա իբր Արմանիյա լծորդ ձեւոյն՝ նախ յառաջադոյն Դարեհէ Ա (Ք. ա. 521-485) միջոցաւ մեզի կը յայտնուի: Եւ չին ինչ զարմանք թէ չին պարսկերէնին մէջ արամէական տարր մը մուտ գտած ըլլայ, վասնզի՝ յիշեալ Թաղաւորին ժամանակէն շատ առաջ արամէականն յառուջակողման Ատրոյ թէ՛ արեւելեան եւ թէ՛ արեւմտեան կողմերուն աղազց լեզուներուն վրայ մեծ ազդեցութիւն գործած էր: Այս ազդեցութիւնն էր որ Դարեհէն գոնեա՛ 340 տարի առաջ՝ մինչեւ անդամ մեր Արամիս Թաղաւորին անուան ծագում տուած էր(216):

Ազգաբարկանն է Արմ'ինիյա 'Արմինացի', զոր Դարեհէ Ա Բաբիսաւանի Արձանագրութեան Պարսկական հմբագրութեան մէջ՝ սին Բ, 29. Գ, 77. Գ, 29 կը գտնենք:

Ստոյգ է թէ Դարեհէ Առաջնոյ ժամանակէն ոկսեալ՝ վերոյիշեալ անուններն մեր ազգին մէջ գործածուած են գոնեա երբ օտարաց հեռ յարաբերութիւն կ'ունենային: Թէ արդեամբք ազգին մէջ գոնեա մերթ ընդ մերթ զգործածուած էր՝ կը յայտնէ մեզի գաղչպքն որ՝ ըստ Քսենոփոնեայ վկայութեան (Արշաւան, Դ, Ե, 34) Յունաց Բիւրոյն Հայաստանէն անցնիլու տուն՝ երբ դիւզ մը հասան, ինքն Քսենոփոն եւ Քիրիսոփոս զօրապարն աւառնապետին հարցուցին թէ ճերկրին անունն ի՛նչ էր: Արմենիա, պատասխանեց ունանապետն: Օտար ազգերն յիշեալ անունները՝ թիթեւ Դմէ-Դրոփոսութեամբ, նոյն Թաղաւորին ժամանակէն մեր երկրին եւ թազին համար կը դործածեն մինչեւ ցայսօր:

Առաջն պատշաճ կը տեսնենք ըսել թէ Հերոդոտոս (Ն, 52) երբ Աքե-

(216) Արմ'ինա անուան վրայ գիտնականք այլեւայլ մեկնութիւններ տուած են. յունացի աստէն գրադիլ պատշաճ յիմէ տեսներ: Սակայն տես ի մասնաւորի Բ. Spiegel, Iran. Alterth., հար. Ա, էջ 217:

մենևանք պետութեան ժամանակ արքունի պողոտային վրայ կը խօսի, զԱրմենիա եփրատայ աղեղէն մինչև Մասեաց մօտերը կը տարածէ : Արդարև կ'ըսէ անպէտ . «Արմենիայէն Մատիանէի մէջ կը մտցուի» . կանխաւ (Ե, 49) ալ զրոժէ . «Կիլիկիացոց սահմանակից են Արմենք... : Արմենաց գահմանորդք Մատիանացիք... : Մատիանէ՝ Մասեաց արևմտակողմերէն մինչև Կապուտան ծով կը տարածուէր, սակայն այս կողմանց ժողովուրդներն իրենց նախկին քաղաքական-հայկական բնութիւնը փոխած չէին կրնար ըլլալ : Արդարև երբ նոյն պատմչին ժամանակակիցն Քսենոփոն (Արշաւան, Դ, 4, 4. 4, 4. 5, 25) իւր ժամանակը Արմենիան արեւելեան եւ արեւմտեան մասանք բաժնուած մեղի կ'աւանդէ, կը տեսնենք թէ Կորդուաց հիւսիսյ արևմտից ծայրէն կարծես միջօրէական գիծ մը՝ առաջին մասը երկրորդ մասէն կը բաժնէր : Արեւելեան մասին մէջ կը զտնտէին անտարակոյս Մատիանացիք եւ նոյնիսկ Ալարոդէայք : Յամենայնդէպս՝ երբ Հերոդոտոս (Է, 73) Քսերքսէսի Յունաց վրայ ըրած արշաւանց վրայօք խօսելով՝ նախընտան-ուրարտեան երկրաց մեծագոյն յոյժ մասին զօրքերը միայն Վարմենք բառ-անուան տակ կը բովանդակէ, այս Արմենաց երկիրն կամ Արմենիա կարի մեծ օտարածութեամբ մեր մտաց մէջ կը նկարի : Ըստ Երեւութիւն՝ արևմտեան մասեանագրաց մէջէն նախ Հեկատոն (Ք. ա. 519-486) է որ Արմենի անունը գործածած է ըսելով . «Քաղաքաց զէպի Հարաւակողմն Արմենք սահմանակից են» (217) :

Թ. ՀԱՅՔ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ :

Ահաւասիկ դասական տնուններ, որոնք միայն մեր ազգին մէջ դարձածուած են, եւ որոնք արմատականն՝ ազգազարկան Հայ բառն կամ անունն է : Այս անուան ձեւն իսկ կը ցուցնէ թէ քան գառաջինն կրտսերագոյն է : Սակայն փութեանք ըսել թէ անոր ազգիւրն նախկապտական ժամանակաց մէջ կը գտնուի : Արդարև մեր ազգային Յաշտից կարգաւարտութեան Արմա-նագրութեան մէջ (մեր թիւ 42, տողք 6/38) Ուաս որ եւ Հուաս՝ հողմոց դիք մ'ունիք, որուն վիճակ մը նուիրուած էր, որ (Անդ, տողք 20/66) Ուախա= Հուախա Ուայ, Հուայ-երկիր՝ կ'անուանուէր(218) : Ըսենք անցողակի որ այս վիճակը Սիւնեաց մէջ Վայոց-Ձորոյ հետ համեմատել պէտք է :

Չիք տեղի տարակուսի որ Ուաս=Հուաս առանձինն եղանակաւ այս վիճակն մէջ կը պաշտուէր, զոր օրինակ Տուսպուան 'Տօթ-գործող՝ դիքն մասնաւորապէս Տուսպուան (=Վան) քաղաքին եւ ասոր Տուսպանա 'Տուսպ-երկիր՝ կոչուած գաւառակին մէջ պաշտօն կ'առնուր : Կարի հաւանական է որ Հուաս հնչիւնն Ուաս հնչիւնէն աւելի գործածական էր այն դից նուիրուել վիճակին մէջ : Արդ՝ այս վիճակին բնակիչներն առհասարակ, եւ իւրաքանչիւրն առանձինն միւս վիճակաց բնակիչներուն նկատմամբ Հուախ՝ Հուաս-աստուածոյն-երկրպագու կամ երկրպագուէ՝ պէտք էր որ կոչուէին Հուախի իբր բովանդակիչ եզակի սեռական առաջին իմաստը, եւ ասկէ իբր բովանդակիչ յոգնակի ուղղական երկրորդ նշանակութիւնը պէտք էր որ ունենար . զոր օրինակ խալդի Քաղաքի, Քաղաք-աստուածոյն-երկրպագուէ՝ անուան

(217) Առ Յտնի. Թիւրքմիկացոյ, ընդ անուամբ Քաղաքի :
 (218) Աստիմ ընթերցիք Մասն Գ. Ասաթիմ Երբան, Գլ. Գ, 3. Եւ Երկրորդ Երբան.
 Գլ. Գ, 4 :

մէջ դռնէ յոգնական ձեւոյն համար ապահով ցոյցը ունինք: Ըստ կատարեալ հաւանականութեան՝ Հաւաի դիցարանական անունն ցեղազգրական եւս եղած է Եաի հին ժամանակաց մէջ, որուն յաջորդած են «Հայ» եւ «Հայք» ձեւերն միջին ժամանակաց սկիզբները: Աստէն դիտել պէտք է որ Հայք անուան վերջին տառն մեղի գրաբար լեզուին կամ ճշգրտագին զաւառարարութեան ազդեցութեան ժամանակի մատնանիշ կ'ընէ. այնպիսի ժամանակ մը՝ որ նախկին ուրարտեան Թագաւորաց լեզուն՝ ուրարտեան Թագաւորութեան անկամարն՝ որեւէ ազդեցութիւն չէր կրնար գործել, եւ գրաբար լեզուին բրնիկ տեղին ու սահմաններն Հայաստանի միջնադարն էր, ուսկից իւր ազդեցութիւնը կը սփռէր վիսաւորապէս մերձակայ վայրաց ժողովրդոց մէջ: Միւսնաց Վայոց-Ձոր դաւառն ալ միջնաշխարհին կամ Այրարատ նահանգին՝ յարեւելից կից էր անըզմիջապէս: Հայ եւ Հայք անուններն նախ յատկապէս յոյն յիշեալ Հուսիսն=Վայոց-Ձոր զաւառին քնակչաց միայն կրնային պատկանիլ: Սակայն ե՞րբ եւ ի՞նչպէս ընդհանրացան այն անուններն: Յայտ է թէ առ ի շոյշ պատմական վկայութեան իրիք՝ ոչ ոք այս հարցմանց բացարձակ պատասխան մը կրնայ տալ: Այսու հանդերձ պատմագիտաց եւ խոսքարկուաց ցանկութիւնը գոհացնելու համար ըսենք՝ թէ որովհետեւ գրաբարն իւր վերջոյն դիրքը քաղաքներու քարձր պայմանի մը հետ անբաժին ունենալու էր, այս պայմանը մենք Արտաշէսեանց Հարստութեան կանդման ժամանակաց մէջ կրնանք տեսնել: Արտաշէս (Արտաքսիաս) Ա երբ Ք. ա. 189-իւր 145 Արմենիոյ մեծագոյն մասին վրայ կը Թագաւորէր, կարի հաւանականորէն միջնաշխարհին բարբառն էր զոր նա կը գործածէր թէ՛ արքունեաց եւ թէ՛ պաշտօնական հրապարակական գրութեանց մէջ: Երբ ապա խորհինք թէ նոյն Թագաւորն ի սկզբան Հուսիսայ=Վայոց-Ձորոյ արքայիկն պէտք էր որ ըլլար՝ որպէսզի իրմով Հայ եւ Հայք անուններն բարձրագոյն դիրք մը գրաւէին բոլոր երկրի ժողովրդոց անուանց մէջ, խնդրոյն զերթն եւ զգիտարդն կրնանք մեկնել որչափ հնար է:

Հայ եւ Հայք անուններն բուն ազգազգրականքն ըլլալովնին, երկրորդն աշխարհագրականի տեղ եւս կը գործածուի՝ ինչպէս յայտնի է: Իրենց համազօր ունին Հայաստան-եայ եւ Հայաստան-եայք անուանաձեւերը. ասոնց առաջինն՝ 'ծագմամբ-ի-Հայաստանէ, Հայաստանի-վերաբերեալ(219), ընակ-Հայաստանի՝ կը նշանակէ, ինչպէս վերագոյն օրինակ մ'ունինք. իսկ երկրորդը՝ յոգնակի ձեւով ըստ հետեւորդի: «Հայաստան» աշխարհագրական անունն կը լուծուի ի Հայ-աստան, որուն մէջ երկրորդ տարրն յօդէջ է. իսկ երրորդն՝ սանսկրիտ ստիւանս 'տեղի, ընկալալար՝ եւ հին երանեան ստիւանս 'տեղի, զիրք, երկիր՝ եւ յոճարէն հետիւտի 'ընկալալար՝ բառերուն հետ նոյն է: Ըստ այսմ՝ նոյն անունն 'Հայոց-երկիր՝ մտաւանդ թէ Հուսա-դից-ծանայից-երկիր՝ կը նշանակէ: Գրաբարի-ստան ձեւը՝ Միհուստայ Առաջնոյ Ուրարտուի Թագաւորին (Ք. ա. իրբ 800-780) 4րդ Պատմական Արձանագրութեան 7րդ տողն ունի-ստանիս ձեւով՝ յանուանն «Միտիւս-ստանիս» 'Միստաց-երկիր՝: «Հայաստան» անունն իբր վերադիր կամ ամական անուն եւս գործածուած է. այսպէս Փ. Բիւզանդացի (Գ, Ի) կը գրէ՝ «Իբրեւ եկն ետես

(219) Գրաբարի մէջ վերագիր մասնիկն տես՝ հայ մասնիկն տես արիական ծագումն ունենալով, ասոնց մէջ տեսնուած է նա յ տառերմ ընկ հայկական ձեւ: սակայն եւս մասնիկն միայն ծագման ու վերաբերութեան գաղափարներն կու տայ:

(Շապուհ) զբաղութիւն գործոյն Հայաստան զօրացն, ... կայր դարձացեալ մեծապէս» . եւ (Անդ) . «Ամենայն ոք յանձնիր տուն յիւրաքանչիւր տեղի զօրէն բարուց Հայաստան մարդկան անձկացեալ էին» . եւ դարձեալ (Պ, իս) կ'ըսէ . «Յաղթահարէին զգօրսն Պարսից դունդն Հայաստան» : Մ . Սորենայի դիւնուորական հայտրեարր կ'իմանոյ երբ կ'ըսէ (Բ, ձե) . «Ժսկ թագաւորն Տրդատ ամենայն Հայաստանօք իջեալ ք զաշտն Գարբարացուց, պատահէ հիւսիսականացն ճակատու պատերազմի»(220) :

(220) Ըստ երեւոյթիմ Հայ, Հայք, Հայաստան եւ Հայկ անուններն Յայ յառաջա գոյմ, եւ վայոց-Ջոր անունն անկէ քանի մը դար վերջը՝ եկած են ի հանդէս գայս կը ցուցնեն առաջնոց եւ վերջնոյն մէջ եղած սկզբնաւոր հշտնագրաց եւ հնչմանց եւ Աշմակուրեանց տարբերութիւններն : Զանց կ'ընենք աստէն երկարի յառաջ բերելով Մագիտորստէն Հայաստանի համար գործածուած «Յարեթեան մահանգ, Հայկական մահանգ, Արամեան մահանգ» յորչարչմունքը, որոնք մատենագրական ճաշակէ դուրս են, եւ մասամբ պատմական եւ շինք :

ՅՈՎՍԷՓ ՎՐԴ . ՍԱՆՏԱՆՃԵԱՆ

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻՆ

(Շար . 7 եւ վերջ)

«ՍԻՈՆ»ի ներկայ թիւով կ'աւարտի Սանտալեան վարդապետի մեծարժէք երկիւմ՝ «Հայացի Հնախօսութիւն Հիքսանոսութեան Ժամանակացի Առաջին Մասը, որ կը բռնէ ձեռագրին 94 էջը : Անբողջը կը բաղկանայ 960 էջերէ : Վիեննայէն Հոգշ . Տ . Մեարոպ Մ . Վրդ . Գրիգորեան ատենին մտնուով մեզի տեղեկացուցած էր թէ սոյն երկին *Ֆրանսերէն* թարգմանութիւնը հրատարակուած էր Հոսով մէջ 1917-ին, «Histoire Documentaire de l'Armenie des Ages du Paganisme» խորագրով :

Մնթ . հմբ .



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՎԱՐՊԱՆ ԲԱԲԵՐՊՅԻ (ՂՐԻՄԵՑԻ)

(1310 ? — 1380 ?)

Ժրջանն զրիչ մը: Ծնած է ԺԴ. դարու երկրորդ տասնամեակին հաւանաբար, Բարբրդի գաւառին Երմնու զիւղին մէջ: Նօրը անունն էր Կիրակոս, իսկ մօրը՝ Քաներ: Ունէր երեք եղբայրներ, Յակոբ, Աւետիք եւ Աւետաբեր, երեքն ալ կուսակրօծ քահանաներ (Յուլիան Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, 1966, էջ 356: Լալայեան, Յուլիան Զեռ. Վասպուրականի, էջ 220):

Տղայ հասակով տարազիր կ'երթայ Ղըրիմ, անուանի Աւետիս Վարդապետի մօտ, ծանօթ Սոտաճարակ մակղերով, եւ կը կրօնաւորի 1334ին, կամ աւելի առաջ (Լ. Պատիկեան, Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 265):

Ապա կ'աշակերտի Պետրոս հայրապետին Ղըզըլտաջ կոչուած վանքին մէջ: Հոն կը ձեռնադրուի արեղայ (1355էն առաջ, Կիւլէսեանց, Կոլոտ, էջ 117) եւ կը մնայ 10 տարի (Լալայեան, Յուլիան, էջ 218):

Ետքը ուխտի կ'երթայ Հոռմ, եւ Երուսաղէմ գաղղ նաւ շրտնուելուն կը ըստիպուի վերադառնալ տուն: Դարձեալ կը մեկնի Ղըրիմէն դէպի Երուսաղէմ, իբրեւ ուխտաւոր: Ուխտը կը կատարէ եւ կը դառնայ տուն: Բայց խղիճը զինք հանգիստ չի թողուր եւ նորէն կու գայ Երուսաղէմ եւ կը մնայ 12 տարի (1363-1374), ապրելով տառապալից կեանք մը ժամանակի խոռովութեանց պատճառով:

Յետոյ կ'երթայ Սիւ ուխտի Ս. Լուսաւորչի Ալլին, եւ կը մնայ 9 ամիս: Կոստանդին Կաթողիկոսի հարկադրանքին տեղի տալով կը ձեռնադրուի Եպիսկոպոս, առանց թեմի: Կը փափաքի դառնալ Երուսաղէմ, բայց իր եղբայրը Աւետիս արեղայ կու գայ զինքը կ'առնէ կը տանի Ղըրիմ:

Վարդան Բարբրդչիի գրչադրական գործունէութիւնը բաւական երկար տեւած է, մեզի ծանօթ է 1355-1377 շրջանը, որու ըն-

թացքին օրինակած է երեք Աւետարան, մէկ Նարեկ, եւ երեք ձաշոց, մեծադոյն մասը Երուսաղէմի սրբավայրերուն համար:

Ստորեւ ժամանակագրական կարգով կու տանք շահեկան մասեր իր մեծ ու փոքր յիշատակարաններէն, քաղելով այն ձեռագիրներէն որոնք ծանօթ են մեզի:

1.— Աւետարան, Ղըրիմ, 1355.— Ինքը եւ իր եղբայրը Աւետիս արեղայ 1364ին կը նուիրեն ճի վանքս Ս. Առաքելոցն Պետրոսի եւ Պաւղոսի: Վանքը շինած է Պարոն Աթմալիք.— Կիւլէսեան, Կոլոտ, էջ 117:

2.— Մատեան Ողբերգութեան Գր. Նարեկացիի, Երուսաղէմ, 1366: Զեռ. Երեւանի Թ. 7091.—

ա.— Ի նուրբ քաղաքս յԵրուսաղէմ է զրած, ի Թվ. ՊԺԵ, ի յայս գժար տարիս:

բ.— Ի յայս տարի վերեց զՔոստանդին զՎերջանդր. եւ յայս աշխարհս զինչ քրիստոնեայ կայր զամէնն կայան եւ ի զիր հանին, եւ զինչ եպիսկոպոս եւ արեղայ եւ երէց կայր՝ զամէնն զնտանեցին, եւ զինչ եկեղեցի կայր՝ զամէնն փակեցին: Սպանին զմեր ըտայիսն, եւ այլ բազում երէց եւ կարգաւոր սպանին, եւ բազումք վասն դառն տանջանացն դարձան թուրք. եւ մեք յԵրուսաղէմս զտարոյս շատն ի զնտան ենք կացել, եւ բազում վիշտ եւ նեղութիւն վասն Բրիտտոսի տեսաք, զոր ոչ կարեմ ընդ զրով պատմել: Աղաչեմ զձեզ ես՝ Վարդան արեղայ Ղըրիմցի, որ անանդեցա եւ գրեցի զսաբազում նեղութեամբ եւ ահիւ. յամէն աբ կու մոսյաք թէ երբ յարչարեն կամ սպանեն, Սիւրանաց սորին անմեղադիր լիբուրք...:

գ.— Եւ աւարտեցաւ Հոկոտեմբերի ԺԳ.— Պատիկեան, Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 473, 474:

Ճ.— ձաշոց, Երուսաղէմ Ս. Փրկի:

Վանքին համար, ինչպէս յիշած է իր աւելի ետքը օրինակած զերգերուն յիշատակարաններուն մէջ (Լալայեան, Յուլիան Զեռ. Վասպուրականի, էջ 219: Յուլիան Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, 1966, էջ 142, 356):

4.— Աւետարան, Ս. Գողգոթայի Եկեղեցիին համար, ինչպէս կը յիշէ իր 1369 թուին գրած յիշատակարանին մէջ (Յուլիան Զեռ. Ս. Գ., Ա. Հատոր, 1966, էջ 356-7):

5.— Ճառոց, Երուսաղէմ, 1369, Ս. Գողգոթայի Եկեղեցիին համար: Զեռ. Ս. Գ. Թ. 122:

ա.— Ի յերուսաղէմս է գրած, յայտաստուածաչէն քաղաքս, յայտագեղեցկաչէն տաճարս:

բ.— Յերուսաղէմս եմ գրել ի թվին ՊժՁ, յայտ մուր շմոր տարիս:

դ.— Բուն Բարեկենդանին եմ գրել զսասանիս եւ յանգինի:

զ.— Չվանիցս դուռն մասնեհարել էին, եւ ի մեծ նեղութիւն ունէին զամենայն քրիստոնէքն:

է.— Ո՛հ վասն իմ դառն մեղացն, Ա տարի եւ կէս է զինչ յայտ աշխարհս եկեղեցի կա ամէնն փակած է վասն Աղեքսանդրի դերելոյն: Ի թվին ՊժՁ:

զ.— Այլ ետ Վարդան երեսանկեալ աղաչեմ զմեզ, վասն սիրոյն Քրիստոսի, անմեղազիր լիբուք սխալանաց ի սմա, զի բազում վշտով եւ բազում տուայտութեամբ եմ գրել յերուսաղէմս, յայտ շմոր ժամս, որ եկեղեցիք ամէն փակած կային: Ի թվին ՊժՁ:

է.— Յայտ աւուր հանդեալ Գրիգոր արեղայն, որ վասն Քրիստոսի մարտիրոսացաւ: Ի թվին ՊժՁ:

ը.— Այտաք բորբած հաց եմ կերել եւ ջրհորի կրաջուր խմել եւ գրել յերուսաղէմս բազում վշտով:

Թ.— Ձի ի թվիս մերոյ ՊժԴ [= 1365] տոպա Աղէկսանդր, եւ այտ աշխարհիս քրիստոնէքն մեծ նեղութիւն եւ շարձարանք կրեցին Դ տարի, զինչ յայտ աշխարհս եկեղեցի կայր եւ զՅարութեան դուռն որմով փակեցին, եւ ի յնչից ի չորսէն զմին առին յամէն քրիստոնէից. զբազումս զարմուցին, զբազումս սպանին, եւ զմեզ զամէնս շատ զտառն զնեղով եւ ազգի ազգի նե-

ղութեամբ պահեցին Դ տարի, Բ տարայ ի Ղազէ տարան զինչ երէց եւ արեղայ եւ եպիսկոպոս կոյր, եւ Բ մանկազոյն արեղայ, Գրիգոր եւ Կիրակոս, այնչափ շարաշար հարին մինչեա ի մարմնոյն կաշին անկաւ եւ մարտիրոսացան վասն Քրիստոսի: Եւ զՄխիթար ըտային եւ մին միայնակեցի մեզնէ տարան ի Մար եւ սպանին: Եւ զտէր Մկրտիչ զերուսաղէմայ Եպիսկոպոս բունցին եւ քաղում խոտմամբ եւ ազգի ազգի կապանաւ եւ տանջանաւ շարաշարեցին վասն հաւատոյն, եւ համբերեց վասն Քրիստոսի, եւ յաղթեաց նոցա Քրիստոսի, որ տայ համբերութիւն սիրողաց իւրոց:

Ի յայտ նեղութիւն իմ Աւետարանն ի Գողգոթայ մնաց եւ շիարցի հանել, եւ բազում նեղութեամբ վշտացաւ Հոգի իմ, եւ հատաւ անկակութիւն տեսանել ի բաց զՅարութեանն դուռն եւ զԱւետարանն: Յայնժամ զմտաւ ամի թէ զԱւետարանս զողցան եւ ես անյիշատակ մնացի: Թող Տարեցիրք, ձառոց գրեմ, թէ ապրիմ եւ տայ Քրիստոս զխաղաղութիւն եւ տեսնուլ տայ ինձ զԱւետարանն՝ զայտ ինձ ի մարմնաւոր պէտս ի կարիս խարճեմ: Ողորմածն Աստուած, որ զամէն բարի խնդիրք կու կատարէ, տեսնուլ երես մեզ յետ Դ տարոյ հանց ուրախութիւն, զոր այլ չէաք տեսել. եւ զԱւետարանս դոս. զիտան եւ զկոճակն եւ զկոտեղն քակել էին, եւ ուրախացա ի փառս Քրիստոսի: Եւ վասն առջի ուխտին որ գրեցի զսա Ս. Գողգոթայիս, ոչ կարացի ուխտագրաց լինել, այլ ետու զսա Քրիստոսի, ըտտ այն՝ զբոյս ի քոյոց քեզ ընծայեմք, յամենայնի կարող Տէր:...

Աղաչեմ ներել փցուն ձարբառանացս... զի բազում աշխատանաւք, աճով եւ տուայտութեամբ, շատ աւր բորբաց հացով եւ քացիած աւթեկուն արբով եմ անցուցել:...

Աւետարեցա ի թվին ՊժԸ, յուլիս ամսոյ ի ԺԲ արեւ հինգշարթի:... Յուլիան Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, 1966, էջ 355-7:

6.— Աւետարան, Երուսաղէմ, 1371-1372, Ս. Մննդեան Վանքին համար: Զեռ. Երեւանի, Թիւ 5557:

Յամի ութհարիւրորդի, քսան եւ միւրորդի մեծ թուականի մերոյ [= 1372]:...

նուստ Ժառանգական Ստուգարան...
 Վարդան արեղայո, որ ստորագիր եղէ յիմ
 հայրենի գաւառէն, որ եմ ի Բարերթու :
 ի գեղջէ Երմենի, որդի Գիրակոսի : Տղա հաս-
 ակ գնացի ի Ղրիմն, ի սուրբ վարդապետ
 Աւետիս Խոստաճարակի մասա, յետոյ աշա-
 կերտեցայ Պետրոս Հայրապետին, եւ պաշ-
 անցի զարական եւ դոկտոր ի վանքն որ կոչի
 Ղրղրոսաշ : Եւ եղա արեղա, եւ կեցա ժ-
 ասրի : Յետո շինեցաք վանք նոր, զոր Պետ-
 րոսի եւ Խոնայ Ազդի կոչի, յանուն երաշխա-
 տոր սուրբ Աստուածածնին, խիստ վայելուչ
 եւ սիրուն ամենայն իրաւք : ...

Ուղի կալ յերուսաղէմս, դմտաւ ամէկի
 թէ զի՞նչ հանոյ իցէ Տեառն իմոյ նուէրք ի
 մկղաւորէն : Յիշեցի զայն որ ասէ . ընկեայ
 ի Տէր Կոչոս քո : Եւ նա հոգաց եւ երես մա-
 զաղաթ, եւ գրեցի Աւետարան, ըստ կարի
 իմում, ի յսան կալով, բազում ճշնու-
 թեամբ եւ աշխատսիրութեամբ, ոսկի ծաղ-
 կով եւ արծաթապատ բեւեռաւք, եւ բերի
 յերուսաղէմս, ի սուրբ Գողգոթա, ուր
 Քրիստոս զսուրբ արիւնն իւր վասն մեր ե-
 նիկ եւ փրկեաց զմեզ, եւ ուրախացա, զի
 արժանացոյց զիս Քրիստոս իւր սուրբ տե-
 սոյն, եւ զարձայ ի տուն :

Եւ հանապազ ի խիզճ մասաց կու տան-
 ջէր զիս, թէ է՞ր եկի, զայս ամեն աշխա-
 տանք պիտի կորսնեմ : Դարձեալ ապաւինե-
 ցայ ի Քրիստոս թէ զու հոգայ զիս, ըստ
 կամաց քո զընացս ուղղեա : Եւ երբ զիս յե-
 բուսաղէմս : Եւ կացի ժ ամ ի սուրբն Յա-
 կովբս գրեցի Ա ճաշոց Փրկչին, եւ Ա Գող-
 գոթային : Եւ ծերացա եւ բթեցաւ ամենայն
 կարողութիւնս մարմնոյս : Եւ զայաք ի Ս.
 Մնունգս Քրիստոսի, եւ Աւետարան եւ այլ
 դիրք պիտոյ լինէր եւ չկայր : Եւ իմ զմասա
 ամի թէ մեր բարեխաւս եւ միջնորդ Ս.
 Աստուածածնին է, նմա Ա Աւետարան թող
 գրեմ, որ ինձ բարեխաւսէ առ իւր կուսա-
 ծին Աստուածորդին : Եւ սկսայ ծեր ալեաւք
 եւ ցաւատ կենաւք՝ բազում աշխատու-
 թեամբ : ...

Ի մեծ թվին Հայոց գրեցաւ Ս. Աւետարանս ի Ս. Քաղաքս յերուսաղէմս, ձեռամբ
 բազմամեղ արեղի Վարդանայ Ղրիմեցոյ,
 բազում վրտով եւ ծեր ալեաւք եւ տուայտ
 կենաւք. Պի (= 1371) էր :— Ե. Լալայեան,

Տուրակ Զեռ Վասպուրականի, 1915, էջ
 217-222 : Հմմտ. է. Պաշիկեան, Յիշատ. ԺԴ
 Դարի, 1950, էջ 503-4 :

Եւստ ճաշոց, Ղրիմ, 1377, Ս. Մննդեան
 Վանքին համար, Զեռ. Ս. Յ. թ. 30 :

ա.— Գրեցաւ սուրբ տառս այս ձեռամբ
 անտրահոտ գրչի Վարդան անթիմոս եպիս-
 կոպոսի, յգորգ եւ յրմտի արիւնակէ, Ս.
 Ռիստի Նրաշխուտը Աստուածածնի, որ
 կոչի Պետրոսի Վանք, ի թվիս Հայոց ՊԻԶ,
 ի Դանութեան Մամայի, եւ ի Հայրապե-
 տութեան տեառն Կոստանդեան, եւ այսմ
 նահանգիս յաթոսակալութեան Յովհաննէս
 արեղի, իմաստնասէր եւ առաքինասիրի . որ
 է ժամանակս խիստ խաղաղութիւն կեղեց-
 ոյ եւ ամէն ջրիստոնէից, եւ անչափ յա-
 ժան է հացն, որ չէ լել : Բայց սով մեծ եւ
 խիստ է աստուածային բեկոյ բանին մեղ
 անժոժ առաջնորդացս եւ կրանաւորացս :
 Արյ աղաչեմ զձեզ, սուրբ եղբարք, աննե-
 զալիւր լինել զի ծեր էի եւ աչքս չի տեսնու
 եւ միտքս եւ ամենայն զգայարանքս բղի
 է, բայց անանդեցայ եւ գրեցի :

Արդ ես յետինս մեղաւորաց, տէր
 Վարդան անթիմ եպիսկոպոս, որ կեցա յե-
 բուսաղէմ ԲԺ ամ, եւ գրեցի Բ ճաշոց, Ա.
 Ս. Գողգոթային, եւ Ա Փրկչին, եւ Ա Աւե-
 տարան Ս. Մննդեանն Քրիստոսի : Եւ զը-
 նացի ի Սիս, ի Ս. Լուսաւորչին Ս. Աջն թ
 յուխտ, եւ կեցա թ ամիս : Նա տէր Կոստան-
 դին Կաթողիկոսն անչափ սիրեաց զիս, եւ
 հարկեաց թէ պիտի եպիսկոպոս լինիս : Ես
 շատ զիմարարած եղա, յետոյ հնազանդեցա
 եւ եղա եպիսկոպոս : Եւ ամէն սրտով կու
 պայի յերուսաղէմ : Նա իմ եղբարս Աւետիս
 արեղս երկէ յերուսաղէմ ինձ խնդիր : Իս
 ի Սիս էի, երկէ ի Սիս, զիս պտաւ, եւ առ
 շթող որ կեկալ էի յերուսաղէմ, եկաք ի
 Ղրիմս, վեց ամիս ապրեցաւ եւ հանդեաւ
 ի Քրիստոս եւ ես մնացի անայցու զՔրիս-
 տոս ունելով : Եւ գրեցի զայս ճաշոցս ինձ
 ծերութեան որդի, եւ տուի ամէն կամաք
 եւ ամէն սրտի յաւժարութեամբ Ս. Մննդ-
 եանն Քրիստոսի Աստուծոյ, յիշատակ ինձ
 եւ իմոցն, Ս. Աւետարանն եւ այս ճաշոցս,
 ի վայելումն մանկանց եկեղեցւոյ.— Յու-
 ցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր,
 1966, էջ 141-2 :

Ն. ԵՊՍ. ԵՈՎԱԿԱՆ

ԳՐԱԻՕՍԱԿԱՆ

ՅՈՒՐԱԿ ԶՈՒԱԳՐԱՅ ՄԵՈՅ Ս. ԱՌԱՔԻՆ
 ՀՈՑ-ԲԱՂԳՄԱՆՁԱՅ ՎԱՆՔԻ ՆԻ ՇՐՋԱ-
 ԿԱՅԻՑ: Կազմեալ Սահակ Ա. Մուրա-
 տեան եւ Նազարէթ Պ. Մարտիրոսեան:
 Հայկական Մշակման Գաղութաւ Կիւ-
 պէնիկան Հաստատութեան: Քառածոյ.
 Բրդակազմ, էջ 232, Երուսաղէմ, Տպ-
 Ս. Յակոբեանց, 1967:

Ինձի համար զոնէ սքանչելի անակեղալ
 մը եղտա ո՛չ միայն ցուցակին հրատարա-
 կութիւնը, այլ նոյնիսկ ցուցակին (աւելի
 յաճ է ըսել)՝ ցուցակներուն) գայլաբոյնը:

Անկեղծօրէն պէտք է խոստովանիլ որ
 իմ մտքն իսկ չէր անցներ այս գոյգ ցուցակ-
 ներուն գոյութիւնը եւ Մշոյ եւ շրջակայից
 ձեռագիրներուն մեծագոյն մասին անհետ
 եւ անյիշատակ կորսուելը ցառ ի սիրա ըն-
 դունած էի: Ահա յանկարծ այսպէս մեզի կը
 տրուին երկու ցուցակներ մէկ հատորի մէջ,
 որոնցմէ առաջինն է «Մշոյ Ս. Առաքելոց-
 Թարգմանչաց Վանքի» 126 ձեռագիրները:
 Երկրորդ մասը՝ «Մոռ Քաղաքի եւ շրջակա-
 ուն», թուով 159 ձեռագիրներ: Այս երկու
 ձեռագրաց ցուցակներուն ընտիր ազգագրու-
 թիւնը կը պարտինք մեղուաջան եւ բծա-
 խրոզի Արայ Գալաշեանի խմբագրութեան
 եւ փայտագրական խնամոտ հսկողութեան,
 ինչպէս նաեւ տպագրական ծախսերու հա-
 շտատարութեան Գաղութա Կիւլպէնիկան
 Հաստատութեան, առանց որուն հաւանա-
 յար ցուցակը չարուեսկէր անտիպ մնալ
 երկար ժամանակ:

Արայ Գալաշեան հատորին սկիզբը
 «Երկու Ռոսքոյով կոտ սոյ կարեւոր տեղեկու-
 թիւներն այս երկու ձեռագրաց ցուցակնե-
 րուն մասին: Ասոնցմէ առաջինը, կազմուած
 Սահակ Ա. Մուրատեանի, 1912-ին ուղար-
 կուած է Կ. Պոլսոյ Յովակի Իգմիրեան Գրա-
 կան Մրցանակի Յանձնախումբին: Իսկ երկ-
 րորդ ցուցակը պատրաստուած է Նազարէթ
 Պ. Մարտիրոսեանի, որ կայն Մրցանակի
 Յանձնաժողովին ներկայացուցած է իր
 մաս իր «Նախաք Տարծոյն» գործին:

Երկու ցուցակներուն ալ, ինչպէս որ
 ինք՝ Արայ Գալաշեան եւս նկատած է,
 «աշխատանքները կատարուած են հապճե-
 սով, առանց մասնաւոր կարգի կամ խը-
 տապահանք ընտելեան: Յաճախ նկատու-
 ըլլալով թիւները թերի են, երբեմն՝ նոյնիսկ
 անգոյն: Մենք կրնայինք աւելցնել որ ցու-
 ցակագիրներ որեւէ զաղափար չեն ունեցած
 մեր գրչութեան արուեստին գոնէ ամենա-
 տարրակա՛ն տունայնորուն մասին: Օրի-
 նակ, Մարտիրոսեան իր ցուցակին (Բ.
 մաս) թիւ մէկ ձեռագիրն թուական նշանա-
 կած է ՈՒՁ (1177) եւ նկարագրութեան մէջ
 նշանակած է անկարիկ «Նոսր գիր», երբ
 նոսր գիր ձեռագիրն մը գրչութեան համար
 չէր գործածուեր: Ան կը գործածէ յաճախ
 «մտերոպկան տառերով» գրին համար:
 Կ'ընեն թէ թուրքի ըսել կ'ուզէ, քանի որ
 «մտերոպկան տառերով» նշանակած է թիւ
 5 Աւետարանին համար՝ որ գրուած է 1295-
 ին, իսկ «միջին մենարպեան տառերով»
 նշանակած է Շարահանի մը մասին (թիւ
 37), որ գրուած է 1478-ին:

Ինչպէս որ Արայ Գալաշեան ալ նկա-
 տած է, այս երկու ցուցակները կը պարու-
 նակեն «մէկ փոքր մասը ... այն բազմաթիւ
 եւ թանկարժէք ձեռագիրներուն» որոնք կը
 գտնուէին Մուշի նման Հայաստ գաւառի
 մը մէջ»: Ասով հանդերձ մենք մեծապէս ե-
 րախտապարտ պէտք է ըլլանք Սահակ Ա.
 Մուրատեանին եւ Նազարէթ Պ. Մարտի-
 րոսեանին, որ իրենց այս ցուցակներով
 փրկած են զոնէ նախնական ծանօթութիւն-
 ներ եւ լիչառակարաններ յախտեանական
 կորուստէ: Հայ բանասիրութիւնը մեծապէս
 ճարհապարտ է իրենց, ինչպէս նաեւ Արայ
 Գալաշեանին, որ մոռացութեան փոշիե-
 րուն տակէն փրկեր եւ հրատարակութեան
 համար պատրաստել է ցուցակները, աղելու
 մեկնեանութեամբ Գաղութա Կիւլպէնիկան
 Հաստատութեան:

Արդարեւ, ակնարկ մը իսկ կը բաւէ ցոյց
 տալու համար թէ որքա՛ն կարեւոր յիշա-
 տակարաններ կան այս ցուցակներուն մէջ
 եւ թէ անոնք ի՛նչ խոշոր նպաստ կը բերեն
 մեր գրչագրական պատմութեան: Օրինակ,
 Ա. Մասին թիւ 11 Աւետարանը, 1304-էն,
 ցարդ անձանութ էր ինձի թէ՛ իրր գրել եւ

թէ՛ իր գրչութիւնը, երբ «Ներդա և Եկեղ-
եաց Գաւառի Ա. Հատորը կը Հրատարա-
կէի: Այս առթիւ ճշգրիտ որ Հոս ցուցակիս
մէջ Հարկ չկայ «ՏԵՂԻ՛ Երգնկա(?)» Հար-
ցակատոյ նշանակել, որովհետեւ այս թիւ
11 Աւետարանին տեղին իրապէս Երգնկան
է, Թիւ 12-ի գրիչը իրապէս Մխիթար վար-
դապետ Կրճտնեցին կամ Սասնեցին է: Որ-
քան ցաւալի է որ կորսուած է այս մեծար-
ժէք ձեռագիրը մեր մեծահամբաւ գրիչ-
ժողովող մեծ վարդապետին: Մանրանկար-
չութեամբ մեծարժէք ձեռագիր մըն է թիւ
14, 1311-էն Եսայի նշեցուց Համար գրուած
և երկիցս կարեւոր Թորոս Տարօնացիէ
մանրանկարուած ըլլալուն Համար, որով-
հետեւ տարակոյս չի կրնար ըլլալ թէ Եսայի
նշեցուց առջև ծնրագիր երկու կրօնաւոր-
ներէն ա յի՛ որուն գլխուն վերև ման-
րանկարին մէջ գրուած է Անպիտան Թո-
րոս կրնայ որեւէ ուրիշ մէկը ըլլալ Տար-
նացիէն զատ:

Դարձեւ կարեւոր է իրր մանրանկար-
չական ձեռագիր թիւ 21 Աւետարանը, ու-
րուն գրիչ (և մանրանկարիչ) Սարգիս քա-
հանան նոյն իսկ Պիճակն է: Թիւ 50-ը ցարդ
անծանօթ ձեռագիր մըն է (Մաշտոց, 1487-
էն) որ կ'աւելնայ զոնէ ծանօթութեամբ
Յովհաննէս երկց Արճիւնցիի (որ Մանդա-
տարնցն է) օրդէն ծանօթ ձեռագիրնե-
րուն վրայ: Նոյնը և Միխայ Ժողովողի գոր-
ծերուն վրայ, քանի որ ան է այս Մաշտո-
ցին ծաղկողը:

Պէտք է ճշդել որ թիւ 59 Գանձարանը չի
կրնար 1554-ին գրուած ըլլալ, երբ յիշա-
տակարանը կը յիշէ ըն Հայրապետութեան
տեան տէր Եղիշէն: Այս Եղիշէն Հաւանա-
բար Եղիշէ Բ նշանակուած կաթողիկոսն է,
աթոռակից Սարգիս Գ-ի, որուն կաթողի-
կոսութիւնը նշանակուած է 1506-1515 թր-
ականներուն և կրեմն կը յիշուի իմիճած-
նայ կաթողիկոսներուն շարքին՝ ձեռագիր-
ներու յիշատակարաններուն մէջ, թէև Օր-
ժանեան կը մերժէ անոր տեղ տալ Աղղա-
պատուճին մէջ իրր կաթողիկոս: Գրա-
խօսուած Հատորին Բ. Մասին մէջ թիւ 52
Աւետարանն ալ գրուած է 1509-ին նոյնպէս
ժ Հայրապետութեան Տ. Եղիշէի Հայոց
կաթողիկոսն: Ուրեմն թիւ 59 Գանձարանը
պէտք է գրուած ըլլայ 1506-1515-ի միջև

ատեն մը: Իսկ թիւ 76 Աւետարանն ալ, ինչ-
պէս նորոգման յիշատակարանն ալ ցոյց
կու տայ, 1645-ի նորոգութենէն 289 փորձ
տառով գրուած էր, այսինքն 1357-ին:

Ա. Մասին 126 ձեռագիրներուն իրր յա-
ւելուած տրուած է շահեկան յիշատակա-
րանը Մշոյ Դաշտին Եեխպրիմ գիւղի եկե-
ղեցւոյ Մաշտոցին, 1758-էն:

Բ. Մասին թիւ 2 Եարակնոցը գրող և
ծաղկող Սարգիս քահանան անշուշտ Պի-
ճակն է: Այս Եարականին Համար տրուած
նկարագրութիւնը սխալաշատ կը նկատեմ:
Գրին Համար ձեռնարկեան երկաթագիր
նշանակած է, որ անտարակոյս բրտորգիր
եղած ըլլալու է, ցուցակագրին՝ ձեռնարկ-
եան երկաթագիրին ինչ ըլլալուն անտեղ-
եակ մնալուն: Իսկ գրչութեան տրուած 2՛ր,
որ Հաւատար է 1255-ին, բրտորդին սխալ
է, քանի որ յիշատակարանը կը յիշէ ըն
Հայրապետութեան տեան տէր Մխիթար
և Թաղաւորութեան Լեւոնի քարեպաշտին:
1255-ին Տէր Մխիթար կաթողիկոս չենք ու-
նեցած և առաջին Մխիթար անուամբ կա-
թողիկոսը Գոնեցիին է, որ զահակակց
1311-1355: Եւ ոչ ալ Լեւոն Թաղաւոր ունե-
ցած ենք 1255-ին: Տէր Մխիթարի ժամանա-
կակից միայն մէկ Լեւոն ունինք, որ Լեւոն
Դ-ըն է, և որ զահակակց 1320-1342-ի
միջոցին. այդ ժամանակ միայն գրուած
կրնայ ըլլալ այս Եարակնոցը Սարգիս Պի-
ճակ քահանայէ:

Թիւ 7 Աւետարանին գրիչն է Տիրացու:
Նորագիւտ ձեռագրի ծանօթութիւն կ'ա-
ւելնայ վաստակաւոր գրիչ Արիտակէս Սե-
րաստացիի գրչութեանց մասին Հոս ցուցա-
կագրուած թիւ 16 Ժամագիրքով, որ
1409-ին Աւագ վանք (Եկեղեցաց գաւառ)
գրուած է: Թիւ 18 Աւետարանը 1448-էն և
թիւ 25 Աւետարանը 1455-էն, անտարակոյս
Յովհաննէս Արճիւնցւոյ Մանգասարենց
գրչութիւնները եղած են: Ասով Յովհան-
նէս Մանգասարենցի գրչին ամբողջ կամ
մասնակի գրուած մեզի ծանօթ ձեռագիր-
ներուն թիւը 33-էն կրնանք բարձրացնել
36-ի: (Տես մեր «Աստուծասիրութեան շարքը
Յովհաննէս Գրիչ Մանգասարենց», Բագ-
մալէպ, սկսեալ 1966 թիւ 4-ճով):

Մեծապէս շահեկան են ցուցակին մէջ
արտագրուած երեք կոնդակները իրենց կա-

բեւոր պարունակութեամբ: Առաջին կոնգակր որ ընդորդուած է 1504-ին Գրիգոր Աղթամարցիէ, իրր թէ գրուած հին կոնգակր, Քրիստոսի 995-ին, օրինակութիւնն է կամ ընդորդութիւնը», կարգաւորած ժըն է իմբարդուած Ասողիկէ եւայն մասերէ, եւ կարելի չէ որ գրուած ըլլար Սմբատ Տիեզերակալէ կամ զոնէ իր ժամանակ:

Յուցակը կ'աւարտի էջ 211-ով: Ասկէ վերը իմբարդիր Արայ Գալայճեան իբր Յաւերուած կու տայ պատճէնները Մուրատեանի երկու նամակներուն՝ 3 եւ 17 Ապրիլ թուադրեալ եւ շատ շահեկան նամակ մը 18 Յունվար 1914 թուակիր՝ Մարտիրոսեանէն, որ աւելի նախարանն է իր ընշարք Տարօնոյ աշխատութեան: Մարտիրոսեան կը յիշէ այն դժուարութիւնները որոնց հանդիպած է Մշոյ եւ շրջակայից ձեռագիրներուն քննութեանց ատեն, երբ սնամիտ եւ աւելորդապաշտ «կիներ կը թափէին զըժիտու մրայ եւ կ'արգիլէին որ բանայի իրենց Աւետարանը, կ'ըսէին. Եթէ քահանայ չըլլայ, աշխարհակամ մարդ ինչպէ՞ս կրնայ Աւետարան քանայ»: Եւ կ'աւելցնէ. «Համազեի մէջ մագ մնացած որ կիներ գլուխս պատռէին իրենց Մերկերիտ խաչը բացած ըլլալու համար»: Բնական է մենք չենք ըսեր որ առհասարակ ամէն ոք ըստ կամս ձեռք տայ սրբութեանց եւ կամ թղթատէ յուսկտու մեր գրչագիրները, սակայն բոլորովին այսպանելի կը զտնենք ընթացքը

անոնց, որոնք իրենք իրենց կանոններ կը ստեղծեն եւ հեղինակութիւն կու տան ագրապատկան հետեանց եւ ձեռագիրներու քննութեան առթիւ, ինչպէս Մարտիրոսեանի յիշածը՝ «Անկարելի եղաւ իջ (զիւղի) քահանայի հաւանութիւնը ձեռք բերելու՝ բանալու նոյն դիւղի մէջ 2-3 ձեռագիր Աւետարանները. կաթողիկոս ալ գայ մեր Աւետարանի միացուիլ. միայն Զատիկ գայ կրնայ բռնայ մեր Աւետարան»: Եւ ահա այդպիսի մարդու մը պատճառաւ մենք այսօր ի սպառ զրկուած կը մնանք 2-3 ձեռագիր Աւետարաններու մասին ծանօթութիւն ունենալէ եւ անոնց յիշատակարաններէն:

Ձեռք գիտեր կա՞ն ասոնց նման ուրիշ անտիպ ցուցակներ Սաղէմի վանքը մնացած Իզմիրեան Գրական Մրցանակի թողօնէն: Եթէ կան, շատ ցանկալի պիտի ըլլար ատոնց ալ հրատարակութիւնը: Ներկայ հատորս կը փակուի ցուցակներով, սակայն կը պակսին կարեւորագոյն՝ յատուկ անուանց ցանկերը, որոնք այնքան կը հեշտացնեն նման կարեւոր հատորներու գործածութիւնը:

Կը փակենք գրախօսականը, կրկին ընդորհակալ ըլլալով Արայ Գալայճեանի եւ Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութեան, որ կրցեր են ձեռագրութեան փրկել եւ լոյս աշխարհ հանել այս մեծարժէք ցուցակները:

Թ. ՔԻՒՐՏԵԱՆ

ՅՈՒՑԱԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ Գ. ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

ՀԱՅԵՐԷՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)



98

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ. Վեհեթիկ, սպ. Աստուծո Գոթթուլ, 1710, 304 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ ՍՐԲՈՅ ԱՒԵՏԱՐԱՆԻ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ: Տպեցեալ եղև ամի Տևան 1710. Իսկ ըստ Հայոց ոճով. Մայիսի. 4-ր. Ի Հայրապետութեան, Տեան Աղէքսանդրի, Ամենից Հայոց Գոթթուլիսի:

Ի Վեհեթիկ, Ի Տպարանի Անասիրոսի Գոթթուլի. Հրամանա մեծաւարաց:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չուեի:

Կիւլպէնկեան Մասենադարան

225.4

1710

99

ԺՈՂՈՎԱՅՈՒՒ. Կ. Գուլիս, սպ. Սարգիս Դպիր, 1710, 4 + 304 = 308 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՍԿԻՋՐԵՆ ԳՐՈՑՍ ՈՐ ԿՈՉԻ. ԺՈՂՈՎԱՅՈՒՒ. Գիրքս այս ճառէ զպատմութենէ նախահարցն սրբոց. Այլ եւ զտեսնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ որ եւ մեկնէ ըստ առաջադրին իւրոյ գեղեցիկ իմացուածութիւն շարադրեցևալ: Այլ եւ շարադրէ պիտանացուս առաջեալ սրբոց վարդապետաց ՚ի յօգուտ վերծանողաց:

Տպագրեցեալ. ոչ. Թվալ փրկչին. եւ ի Հայոց. ոճով. Փետրվարի. ի. Ի փառս Ամենամեծին Աստուծոյ: Ի Հայրապետութեան սրբոյ Աթոռոյն էջմիածնի տեսան Աղէքսանդրի Ընդհանցոյ սրբազան Կաթուղիկոսի: Արդեամբ եւ զսիւսք եւ սպագրութեամբ Սարգիս նուաստի ի կոտանդինու պօլիս:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Արատիպ գրքիս:

Մեծահարալ խորհուրդ տնօրէնութեան տեսան մերոյ. կանխահառեալ մարդարէքն ընդ սրբութեան նախահարցն զուլակեցին տեսեամբք եւ ցուցակօք. եւ այս վասն փրկութեան մարգ-

կայանայ ազգի՝ առջը նշանն ամենակախ աստուած- առ որը զուշակումն այն եղևե հշմաս րիտ օրինակեալ Տեսան մեր Յիսուս Քրիստոսը լցեալ զամենայն աստուածան զորոյ նաևս պետոց եւ մարգարէից՝ զանօրինական խորհուրդ կատարեալ վերացուա առ Հայր՝ յուստի չիտ։ Որ եւ զհոգին սուրբ ասաքեալ առ սուրբ ասաքեալան, եւ լյոյց զնոս պէս պէս շնոր- շօք. որք սփռեալք ընդ օրբոստ արեգեցեաց զարդեցին զփրկութիւն մարդկայնոյ սեւի. որք եւ Հեռեւեալք նոցին Հայրապետքն սուրբ հաստատեցին զարդութեամբ զԿրումն օրինոց եւ մարգարէից։ որք օր ըստ օրէ անեալ եւ բարգաւաճեալ կարգաւարութիւնք ընթեան ընթա- ցիւք։ Ընդ որս եւ այս դիրքս որ կորի ժողովանս պատմութեանց սահմանեալ ենթադրեցաւ՝ որով սեղեղալ կատարելի եկեղեցի ստատեալ կենդանայ ի փոստ իւրոյ։ Աւստի այս սպազ- րութիւն եղև բազում աշխատանօք. զան զի օրինակն մի միայն դոյր, զի զայլս ոչ կարացեք զտանել վասն որոյ ի վերայ նոյն օրինակի շարքարթեալ սպեցաւ այս բան։

Առ որս ինչքեմք բուսակեալ այսու եւ յիշել աղօթս զնուստ սարգիսս, որ եմ մեր ամենեցուն ծնուայ, որ այս լոպի Հոգիե կարացի զուղարարանս առաջ սնել աղօթիւք մե- րուք, որ եւ ընկալեալ զայս զուղարարանս զորնս զուստիք զտեսանէ եւ աղօթեցէք վասն իմ. ոչ լ իբրոք։ Այլ եւ յիշել ժողովն զարդեակն իմ զմարտիրոսն, եւ զհորքն. եւ աշխատեցն մեր զպիտարան. եւ զուր յիշեալ լիկիք ի քրիստոսէ։

Սեղև գրու սորին. ոչ՛. Թվին փրկչին։ եւ Հայոց ոճնԹ. յուկերի ի. ի մայրաքա- ղարս բառապոլ ընդ Հովանեաւ սուրբ տառուածանի։

Կիւլպէնկեան Մատենագարան
230-155 Ժս.

ՆՈՐ ԿՏԱՆԱԿԱՐԱՆ։ Կ. Պոլսո, ազ. իսկեալ Գեղեւանցի, 1710. 479 էջ։

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳՐԻՔ ՍՐԲՈՑ ԱՆՈՏԱՐԱԿԱՆԻ տեսան մերոյ եւ փրկչին յիսուսի Քրիստոսի։ Յոպարեցեալ 'ի Թուին Հայոց ոճնԹ. յամենան յաւեմարի ա։ ի Հայրապետութեան Սրբոյ Աթոսոյն էջ- միաննի տեսան Աղէքանդոբի Սրբապան կաթողիկոսին ամենայն Հայոց։

Ի ապարանի Գեղեւանցի Վարդանի որդի իսկեալին։ Սպասուարոց եւ դարձոց Եու- սուբէլցի բարաքիտսի որդի Մահեստի պպի Միմասին։ ի Կաստանդինուպոլսո։

ՅՈՒՇԱՏԱԿԱՐԱՆ

Փասք. . .

Արք՝ եղև սպազրութիւն որոյ մասննիս այսորիկ վաշիշտադի Հոգարարմու- րիտար եւ Ժախիւք զնպեւանցի վարդանի որդի իսկեալին. եւ Հոգեւոր եղբոր Եստութեցի Բարաքիտսի որդի մահեստի Միմասին։ Փանգի բարեպաշտան արքա այսորիկ, ամենայնի լու- նիւ Հոգ անձին կուլեալ, անմահմէր աքնութեամբ. ի սուէ եւ ի դիւրի. զուն զորնեալ. ի վճար հասուցին յիշատակ անլիւրի յիւրեանց՝ եւ բնուին զարժից իւրեանց։ Իսկ յառաջար- կութիւն զորնոյ սոցին եղև ի վերայ յառաջնոյ սպեցեալ աւետարանին, որ էր սպեցեալ անլի թվին Հայոցս. յարեւմտան նմին ամենայնիւ. բայց սովաւ ինչ փոյթ առաւանու- րիտանցի կերպատակեցաւ, առ ի դիրքակն ընթեանլոյ, մասնանգ իսկաղիթիցն սակա։ Այլ եւ յուղով աշխատեալ ի վերայ սպեցն, որ անէր պերս այս միքմ առ մերք լեալ՝ զայս եւ բնադարմանեալ անլրպատական միջնոյմովն նքրտիանօք բացաղատեալ, որոյ գործածութիւն լինիւր արք իմն աշխատութիւն եւ գտաւարութիւն ոչ սակա։ Այլ եւ սրբազրութիւն սորին եղև ի վերայ նոյնոյ աւետարանին, կրկին եւ երեքին իսկաղմար, բայց առաւանութեանց ոճնոց, որպէս վերայրեցաւ։ Եւ Ժախք սորին որ եղին յուղվք են. միայն թէ յապաւնեալ յառաւանի եւ առ բարեպաշտ եղբայրն մեծամասնի եղեալ յայմ զորնի վճար հնոս տեսան շնորհու։ Վասն որոյ Ժախ՝ Հայցն՝ եւ մաղթեմ ճշմարտութեաց եւ Հաւատարմանս քրիս- տանէական վթութեանց մերոյ, յիշել ի մաքրափալ աղօթս մեր, վերայ գրեալ զաղանաւանճ եւ զարեւալաւ փորձանաակ եւ Ժաղկածուալ գիտեւանցի Վարդանի Որդի իսկեալին։ եւ զարդմանանար եւ նքրայարեւոս զհոգեւոր եղբայրն ըզԵստութեցի բարաքիտսի որդի զՄիմաս չպիւրն, որք ամենայնիւ շննիւ, արքաւմարք եւ դրիւք ի լոյս Հանին զեկեղեցադիւր ըզաւաննի

զուտը անհետարանու ախ: Ծղևն դրաւ արդարութեան ժառանգին աչի ի մայրաքաղաքի հրոս
աստղինու պոլիս: Ի թփականութեան կենդանորին մերայ ռչծ երտրդիւ և Լաոյոս ոնծր
կարդի, Գեկտեմերի վերին:

Ուստի Լաոյոսի կենտրոնախաղաց Ժոզֆու Տեանն Աղեքանիցի կաթնու
յիկոսի արոյ աթոսյն էջմիածնի: և զիտույնութեան կրկուց արոյ աթոսի արոյ վե
րու աղէմի և կաստեղինու պաշտյ տեսան իտահակայ վարդապետի:

Արդ՝ որք ընթեանոյ զուտը և զաստանոյն կենտրոնի զուտարանու զաթո՝
յիկեցէք ի մարտիս յաղօթ մեր զաշխատոջ և զզործուորս որին: Ընդ նստին և
զնուաստ ումինից և ամենեցունց ծառայ գլխանալ, զարտաքաղա թա քաղաքութեան:
և ոյք յիւլք յիւնալ իրիւք ի զրիտասէ աստեմէ՛ մերմէ ամէն:

ԵԱՆՕԹ.

Յիշատակարանին մէջ մատնանշուած Աւետարանը Լաոյոս ունի թուակամէն (1135 +
561 = 1696) անձամօք կը մնայ մեզի: «Էայ Լնատիպ Գրքի Մատենագիտական Ֆուզուլիս ալ
նման հրատարակութիւն մը չունի:

Կիւլպէնկեան Մատենադարան
225.4
1710

101

ՅԱՆՈՐ ՏԵԱԹԵՆԳՐԱԹՐ. ԿՏԱԿԿԻՐՔ: Կ Պոլիս, 1710, 168 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԿԻՐՔ ԿԻՎՈՒԿՈ ԱՅՍ ՊԱՏՄԷՆՆԻ Լոսի վասն զալտեսնին Յիտուի կրուսաղէմ: Երկրորդ վասն
չորբարանացն որ կրկուց տառի պիղատոսի զատուորի, և զսահմանապակտիցն աննայի և
կայիափայ: Ասացալ երանելոյն չակորայ տեսնէ եղբորն:

Տղադրեցեալ ի փոս ամենամեծին պատուոյ: Օգուղ վերձանաջայ:

Ի Լաոյոսի կենտրոնախաղացի Լուսապեցոյ. Սրբազան Կաթողիկոսի
ամենայն հայոց. սրբոյ Աթոսյն էջմիածնի: Քի ի յամի փրկչին. ունեմին: Եւ հայոց.
աճծրին. Ի Մայրաքաղաքն Կաստանդուպոլիս:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Տղեպաւ. Թփին հարցոյ. անծր. հոկտեմբերի. 6:

Կիւլպէնկեան Մատենադարան
225. 8տ.

102

ԽԱՉԱՏՈՒՐ ՎՐԿ. ԷՐՉՐՈՒՄԵԾԻ. ԼԱՄԱԹՕՏԱԿԱՆ ԻՄԱՍԱՍՍԻՐՈՒԹԻՒՆ, ԼՅՈՒ Ա. Կ ՎԵՆԵ-
տիկ, ապ. Անտոն Պոթոլի, 1711, 6 չճ. + 761 = 767 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԼԱՄԱԹՕՏԱԿԱՆ ԻՄԱՍԱՍՍԻՐՈՒԹԻՒՆ, չարադրեցեալ ի Յաշարոյ Նուաստ Վարդապետ
կրկուցեցոյ, ի փոս մեծաղոյն Ատուածոյ, և ի պատիւ սրբոց նորին, և յօգուս
մէրազնաց: Նատար Ատաղին. Որ Նարունակէ ի յարուեստից մինչև. ի զողաբականութիւն
նեքիակարս:

Տղադրեցեալ արդեամբք, և զօրիւք Ամենապայծառ Զուգայեցի Շէրիմանեանց, Բա-

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Գրգռոյ:

Ողորմութեամբ Աստուծոյ. եւ յոճակալութեամբ ամենաբնական Տիրութօր Կուսին. Լոկեւ յսոց Ելաննէ Կորաչէն շերտակահախ: Ի Յուսամ Փրկչին աչծք: եւ Ի Քիւն Լայոց, քնկա: յամսեանն զգիտեմքիցի. Փն: Ի Լայրապետութեան Տեսան Աղէքսանդրի Գուրայեցոյ. ամհնայն Լայոց Սրբազան Կաթողիկոսի. Ի ժայրաբաղաբար Կոստանդնուպոլիս. ինզ Կովստիս Սրբոյ Աթոռայն ինժիաննի. Ի սպարտնի սպազբապետ տիրացու զԲիւր զոլրի ժաղբառանցու. զոր եւ Լայցեմ յիշեի ք զքիտառ. եւ զարզին իւր ներուս սրբասէր մտնուին շարջ գրոյս:

Կտրի իմն զեղեցիկ եւ վայելուլ ինքնախաղաց շարիւք. զհրքնիթաց եւ վաղարշաւանաշխատ ետեսպարս ուսման՝ նորաւաս եւ ժաջրամիտ մանկանց աղայոց: Կա եւ զլուսի Լասակին լցեալ անկիրթ մտացնոց բարեմիտ արնոց՝ զբազարտ գոլ զկամս աարերոպաց. մենի եւ փորու ամենեցուն կարելի. զեղեցկայաբար յափաւորութեամբ: Յորում եւ այլ իմն սպարտակար Լամտառութիւն զքիտաննական իրատուց նաղաբաղ կերպի.՝ յեկեղեցական խորհրդոյ. անրիմ Լասառայ մերոյ որ ք Քրիստոս աղղափառ պաւսնութեամբ. Կան քանք ուղթական զաղայականացն կարելիս ըստ կարեացն եւ ըստ յափու զգացմանն գտաւախի:—

Վասնորոյ առ սոս անկեալ մեր ամենեցուն Քանաթրազ. զտէրն Աստուծոյ միջև նորք ունելով սղարմելի զիմօք՝ յարատուս Լարեալ աղերսով. որք դիտակէ նք զաւելորդն եւ զպափասն կըւնայ. զանց ամենի զտխախտք մերովք. եւ Քողութիւն յորհուլ Կեզորէն զՔով. եւ ք սպառական սամուհն՝ արժան վարկանելոյ Լամարել. վասնիչ ոչ սակն զաս բուրբովին մեղէն նորաչէն. այլ զորէն խոտոյ զաւարից. Քէպէտ եւ փայա յոր իցեմ. այլ յնոր յարեարբն եւ ք նոյն սնի զնրգարմելի: որպէս քաղամք ք խոտոց Քէպէտ ամենեցեան մի եւ նոյն են. այլ ըստ բերման անելոյ զանազանս անին զկիրմն. Կոյպէտ եւ այլ:

Այն որ ինզդրոպացն ք զէն սալ Կրամայոց. վասն սրբոյ նորին որ ինզդրակն եմ անպիտան փոչն անտրան. եւ որ ամալք Կոլմոյ մեղանաց ինզ կելով ք Լաման. Լայցեմ ք սիրողազք զքիտասի յիշուլ ք բարին ըզմացի քարեալք եւ Քարեալք մահուսի վարչանն որ մեռնասու եւ սգնական եղեւ զնացալ խարնուցն որ վասն Քոլմոյն Քէ այլ ինչ պիտոյցն Լարկաւորաց. յիւրոց աղղանցն սուեալ սիրով եւ յոճար կամք ք կատարումն. եւ զնոպն իւր. եւ զիննակիցն իւր ծրապուլս եւ Լամտաարտոյ եւ Կեզուլիք մահուսի զուլայն. եւ զնորապոլսով եւ ժաջրամիտ որդեակ նորին պաղիտն. եւ զսակն. զզուարն իւր մէլէլ խոսթու. եւ զայրն զուսթաանակն զարնն սակմանն. եւ զքիտարոյս զուսակն զարբրելի. եւ քմկրտին սք անկեղն սիրով քաղում զուլս ցուցեալ ք ստապանալու. եւ ք մօրէ որք մնացեալ միայն զարբիկն իմ մարիմ մանկաւասակ՝ պատարութեան վարսնեալս. որք ստապանասու թարուք զալրուսանն կատարելով զհրամանն պատարս ժողովելով որոց փոխարէնն ք մենի սուսին բիրաբապտիզելն ստատապէտ լիցի Լասուպումն ք զքիտասն ստատուոյ. եւ ք Լամարէն ննկեցնոց իւրեանց ք Լուգիան զթապցի. ամէն:

Այլ եւ յիշել Լայցեմ ք զքիտաս զնոպն իմ զլուսաննն զանահայն եւ զնուսնն. եւ զքաղկերստառոս եզրարն իմ Կեզուլիք՝ զզուարն եւ զարզեակն իւր նորաւաս մտնուլ զյովաննն: եւ անմահմիր աշխատաւան մլակն զետային. եւ զյիտանալոս ամենեցուն ողորմելի յունն երեց անցիկ. եւ զԼամարէն արեան սառւ մերմուսոս իմ զիննզանն եւ զննկեցեալսն մեր: Եւ որք յիշման ամնէք արժան. ք ստաննէ Լայցի ողորմութեան. յարէ եւ զուք միանգամայն յիշեալ լիլիք յարգայութեան ստատուոյ:

Ի ԱՆՈՑԹ.

Ներկայ գրքիմ էլքերը խոնճաչիթո դասաւորում մք ունին. ունամ էլեանամար չնմ կրքր. իսկ երբեմն էլքեր կրկնուսմ են՝ ամմաթոք պատմաուով մք: Հնտաւարար յարմար դասեցիմ գրքիմ էլքերը (234) համրիլ անուանաթերթէմ սիմէլու Յիշատակարանի վերջիմ Թերթը:

Կիւլպէնկեան Մատենադարան
408 Յս.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԲ

ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԵԱԼ, ԵՒ ԵԱՐՁԻՐԻՑԵԱԼ ի հաշտարոյ էրզրումեցույ Աստուածարան Վարչապետ, ի Փաղզ մեծապետ Աստուծոյ, եւ ի գաստի սրբոց նորին, եւ Յօլուս մեղազնեաց :

Տպագրեցույ արդեանքք, եւ գրեւք Ամենայայնս Երթմանեանց, յարեպառ, եւ Աստուածատէր Խոնջ Աստուծոյ Որդի, Չուգայեցույ Պարան Գուպարին, առ ի Հոգեւոր շտապարեալիս մերոց Հայկազուն Քրիստոնէից, ի Հայրապետութեան Տեսնն Քուգայեցի Աղէքսանդրի Ամենից Հայոց Պաթարիկոսի Յամի փրկչին Ելծգ, եւ Հոգոց ընկր. Անդրեաների ին :

Ի Վէճեակի, ի արարանի Անտանիոսի Պոսթոլի
Con Licenza De' Superiori, E' P'ntilegia.

Լրամանայ Վճան որմց :

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ենպիսոք, եւ արդումթեամբ Ամենայնս բարորոյթեակ Հօր ամենախորի, Արզույ արդաւորի, եւ Հոգեւոր սրբոյ Ճշմարտի, Աստուծոյ կենդանեաց, եւ յաւիտենականի. եւ յարեւաստեալեամբ ամենամարտի, եւ ամեներանցեալ միւս Գուսին Մարիամուս Աստուծոյ ճանի, եւ միջնորդութեամբ սրբոց Հօր մերոց Գրիգորի Լուսաւորչին, եւ Ժմենից արքոց, Եւստրակեալ Բազմալուս, եւ յոթ պիտանեաց Գիրցա Զարուստանութեան, որոյ թանգ չտի ողորմաբար, եւ մայրաչոք եւ ի փառս ամենախնամ, եւ յարեւորին փրկչին մերոց Աստուծոյ, ի պէտս, եւ ի յօղուս պողարերական Հայկազուն Հաւատացեալք յարեւալեաց. որպէսզի դիւրապիս կարեցնն վայելի, եւ ի կիր արկանել զուսուցեալս ի սմին ի յօղուս անձանց իւրանայ Արզ սրբիչի Հարք, եւ Եղաբար իմ ի Տէր Հանդիպողք ճարտասանական, եւ Հանտարական զաննարանի, մաղթելով Հայցեմ, զի յիւրեք զՔուգայեցի Երթմանեանց զՊարան Գուպարն, եւ զՀայր նորին Խոնջ Մարնան, եւ զճայր նորին Ասլմարն, եւ զԳլաբար նորին Խոնջ Զարարին, եւ Պարան Ավետն, եւ Պարան Մարտան, եւ զԵղբոր Արզի նորին զՊարան Մարնան, եւ զԵղես նորին Բերգազն, Խազազն, եւ Ուղիզն, եւ զԿողալից նորին Ազգուսան, եւ զԱրզի նորին Լօրէնցեան, զՀանպուցեալս ի Տէր, եւ զպզիւ եղարառ նորին, Խոնջ Մարարին, եւ Պարան Մերային, եւ զուստերս, եւ զԵղեսերս նոցին, եւ զԱրզիս Պարան Մարտան Հանպուցելոյ ի Տէր, եւ զԱրզիս նորին, զԱստուածարան Պարան Կարգապետն, Պայմանադունել յարարոյն սրբոց կենդեցույ Հոռմեականի, եւ Պարան Կարեւանն, եւ Պարան Եւփոր Մարնան, եւ զԳուսոր նորին Մերանն, եւ զայլ ամենայն արեւակից մերմարտոս նորին, որք են ի կեանս, եւ որք են փոխեցեալք առ Աստուած. զի արգեանքք, եւ զոյլիք իւրով Հանեցաւ ի լոյս անել զառ ի յանջնից յիշատակ ինքեանս, եւ յնաւից ընտանեաց, եւ ուղապետեաց իւրոց, ի ինքուստին, եւ ի Հրեւուստն սրբելեաց, եւ ղարեկանեաց իւրոց ի Քրիստոս եւ ի սփոփանս Հանուրց սաաքիսատէր ընկերցողաց Արզ Արք Հանդիպիչ ամա յնա թնայով, կամ օրմականով, Հայցեցիք ի Տեսանէ զներսան յանցանաց վերայիցեաց Պարան Գուպարին, եւ իւրոցն ամենեցուն, եւ այլ ամենայն Կրիստոսեալք տարին, զի մասն զԹոմականի յիճնան մերոյ սղորմեացի եւ մեզ փրկիչն աշխարհի որքան ի ժարմնի էք, անվտանգ պահելով զձեզ, եւ զկին կյանելոյ սասի, դասաւորելով զձեզ ընդ երամս արգարոց. ուր մնալուս բերկրածօք արմանք լինիցիք օրհնութեամբ զօղալանի զամենարարին Աստուծոյ ի յաւիտենա յաւիտենիք. Ամէն :

Որ ջանազ լինիլ իմաստուն
Լէր յառաջագոյն ճարտասան :

Կիւլզնկեան Մտանապարան
ՏՈՒՆ 5 Կա.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

գիրք ՈԱՂՄՈՍԱՅ: Ի լոյս անեալ Հայցժամք խնդրոյ, եւ Ծախիւք Ջուղայեցի լուսանոցի Խոջայ Գանանի որդւոց Քորթխահին, Աւետէն, եւ Սարհաղին Ընկերացն Աւետի որդւոյ Զարեային, Սաղուբի որդւոյ Մկրտումին, եւ Աւետի որդւոյ Ղազարիսին:

Ի Հայրապետութեան էջմիածնի Տեան Աղեքսանդրի ամենայն Հայոց Սրբազան Կաթողիկոսին: Յամի Տեան ժերոյ 1713. եւ ի Հայոց Թուին 1162: Ի Տպարանի Ղուկասու Դպրի: Յամարգամ:

ՅՈՒՇԱՏԱԿԱՐԱՆ

Վերաբանութիւն:

Յնձացէք արդարք ի Տէր, Գարոզէ Ոգիարուզի շնորհօք լցեալ զնարկոյւ Մարգարէն Դաւիթ, ուղղոց վայել է օրհնութիւն: Ուղղոց ասէ, վայել է օրհնութիւն՝ ո՛չ թիւրոց, եւ ո՛չ ամբարշտոց: Ան՝ ձեզ ուղղոց, ուն՝ ձեզ Համայն բարեպաշտից անդին զանձարան, եւ ամենազար ըջտեմարան հոգնեարոզ օրհնութեանցի զեղեցկազիբ յօրինուածով սպեալ, կազմեալ՝ եւ ի լոյս անեալ:

Յնձացէ՛ք արեմն արգարք թ Տէր- օրհնեցէ՛ք, եւ վայելեցէ՛ք- զի յօրհնարանելն ձեռում այս զեղեցկատեղ Սողոմոսարանաւ, եւ ի վայելելն ձերում իցէ անջինջ յիշատակ, ազգողական զեղ, եւ Հողեւա՛ն սպեղանի Ջուղայեցի լուսանոցի Խոջայ Գանանին, եւ իւր կենդանի որդւոցն Պարոն Քարխանին, Պարոն Աւետիքին, եւ Պարոն Սարհաղին- այլեւ՝ Համայն որդիս արեանառու ձերմուտրացն, կենդանեացն՝ եւ ի Տէր հանդուցեցոցն Ընդ որս եւ յիւնցէ՛ք ի սուրբ յաջօթս ձեր զվերազրեալ Խոջայ Գանանի որդւոց ընկերան, Աւետիքի որդի Զարեային, Սաղուբի որդի Մկրտումն, եւ Աւետիքի որդի լուսանոցի Ղազարիսու զԵնօզան, եւ զայլ ամենայն արեանառու ձերմուտրոս նացա. զկենդանիան՝ եւ ի զբխառոս հանդուցեցան:

Վերստին յիւնցէ՛ք ի Ղերմեանոց յաջօթս ձեր զվերոյ Համեղարարոյ, զաջցարարան չընաղիմաց՝ եւ Նորարողոյ ժանուկն լուսանոցի Ղազարիսու. զի նա եղև առիթ՝ եւ պատճառ այս փոքրադէր Սողոմոսարանիս սպաղարութեան. բայց՝ ո՛չ ցաւոյս, կամեցեալ նա յերկրէն Դանիււ նաւել ի Ղերմեան, նուակոն ամպրոպացն հանդիպեալ, նաև ի բբալի ալմացն բնկեալ, եւ որք ի նուրն էին ընդ աղնուարարոյ Ղազարիսին ամենի ծփանօք տա- սանեալ՝ լինին ի նոցն խորասուչեալ:

n

Կիւլպէնկեան Մատենադարան
ՎՅՅ.2
1713

ՂՈՒԿԱՍ ՎԱՆԱՆԴԵՑԻ. ՀԱՅԵՆԻ ԱՍՏՈՒԱՆՆԱՇՈՒՆՉ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ: Աժողբարամ, սպ- Ղուկաս Վանանդեցի, 1713, 736 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՀԱՅԵՆԻ ԱՍՏՈՒԱՆՆԱՇՈՒՆՉ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ: Պարզարանեալ Վայելլալուր-Տաղաշափու- թեամբ. զԿերանա, եւ Համասոսապատում Հողեւա՛ն մեկնութեամբ. Մեղուալան երկաթի- քութեամբն Ղուկասու Դպրի Վանանդեցուց: Ի լոյս անեալ Հայցժամք խնդրոյ, եւ Ծախիւք Ջուղայեցի Խոջայ Աղաջայ Պողոսի որդւոյ Պարոն Պետրոսին: Ի Հայրապետութեան Սրբոյ էջ- միածնի Տեան Աղեքսանդրի՝ Սրբազան Կաթողիկոսի ամենայն Հայոց: ՅԱմի Տեան 1713: Ի Մեծ Թուին Հայոց 1162: Իսկ ի փոքր Թուին 98: Ի Տպարանի Ղուկասու Վանանդեցուց: ՅԱմաւլլօզամ:

ՅՈՒՇԱՏԱԿԱՐԱՆ

Ջունի:

ԵՒՆՈՐ-

Հնգնակի ճեմերգանքէն.

«... Աստ նախ վտան Հին կահարանի գլխաւոր ճառքն պատմի, վասն Նորոյն յինք բան: համայնն մեղաւարտաւ երկասիրութեամբ բազգատեալ՝ եւ անձամբք տէճութեամբ հարազատօրէն յայլեայլ պատուական զազափարաց յօրինեալ յունեմէն Դպրէ վանանցեւոյ, որ մտառուակէ Հոգեւեր ներարցց զայս անգրաւ ուրախութեան բաժակս. ի խնդրոյ ճուղայեցի հօտազազայ Պօղոսի արդւայ Պարան Պետրոսին:

Քանզի բարեմխանմ՝ եւ կարգասիրտ երեսներկու ամեայ երիտասարդն Պետրոս՝ հայելով ի նոխարինն Եւրօպացոց սակս յոգնագիմի հոգեշահ, եւ հոգեկեցոյց Գրոցն, ալով յայտայ բոլոր կայուածն Եւրօպայաւ: եւս եւ վերաքեւեալ մտօք դիտելով զհոգեւոր պակասութիւն Արամեան ազգին, սակս նոյնասարս լուսափայլ գրոց նուագութեանն. բալ յեպաշտ նախանձու վտանայ՝ յօժարակամ սիրով գտնուորեցաւ ի լոյս անել ծախիւք իւրով զայս առաջիկայ Գործաւ..

... Քանզի սրբացեալ քուտա ի հեզահոգի Հաւուն իմոյ թօմայ ետափայլ Եղիսիւպոսէն ի Տէր հանգուցելոյ. եւ մեծացեալ յարիմատու ընկերացս, կեամ բբարեր հոգմով պէժփնայ՝ եւ եւս եւ վտան անմխիթար վայրացս:

... Միտայմք տառից, եւ բառից հաւատամ զի գտանիցին. ալ շէ երէ կամաւ եղան, բայց սակս մեծաւարութեանս. որում պարս էր նայս հիւսել գեղատն, ապայ հիւսեալն սպագրել՝ եւ ի վախճանի զուղեցեալն օրբագրել:

... Յիշել մաղթեմ բազկատարած. եւ ճեմեմած ազօրիւք աւ Աստուած զհօտազազայ Պօղոսի արդի Պարան Պետրոսն արդ հայցմամբն՝ եւ ծախիւքն յայս առաջին նուագում ի լոյս անել այս եղեմարուդիս Եւրօպայ Սքրոյ, եւ այս նորակերտ Աստուածային Դրախտս ի պաշտաւարիւն Հաւատարդատան առաքինաւոր անձանց հոգեշահից:

Այլեւ զՍրբակենցաղ Հայր, Հօրեղարայր, եւ վարդապետն իմ զԹօմաս Եղիսիւպոսն վանանցեցի ի Գրիստոս հանգուցեալն. արով եւ զուր յիշեալ յիբիք: Նաեւ զԵնանեալ՝ եւ գտրուլ Դպրես Գուկաս, ծնունդս Գրիգորեան, սերունդս վանանցեան, եւ անձամբք տրբնութեամբ յարմարօք, յիմամ իսկ Տգարանի Տգօզս այսր նորակերտ բուրաստանն. այր ազգաւ բերկարարս:

Ընծայեմ զհամբար սրբութեան.
ցանկալի ազգիս Արամեան:

հուսկ յետոյ զփօքրիկ պատանին, զարիմատուն իմ, եւ զճեմեմածն ճեմանն Եւրօպայեան, որ ըստ դեռարոյս հասակին՝ առաւել բան զկար իւր ընդ իս աշխատի յառաջիկայ Տգագրական ծանրարեան արեւեստիս յայլեայլ պաշտօնս...»

Է: 11-15

Գիւլյէնկեան Մատենադարան
221-195 Հոսկ.

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎՊԻ. ԶՈՒՂԱՅԵՆԻ (ՄԲԳՈՒԶ). ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆ, ՀԱՒԱՏՈՅ: Կ. Գուլիս, 104. Աստուածատուր Կոստանդինոպոլսցի, 1713, 398 էջ.

ԱՆՈՒԱՆԱԹԻՒՆ

ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՒԱՏՈՅ, ԵՒ ՆԵՐԱՄՈՒԹԻՒՆ ԱՆՈՒՂԱՅԵՆ ԵՒՄԱՐԱՆԵԱՄ ԵՐՐՈՅ ՄԻՆԱՍՅԱՅ ԳՕՐԱԳՐԻՆ ԵՒ ՎԿԱՅԻՆ ԳՐԻՄՈՒՄԻ, Ի ԴԵԹՂԱՄ ՀԱՅԿԱՆԻՍ. ՆՈՒՅՐ, ԵՒ Ի ՀԱՅՐԱԿԵՒՄՆԱՆ ԱՆՈՒԱՆ ԱՂԵՔՈՒՄԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅԻՆ ՀԱՅՈՅ

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Փաստ եւ պատի, զճեմութիւն եւ կրկնապատմութիւն ամենաբարոյ կրթութեանն, եւ ժիւղ Աստուածութեան. Հօր եւ Արդւոյ եւ Հոգւոյ սրբոյ այժմ եւ ժիւղ եւ յաւիտեանս յա-

հրանելից Ամէն Ե Օժանդակութեամբ եւ օգնութեամբ ամենահասն թեւց Աստուծոյ Հոգւոյն
 Էշմարտի յԱստուծոյն եւ ի կատար էնաւ, եւ ի զբուժման ժամանակաց Տպագրութեամբ զբրտկիս
 աշխարհիկ Զոր տեսեալ ի մեռն Մեծին յոհաննիսի եղբոր սրբի պարոն Տիմօթէոսին, Ըստամպոզի
 տուլպենալի դաժակի սրբի Մովսէսն եւ իւր ընկեր յարութիւնի սրբի Փիլիպպոսն, յոյժ եւ
 կարբ տննչացան սորա եւ լան եղեաց մեծաւ յօժարութեամբ աշտօրիկ վերայիշխալքս, աշ-
 սինքն Տիրացու Փիլիպպոսն, եւ Տիրացու Մովսէսն ի սպաւորումն տալ զաս կամեցան Զոր եւ
 զԼիւարելոյ արժանացան շնորհօք տեսան մերոյ:

Ի թուականութեան Հայկական Տուժարի, ռնկզ: Ամսական Յունվարի. ա. ի Հայ-
 րականութեան Հայաստանեայց վիճակի. Առն վեճազունի, եւ Ծայրագոյն քահանայապե-
 տին Աստուծոյ. թագմերջանիկ Տորն Հասարակաց Ընդայնցեայ Տեսան Աղէքսանդրի Սրբազան
 կաթողիկոսին ամենայն Հայոց: Եւ ի Տեսութեան Սրբոյն երուսաղէժի եւ կոստանդինու
 Պոլիս տեսան ի Սահակա՛ Աստուածարան Վարդապետին: Եւ Հասանութեամբ Սրբոյ Կարապե-
 տին Քրիստոսի Տանն վերաբարձօք Քրիզոստոմոս Աստուածարանութեան Վարդապետին: Ի սպա-
 րանի նուաաս եւ ամենեցուն ծնունայ Աստուածատուք զպրի: Նպաստութեամբ Սրբոյն Մինաս-
 տայ գործարարի: Ընդ Նովանեաւ եկեղեցւոյն Հայկազուրի Սրբուհոյ Մարիամու Աստուա-
 ծածնին. ի Կոստանդակեան քաղաքի: Եւ սրբ սր վայնիէք ի Ծաղկանին լեռնէս, ի մրզարբ
 այգւոյս եւ ի զՄայրացուցարուրիկ Երարէս զվերոյ յիշեցեալքս յանուանէ զամենեւեան. եւ
 զնաանին սոցին միով Հայք մերիւ յիշատակել յաղօթս մեր մի ինայէք. եւ զուք յիշեցեալք
 ինիլիէք ի զբիստոսէ յաւաւն մեծի Հանգերմ ննջեցելովք մերովք. Ամէն:

Այլ եւ յիշեալիք զուխատօք զործարանին զմիանան եւ ամուրկուլն միով աստուած
 սպրմեախէ:

Կիւլպէնկեան Մասնագործն
 230-155 Յո.

110

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎՐԴ. ԶՈՒՂԱՅԵՑԻ (ՄՐԳՈՒՋ). ԿՐԹՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՍՏՈՅ. Կ. Պոլիս, սպ. Քրի-
 ճոք Մարգարեանցի, 1713, 4 չէ. + ԲՃԾԱ (251) = 255 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ԿՐԹՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՍՏՈՅ. Տպագրեցեալ ի Թմին Հայոց. ռնկք ի Հայրապետութեան Տեսան
 Աղէքսանդրի

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ԿՐԹՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՍՏՈՅ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆԻ, ի վարժումն ժանկանց Կաթողիկէի Եկեղեցւոյս
 Հայաստանեայց. Ետրագրեցեալ աշխատութեամբ Յոհաննիսի աստուածարան վարդապետի
 Ընդայնցեայ:

Տպեցեալ Թուին Փրկչին՝ ռնկձգ. Իսկ ըստ Թմոյս Հայկազանկանի. ռնկք: Ի Հայրա-
 պետութեան Աստուածաբանար արժանի սրբոյ իմիմանի եւ երէցս երանելոյ եւ Ծայրագոյն
 քահանայապետին աստուծոյ. եւ արիական Նովուպետին՝ Ընդայնից տեսան Աղէքսանդրի՛
 Կանծակ եւ սրբազան Կաթողիկոսին ամենայն Հայոց: Եւ ի պատրիարքութեան սրբոց արթ-
 ուցն՝ երուսաղէժի, եւ կոստանդինուպոլիս՝ Իսահակայ Աստուածարանութեան վարդապե-
 տին: Ի սպաղարատանի զքրիզոս վարի մարգուանեցւոյ: Նպաստութեամբ սրբոյն իմիմանայ,
 մերն լուսոյ: Եւ ընդ Նովանեաւ սուրբ եկեղեցւոյն աստուածածնին: Ի մարգարապետ կո-
 տանդինուպոլիս, ի փառս զքրիստոսի. եւ ի յօգուտ եղբարց քանախբաց:

ՅՈՒՆԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Գրէոյս.

Ձեռնառութեամբ աստուծոյ Հոգւոյն Էշմարտի. եւ պարզեօք նայնոյ ամենաաստ
 շնորհողի. եղբրեցեալ յաւարտումն եհաս սպաղարումն զբրդոյս շահուէտի: Եւ քանզի ի վա-

զուց Հեռվ ոտեալ իմ գլխու՝ ապակեցեալ խորովիք ի սրտի, Քէ սրբան գրեանք աստուածայինք, եւ ծառանք սգէլուք, յարանց աստուածաբանից՝ եւ շտապեցաք սրբոց արտադրեցեալք գոն ի մէրս, եւ աւա՛ւ՛ ա՛յ երևին ներկոյապէս՝ մին; գի մտացումն անուանց իոցա՛ շարկեալս լինիլ. ա՛յ սա ամենեանեմ, այլ առ ամենս անմեծեթ ի նոցանէ: Եւ այս ա՛յ սփեւա եւ անխիտան լինելոյ ազգիս, եւ ա՛յ կուտակ եւ իշխանունակի՝ Մանուանդ Կարապետան՝ թան եւ կեղեքման այլասեւոյց եւ ասարկրանից Կըղեմարաք էլոյ ի ներքոյ: Եւ գտեցեալն ուրի՛ր՝ զո՛ր ինչ խրախուսանս վայելման Հեռեաց եւ տարակոյցի լիսպէս եւ քառակամարաք ընդմեռել զորէ: Եւ զայլս սոցին նմանապէս յիշելով՝ ազատաշոր եւ յերկակէց եղեալ՝ Հանապազոր զանն իմ խորատեալ յաւեա ցուէրի: Եւ մինչ շալոց վարանկեցմանց եւ Հոգոց էի զերեցեալ, առե՛ր զբզրուկս զայս՝ ի ձեռն ջուզայնից պարտն ազազէլին: Հայեցոյ եւ աւա րան զօրաւոր էր ի միջի: Եւ իսկոյն սաստիկ ըզմի, Հարաչ ի սէր սորա: Եւ անդ ի սեղին էին ազուլեցի մուրատի սրգի պարտն յարութիւնն, եւ ջուզայնից սէր աստուածատուրի սրգին պարտն պետրոն: Բոց շնքմեանն զսիրով յանմին կաշեալ զբաւական ծախս ապագարատան մեծաւ ցանի եւ յօժարութեամբ սրտի ստեղծեցին զեռ զանարժանս ի գործ սպելոյ: Եւ իմ վստահացեալ յամենասուրբ Հոգին աստուած՝ սկսայ ի գործ անել: Բոց եւ զկատարման ընկալոյ կարողութեամբ քրիստոսի աստուծոյն մերոյ: Արդ՝ սրբ առդիպելիք այսորիկ աստուածային զարտատանիս, զսորին յոգնեցանդ եւ գտնուշուտս Ծաղիկն վաշտիւով եւ ճաշակմամբ ըզմի ի քիժս իմանալիս մերձեցուցանեցէք զբազցրութիւն խորատուտառք սեղանոյն՝ ազալիմ եւ պազատիմ, յիշեցէք զայստեղի գնախոյնիցեանք պարտնայքս: սրբ ի վեր քան զչափն ջան եղեալ Հեռեանցան այսմիկ: Վասնորոյ կրկին ապաշահ զմեզ սերիկի իմ միով Հայր մերի: յիշել զսոսա եւ զնստնիս սոցա՛ մի՛ զանդաղէք: սրբ ա՛յ միայն յիշելոյ են արժանիք, այլ եւ զովութեան: Եւ եւս յիշեցիք եւ զսոյն ազուլեցի մուրատի սրգի զՀամազուցեալն ի քրիստոս զպարտն զաւուտան: սր եւ ջան իսկ ունէր եւ կամ, զհարցմանց եւ զպարզամանցն, եւ զայլ զբնան երկոտասան սուրբ վարդապետացն աստուածաբանից սպելոյ ի սպարանիս մերում. սակայն կոչողն վերին փոխեաց զնա յաստի կենացս: Ընդ որս եւ զիս զիշիկն եւ զմիզաւոր զլրիզոր զտապաւոր զբոյսոյ, եւ զՀամազուցեալ Ծնողն իմ զմկտորին, եւ եւս՝ զղեարարոյս սրգեանն իմ զնքնաւս ծառայ մեր եւ շարող զբոց զբոյսոյ, որ բազում աշխատան ունի ի վերայ սորա: Յիշել մտղիմ յաղօթս մեր, եւ զննեցեալս իմ: Այլ եւ զզանջարի զյովաննէս վարդապետան: սր է յառ է սուր թղթոյ՝ աշխատան ինչ կրեաց: Նահ: զժբապարկ զաղուաւ հասյին, եւ զբազմալան մշակն մեր: Եւ որք յիշեղք՝ յիշեցեալք լինիսք է Քրիստոսէ յուսոյն մերմէ. Հանդերձ ննջեցելովք մերովք յաւուրն այցելութեան: Հայր մեր:

Կիւլպէնկեան Մատենադարան
230-155 Յո.

ԾԱՂԿԱՒԷՏ ԳՐԳՈՒԿՍ, Կ. Պոլսո, 1713. 40 էջ,

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԾԱՂԿԱՒԷՏ ԳՐԳՈՒԿՍ ՈՐ ԿՈՉԻ ՔՐԻՍՏՈՆԻԿԱԿԱՆ ՋԳՈՒՇԱՅՈՒՄԸ յազազս՝ բարեպէս՝ կեւոյ, եւ բարեպէս՝ մեռանելոյ ի շնորհն աստուծոյ, Թարգմանեցեալ յամեննի բանասերէր Խտալական լեզուէ ներսեանի առ Հայկական բարբառ: Ի ժամանակի Կաթողիկոսութեան Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի Տեսան Աղէքսանդրի Տուգայեցոյն քալ Հովապետին: Ի Քուսաշուրթեան Հայոց Տօմարիս. ոճկը. եւ ի փետվար Ամսոյ. ա. Ի մայրաքաղաքն Կոստանդինուպոլիս:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ջուսի:

Կիւլպէնկեան Մատենադարան
238 Ծա.

ԾԱՆՕԹ.

Տպագրիչ կամ Տպարան չեն յիշում: ՀՀայ Հնատիպ Գրքի Մատենագիտական Ցուցակքը այս բուսկամով հրատարակութիւն մը չ'յիշատակիր:

112

ԺԱՄԱԿԻՐԳ: Թրգմ. Պետրոս և Գրիգոր Վրզ. Ջահկէցիներ: Վենետիկ, սպ. Ամսան Պոսթի, 1714, 1330 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՊԵՆՎԻԱՆ ՈՐ Ե՛ ԺԱՄԱԿԻՐԳ ՍՐԲԱԶԱՆԻ ԿԱՐԳԻՆ ԵՂԲԱՏԸ ՔԱՐԱՂՈՂԱՅԸ Հրամանա Մեծաւորաց. Ի լաթին լեզուէ ք շայտ Թարգմանեալ, և հրատարակեալ վասն Գուստաօ Նախիջեանուոյ ք մեծն Հայաստան, ք ներքոյ Գաւառապաշտպանեղի Լորեդար Անտոնինոսի Քլօքէ Բնչաներոյ յայտոյ կարգի մէջէնքալ Վարդապետք. Ի Վենետիկ այժմ. Ամսական սեպտեմբերի: Ի Տպարանի Անտոնինոսի Պոսթոյի: Հրամանա Մեծաւորաց: BREVARIUM SACRI ORDINIS FF. PRAEDIC. Superiorum Facultate E latino in Armenum Idioma litteralem traductum & editum pro Provincia Naxivacensi in Armenia Majori Sub Reverendissimo Patre Fratre Antonino Cloche Totius Ordinis ejustem Generali Magistro.

Venetia MDCCXIV. Typis Antonii Bortolii. Superiorum Permissu. Mens. Septembris.

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

Հասորին սկիզբը կան լատիներէն (Հայերէն Թարգմանութեամբ) վիպաութիւններ Հաստատեմութեան Դիւանէն, Անտոնինոս Քլօքէ և Խաչատուր Վրզ. իրգրուածիցի:

ՅԻՇԱՍԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Թարգմանութեան, ք միասին և սպագրութեան սրբոյ Մատենիս:

Ամենակայն, ամենազօրն, և ժարդատէրն Աստուած իւրովին անբաւ Նախախնամութեամբն, ք սկզբանէ աշխարհիս մինչև ցայտօր ո՛չ զազարեաց առաջն զժալո ք գործն զայդի իւր. այտուհետև ո՛չ ևս զազարեաց մինչև ք կատարանն: Առտաի յես Աստուծոյն Խոյանեալ, և կրկին ք ջաղ հովիւ, և սուրբ վկայէ Գրիգորէ Լուսաւորէն Հայոց զբանաստեղծութեանց նորոգ զործեայ, և անկեալ զորթն և սուրհո պողարերս յայտուչս Հայաստանոյ զոր սողալ ք յանպառա յարերէ Առտոնինոսի Պետրոսի, Փոխանորդին Քրիստոսի, անպան և պատուք հասն բարիս ո՛չ սակաւ ժամանակս: Յետ սրոց յարեցեալք ժակը քերանհօք, կամակորք, և անմասկորք, որք առուել իւրեանց, բան զՏառն խնդրեցին. որք և կրկին աւերեցին զայդիցն ք զբանաստեղծութեանց ժակացն զործեցեալ, խոզան արարին, բաժանելով զնա ք յանպառա յարերէն ցամաքեցուցին. որոյ յազազալ յետոյ անթիւ չարիք պատահեան նմա, մինչև կոխան եղև անբանից, և վայրի զազանաց:

Իսկ վերին առնուէրն ո՛չ արարեալ անտես զվասնեալ այդիս, սրկանելով ք սիրոյ ծայրագուն հովապետին, որուն իսկապէս յանմեալ է՛ առ ք դառնալ և հաստատել զնորարարս, որ և յուզդի սրկանելով առաջէ յետին ժամանակս Քրիստոսի կենարարին ՆՅՂԳ. ք վասնեալ և խոյանալ այդից, զբարտանալ և ամենայն առաքինութեամբ, և վարդապետութեամբ զարգարեալ այրն, երբոս երանելին, վերահայրեկոզոսն Բարթօղոմէոս, յերկրին Իտալիոյ, յազդի քաղաքէն Բոնոնիոյ, ք կարգէն քարտզոցաց սրբոյն Իոմինիկոսի. որ է ո՛չ ի բուն մտեալ, և ո՛չ ողկողեալ. այլ գտիւ և զգիւք արթուն կալով, անպատմելի աշխատանք, և անթիւ վաստք, սքանկանութեամբ Պարզեաառտին, աշխատեալ այժուչս այտարի Հայաստանոյ, ք դաւառն նախիջեանու անկեաց զպողարերս առնելն զկարգն քարտզոցաց սրբոյն Իոմինիկոսի, յինելով ք նմա զվանորայս, զորս անոյց ք յերկնահօտ վասկէն Վիմի, և զարգարեաց ամենայն ազգի իմաստութեան վարդապետական զբօք, որոց ամառք է լւոյս անեալք են, ի ք զարժանալի և Աստուածային վարդապետութեամբ, մանաւանդ եկեղեցիակա՛նք մասնեցի ք զորն Աստուածային կայտանք, սրոց մինն է՛ յայտ սուրբ Կամակորդիս:

Նուևս ձողարարժր ցանկով շրջափակեաց զայդիս այս, այսինքն նոյնոյ կարգին սուրբ կա-
 նոնք, կացուցմամբք, եւ սահմանադրութեամբ պատասպարեաց, եւ սպասադինեաց, եւ զբա-
 րանոցով ի կրթութիւն ուսումնասիրաց զարդարեաց: Թողելով յիտ ինքեան զհետեւեաց ի
 յիշատակ անշնչիքի, որք կառավարեցին ամենայնիւ հմտութեամբ եւ տաքցելութեամբ, եւ
 յազմադիմ շնորհասեօք զորեցին զայդին ինքեանց յանձնեալ, պահելով զձա ի մէջ այնքան
 շրջապատեալ թշնամեաց յամենայն որմէն, այսինքն ժողովրթենէ, կրկնպատակեալ զչա-
 սուեալ ցանձարոյն, բազմացուցին ըստ նմանութեան Հուստարթիմ ծառայի:

Ուստի յես առաջապայութեան ժամանակի, Հակասակարգն բարեաց, Հին թշնամին
 ազգի ժարդեան, տեսնելով զվաշխութիւն նորատունի աշուշտ այսորիկ սուցնալ ուրի,
 յարուցանելով զգանազան նեղութիւնս ի վերայ. ոչ միայն ի յայլազեաց, որք պատահազմի
 յազազա: ի մէջ իւրեանց, աւար Հարեալ կողպտեցին, մտեսանոյ զուրբ անթօքն, եւ
 զգրեանն ճողակոտոր արեւելով գտերեւախիթ տունկա, բազմապատիկ Հանդերձ նեղութեամբ,
 եւ շարշարեօք պարտիզպանացն. այլ եւս ի նոցունց (անուար ժիւն) ջրիտոնէնց, Հա-
 կասակարգացն ճշմարտութեան ո՛չ սակաւ, եւ ոչ միանգամ զխտապահն նեղութիւնս, եւ
 վիշտ մեծաւ Համբերութեամբ վասն անուանն Քրիստոսի, եւ Հաւատոյ տարան: Արդ զի մի՛
 ծանրութիւն լիցի երկարարանութիւն մեր, Թողմէք բարեհաճեալք եւ ճարտարածիտ ու-
 սումնասիրաց, եւ աշակերտաց սուրբ զբոց զպատմութիւն նորատունի այցոյս այսորիկ,
 զաւառին նախիջանու, կարգին զարողաց արդոյն Դովինիդոսի. բարի Հանձնադէր
 ցական պատմութիւնս իւրեանց: Եկեցուք այժմ ի բացայայտութիւն Թարգմանութեան եւ
 ապագրութեան արդյ ժամանիս:

Նախկին ուրեմ թարգմանութիւն արքա եղե ի վերոյ յիշեալ երանկունքն Բարթո-
 զոմէոսէ, յամի կենսատանի ՈՂՅ՝ յորժամ Հինեաց եւ Հաստատեաց զուրբ կարգ ի մեծն
 Հայաստան ի զուսան նախիջանու: Երկրորդ նորոգումն ի մասին Թարգմանութեան նորա-
 գունից տակց, եղև Թուրքի փրկչին ԸՈԾՂ- ի յուսաւոր Հոյի գրիգորէ ճործորեցոյ, կրօ-
 նաւոր է Աստուածարան վարդապետէ ի նոյնոյ կարգին զարողաց, եւ ննչնական ի նոյ-
 նոյ զաւանդն նախիջանու, ի զեղջին կոչեցեալ ծործոր, որ եւ կէժուկ առի, մերձ ի
 մեծանշակ վասն Հայոց, արդոյն Թաղէոսի Աւաքելոյն, որ ի պայազիտ:

Իսկ երրորդ նորոգումն եւ Թարգմանութիւնն Հանդերձ ապագրութեամբն եղև ի նը-
 պատասպունից, անպիտան եւ անսեղեակ բանից, եւ ի յեանազունիցս ամենից կրօնաւորաց
 ի Պատրի Պետրոսէ, եւ Պատրի Գրիգորէ, ի նոխոր կարգին զարողաց, յազգէն Հայոց, ի
 զաւանդն նախիջանու, ի զԲազաբաղաքէն Ճակոյ: որք յետ զաւանդոյն մերոյ ի յուսանց
 ի Համալսարանն յարեւմտեան ի զաւանդ մեր, տեսեալ զնաւորութիւն սրբոյ մասնին, որ
 ի գործ Աստուածային պաշտման, ճանաչելով, ո՛չ պատճառեալ ի Հեղութենէ արքայից
 կրօնաւորացն անոցիկ որք ամենայնիւ ճղնութեամբ եւ արթնութեամբ, ըստ զաւթի եօթն
 անգամ յաւուրն օրննն զՏԷՐ, այլ ի չբաւարութենէ և յանկարութենէ զերկոյ, եւ տպագրի-
 լոյ վասն ծանրութեան լծոյն Հարկի, որ ի վերայ կայ: Ուստի մտախոհ լեալ մեր վասն այս-
 պիսի գործոց. գործունեաց ջանիւ ընկալաք զհրաման ի զաւանդական եւ վանական տաղար-
 պիս, եւ իշեալ ի զաւանդ, եւ յերկրէ մերմէ, ոչ մտտանալով ի մերս ինչ զօրութիւն, այլ
 յուսալով ի նախանկատութիւն Աստուածային, եւ ի բարեթոսութիւն արուււՀոյ Ասուա-
 ծածիք, եւ սրբոյ Հօրն մերոյ Դովինիդոսի, զիմեացք ի կողմանս յարեւմտեան (ո՛չ սակաւ
 ծախիւք, եւ աշխատանք ճանապարհի) ի վեհմանիտ մայրաքաղաքն, եւ ի յանպատա աղ-
 բերն Հաւատոյն ի Հօսմ. ուր նշգրտեալ ժամանակաւ աշխատեաց սակս Հրամանի աղաղ-
 բութեան արդս զբոյս, զոր եւ ընկալաք իսկ ի յառաջելական իշխանութենէ, եւ սրբոյ Ժո-
 ղովչին, եւ զօգնութիւն ինչ ի բարերարաց: Յետ որոյ զարեաց ի վէնէտիկ, ուր սկսաք
 զապագրութիւն սրբոյ մասնին Թուրքի փրկչին ՈՂԾՂ. յամենան զիկեմբերին մեծաւ ճղնու-
 րեամբ, եւ անպիտան աշխատանք, մինչ զի եւս Հարկ եղև զրոյրոց կրկնիտանգամ զրել,
 եւ մեծաւ զգուշութեամբ ըստ ամենայնի, եւ ամենայնիւ Համամայնի ընդ լաթին ժամազբը-
 րոյն կարգին զարողաց նորոգ տպեցելոցն:

Արդ մաղկելով Ժոնք ի մէջ ով բարեգութեք, եւ բարեհաճեալք ընթերցողք, ի կրն
 արկանողք, եւ Հանդիպողք սորա, զուարթ սրտիւք եւ ուրախ երեսօք ընդունել զյոջնաշահ
 եւ Աստուածատունի սուրբ ժամազբըք ի զուարեանս Հոլուց մերոց. եւ ներել տկարու-
 թեանս մերում սակս սխալմանց (եւ թէ ինչ գտանիցի) թէ ուղղագրութեան, եւ թէ ապաղ-
 բութեան: զի այսքան իր կարն մեր, այլ առաւել ընրոն Համարեմէք յիշել ի սրբանուէր ա-
 ղօթս մեր զամենայն բարեբարսն, որոց ողորմութեամբք եւ զոյնիք սկսաք զուրբ գիրքս:
 եւ եւս զամենայն աշխատարար սորա, մանաւանդ զգրտման Աւաքելական Միտիոսարն,
 զճնապատուելի Հայր Թաշատար Վարդապետն Էրզրումեցի, որում յանձնեալ էր ի սրբոյ
 Ժողովոյն զվերասեւելութիւն, եւ զուղղագրութիւն մասնին, որ եւ կարի արթնութեամբ
 աշխատեաց ըն այսմիկ գործում, եւ զվերոյ յիշեալ Պատրի Պետրոսն, եւ Պատրի Գրիգորն

ձանկեցի, սպասարան բանի, որք երեքամեայ աշխատանք վասն Բարգմանութեան, Հասանալնութեան տեղից ընդ յաթիկացւոց, պարզեալ զատկացուցի, նորոգ խրատարանութեան, եւ սրբալրութեան, մեծաւ աշխատանք եւ զոչւութեամբ աքնեցան. մանաւանդ հանձարեղութեամբ իրեանց շահելով զկամս բարեբարաց, զցանկալի եւ զյոքնաշահ զործս ի յաւարտ հասուցին. զգոխարէն որոց եւ զուրք արժանի լիցնիք առնուլ ի միւսանգամ զալստեան ի յարգար դատաւորէն. որուն յարժամ փառք, պատիւ, եւ զգոութիւն ի յաւիտեանս յաւիտեկեց: Ամէն:

Յզնականութեամբ եւ ողորմութեամբ Աստուծոյ, եւ բարեխոսութեամբ երանուելոյ մէջա կուսին Մարիամու Աստուածածնին, եւ Սրբոյն Դոմինիկոսի Հօրն մերոյ, եւ ամենեկ Սրբոց աւարտեցաւ սպազութիւն սրբոյ մասնին ի Հայրապետութեան Տեառն Գերագոյն Գահաւան յապետին Կղէմէնթոսի Մետառան երբորդի, ի յԱրեւիկեպոլսոսութեան զաւառիս մերոյ նախիջևանու Պետրոսի Մարտիրոսի Փարմեցւոյ, ի կառավարութեան Սրբազանի կարգին ջարդողաց Գերապատուելոյ Հօր Անտոնինոսի Կլոբէ, եւ ի յառաջորդութեան զաւառիս մերոյ նախիջևանու վերապատուելոյ Հօր Պետրոսի Եանրունեցւոյն: Յամի փրկչին յյծոյ. հոկտեմբերի: Ծ:

Ի վէնէտիկ յյծոյ. ի սպարանի Անտոնինոսի Պոթօլի: Հրամանաւ մեծաւ որոց:

Կիւլպէնկեան Մասննադարան
264.2
1714

113

IACOBUS VILLOTUS. COMMENTARIUS IN EVANGELIA: Հոռմ, սպ. Հասարոյ Տարածման (Propaganda Fide), 1714, 28 չհ. + 616 + 2 չհ. = 646 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

COMMENTARIUS IN EVANGELIA. Auctore, P. Jacobo Villotte Societatis Jesu.
Մեկնելով ՍՐԲՈՅ ԱՆԵՏԱՐԱՆԻՆ Եարազրեալ ի Յակոբ Վարդապետի ի կարգին Յիսուսանց.
Romae, Typis Sacrae Cong. de Propag. Fide, Anno M. DCC. XIV, Superiorum Permissu.

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

Հասորին սկիզբը կան լատիներէն (հայերէն Բարգմանութեամբ) վկայութիւններ Գրեզոր Եղեւթոյ Արքեպիսկոպոսի, Յարութիւն Կեսարեա Պաղեստինի Արքեպիսկոպոսի եւ Յովակիմ Զուլալայեցի Արքեպիսկոպոսի:

ՅՈՇԱՏԱԿԱՐԱՆ

Ջուհի:

Կիւլպէնկեան Մասննադարան
226.1 ՎԻ.

114

GIO. BATTISTA MANNI. QUATTRO MASSIME DELLA CHRISTIANA FILOSOFIA: Թրգմ. Յակոբ Վրդ. Վիլլոտ: Հոռմ, սպ. Հասարոյ Տարածման (Propaganda Fide), 1714, 80 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

QUATTRO MASSIME DELLA CHRISTIANA FILOSOFIA del P. GIO. BATTISTA MANNI. della Compag. di Giesu. Tradotte dalla lingua Italiana nella Armena Per il P. G. Villotti della medema Compag.

In Roma, nella Stamperia della Sac. Cong. de Propag. Fidei, 1714,
Con Licenza De' Superiori, E Privilegio.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ԶՈՐԲ ԽՈԿՄՈՒՆԻՔ ԵՎԱԿՍՍ ԵՎԱԻՏԵՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ, Շարագրեալ է Յակոբ Վարդապետի է
կարգէն Յիսուսեանց:

Ի Հոռոժ է ազարանին տուրր թողովոյն, Յամի Տեառն ու էմի ժոյ. Հռոմեանու վերաւ,
կացուաց:

Կիւլպէնկեան Մտտեանազարան

230.2 Յա.

115

ՏՕՄԱՐ: Աժողբոսամ, սոյ. Ղուկաս Վանանդէցի, 1714, 79 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՊԱՐԶԱՏՕՄԱՐ Ի ՎԵՐԱՅ ԱԶԱՐԻԱՅԻ ԱՄՍՈՅՆ ԿԱՐԳԵԱԼ: Տպագրեալ է յիշատակ Զուգայեցի
Քաղաքեցի Խոջայ Ուլանին, եւ իւր որդւոցն Քալիլ Եղալէնց Վարդանիսի որդւոց Պարոն Ա-
րխասակէիս, Պարոն Մանուկին, լուսաւորի Սաֆարին, Վարդանիսի կողակից ֆաթանին,
եւ դասերն Սահարախանին. նաեւ փոքրիկ Զարարիային, որոյ ծախիւքն ապեցաւ Պարզատա-
մարս այս:

Ի Հայրապետութեան Սրբոյ էջմիածնի Տեառն Աղեքսանդրի Սրբազան Կաթողիկոսի
տաննայն Հայոց: յԱմի Տեառն 1714: Ի մեծ Թուին Հայոց 1163: Ի Տպարանի Ղուկասու Դպրի:
ՅԱժտարգամ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զուին:

Կիւլպէնկեան Մտտեանազարան

264.11

1714

Կագմեց' Ա. Գ.

(Շար. 8)

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հ. Բ. Ը. Միութեան Կրթական Կեդր. Յանձնախումբը 1968-1969 դպրոցական ուս-
րելիքանին համար՝ համալսարանական ուսմանց յատուկ թուակներու բուխուսին մասին կը
ձեռնուցանէ հետևեալով, շահագրգռուողներուն ի դիտութիւն:

1.— Միութիւնը ներկայիս ունի 137 թուակընկալ սաներ, որոնցմէ 27-ը այս տարի
իրենց ընթացքը կ'աւարտեն: Ուրեմն, իրենց ուսումը դեռ պիտի շարունակեն 110 հոգի, ո-
րոնք կրթաթուակի պիտի ստանան յատուղիկայ շրջանին եւս, եթէ յաջողութեամբ անցընեն
իրենց տարեվերջի քննութիւնները:

2.— Նկատի առնելով ժեր վարժարաններուն համար լուրջ պատրաստութեան տէր
ուսուցիչներ ունենալու անհրաժեշտութիւնը, Կրթ. Յանձնախումբը նպատակաշարժար կը
դռնէ՝ վերջին քանի ժը տարիներուն նման, այս շրջանին եւս, զանազան երւզերու հետեւող
վերոյիշեալ 110 ուսանողներուն կատարուելիք վճարումներէն վերջ, կրթաթուակներու
մնացեալ գումարը տրամադրել Հայ ուսուցիչներու կատարելագործութի ծրագրին եւ ՍԱՀ-
ՄԱՆԱՓԱՅ ԹԻՒՌՈՎ նոր թեկնածուներու:

3.— Կրթաթուակի այս յատկացումներէն կրնան օգտուիլ, նախ, արդէն իսկ պաշ-
տօնի վրայ գտնուող Հայ ուսուցիչներ, որոնք ժամուարտար կը յանձնարարութի իրենց
վարժարաններուն տնօրէնութեան կամ վերահսկիչ մարմիններուն կողմէ:

4.— Երկրորդ, համալսարանական ընդհանուր ուսմանց համար թեկնածու ներկա-
յացողները պէտք է անպայման Երկրորդական Վարժարանի ժը վկայականը ունենան ի ձե-
ռին, ապա թէ ոչ իրենց դիմումը անպատասխանի պիտի մնայ:

5.— Բոլոր թեկնածուները, ուսուցիչ թէ պարզ ուսանող, Լիբանանի, Սուրիոյ եւ
Եւրոպայի մէջ իրենց դիմումը պիտի կատարեն Միութեան հետեւեալ մարմիններուն.

- | | |
|--|--|
| Armenian General Benevolent Union
District Committee of Lebanon
P. O. Box 715
Beirut, Lebanon | Armenian General Benevolent Union
District Committee of Syria
P. O. Box 348
Aleppo, Syria |
| Union Generale Armenienne de Bienfaisance
Comité Central pour l'Europe
11, Square Alboni
Paris (16 ^e), France | |

6.— Միութեան այս Յանձնաժողովները հարկ եղած հարցարանները պիտի շրջեն
թեկնածուներուն, որոնց թղթամարմինը անզական Կրթ. Յանձնախումբըրը ուսումնասի-
րելէ վերջ պիտի փոխանցեն Կեդրոն՝ արժանաւոր թեկնածուներու մասին իրենց պատճառա-
բանեալ յանձնարարութեամբ:

7.— Ուրիշ վայրերու թեկնածուները, ուսուցիչ թէ ուսանող, ուղղակի պիտի դիմեն Կեդր. Վարչութեան, ստորեւ տրուած հասցէով:

8.— Բոլոր թեկնածուները, Լիբանանէն, Սուրիայէն, Եւրոպայէն եւ ուրիշ վայրերէ, իրենց գիմուսները վերեւ յիշուած մարմիններուն յօտ պէտք է կատարեն մինչեւ 1 Ապրիլ 1968: Այդ թուականէն անմիջապէս վերջ անոնց պիտի զբիւռին հարցարաններ, որոնց տրուած պատասխաններուն եւ զանոնք հաստատող փաստաթուղթերուն հիման վրայ նկատի պիտի առնուին իրենց խնդրանքները:

9.— Միութեան Եւրոպայի, Լիբանանի եւ Սուրիոյ մարմինները թեկնածուներուն թղթածրարները նիւ Եւրոք պիտի հասցնեն մինչեւ Մայիս 15 եւ Կեդր. Վարչ. Ժողովի Կրթ. Յանձնախումբը զանոնք քննելով կրթաթուղթներու բաշխումը պիտի կատարէ Յունիս ստուան մէջ:

10.— Ներկայիս իրենց ուսումը շարունակող Հ. Բ. Ը. Միութեան սաները, ընթացիկ գարնացական տարեշրջանի վերջնաւորութեան, իրենց քննութեանց արդիւնքը եւ կարգափոխութեան ու շրջանաւարտութեան պարագաները պէտք է մինչեւ Յունիս 1 հաղորդեն ուղղակի Կեդր. Վարչութեան:

11.— Ըստ Կեդր. Կրթ. Յանձնախումբի որոշման, իրենց համալսարանական ուսման ընթացքին տանց Կեդրոնի գիտութեան ճիւղ փոխող սաները կը դաշտին կրթաթուղթի ստանալ:

Աւելցնենք նաեւ թէ կրթաթուղթի չի յատկացուիլ այն թեկնածուներուն, որոնց վերջին տարուան նիշերու ընդհանուր միջինը 80 առ հարիւրէն պակաս է:

12.— Մասնաւոր Հիմնադրամէ մը կրնան օգուտիլ Ամերիկարեանկ պատանիներ եւ պարմանուհիներ, որոնք կը փափաքին արտասահմանի Հայ վարժարանի մը մէջ ազգային ուսում ստանալ: Այսպիսիները կրնան զիմել ուղղակի Կեդր. Վարչութեան:

Այս յայտարարութիւնը միաժամանակ հրատարակութեան կը տրուի Ամերիկայի եւ արտասահմանի Հայ թերթերուն մէջ:

ԴԻԻԱՆ ԿԵՅՐ. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ

Նիւ Եարք,
16 Փետրուար, 1968

K. Guiragossian, Executive Director
Armenian General Benevolent Union
109 East 40th Street
New York, N. Y. 10016
U. S. A.

Զ Ե Կ Ո Յ Ց

ԳԱՆՈՒՍ ԿԻԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

1968/69 ՏԱՐԵՇՐՁԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱՌՈՇԱԿՆԵՐ

1.— Գաղափար կրթական հիմնարկությունը 1964/69 ուսումնական տարեշրջանին համար, վերանորոգելի նախկին կրթաթուղիներէն զատ, որոշ թիւով նոր կրթաթուղիներ եւս պիտի յատկացնէ արժանաւոր Հայ ուսանողներու :

2.— Կրթաթուղիներու յատկացումը պիտի կատարուի ընտրութեամբ, հայկական ծագում ունեցող ուսանողներու՝ որոնք իրենց բնակավայրին եւ կամ այլ երկրի մը կրթական հաստատութիւններէն մէկուն մէջ բարձրագոյն ուսման հետեւելու համար զուրկ են նիւթական անհրաժեշտ միջոցներէն: Սկզբունքով Հիմնարկութիւնը չի հովանաւորեր ուսանողներ՝ որոնք իրենց բարձրագոյն ուսման կ'ուզեն հետեւիլ հեռուոր երկիրներու համալսարաններուն մէջ: Ետա բացառիկ պարագաներու սակ է միայն որ կրթաթուղիներ կրնան յատկացուիլ այս վերջիններուն՝ եթէ նախընտրուած մասնագիտութեան կարիքի չէ հետեւիլ տեղական համալսարանի մը մէջ:

3.— Թեկնածուները պարտին ունենալ ուսումնական բարձր մակարդակ, լրացնել անհրաժեշտ բոլոր պայմանները եւ բնզուտած բլլալ հուպաղոցի ԱՌՖՈՒՐՁ գասարանը կամ յանդուրեմամբ անցուցած՝ Բ. կարգի Գաբարիբաշի թնտեսութիւնները:

4.— Հիմնարկան Յանձնախումբը ներկայացող Թեկնածուներէն կ'ընտրէ իր գաղափարութեամբ արժանաւորագոյն նկատուածները միայն:

5.— Թեկնածուները իրենց մետաղիք դիմումագրերը պէտք է ներկայացուցած բլլան ստորեւ նշանակուած հասցէներէն մէկուն —պարտաւորին համաձայն— ամենէն ուշ մինչև 31 Մայիս, 1968: Ի պատասխան Թեկնածուներուն կը զրկուին հարցաթերթիկներ՝ որոնք հարթորէն ամբողջացուելէ ետք, պահանջուած փաստաթուղթերուն հետ պէտք է վերագործուին Հիմնարկութեան համապատասխան ներկայացուցիչ մարմնին եւ կամ Լիզպոնի Կեդրոնին, ամենէն ուշ մինչև 31 Յուլիս, 1968: (Հարուսային Ամերիկայի երկիրներուն, ինչպէս նաեւ Աւստրալիոյ համար այս Թուականները պիտի բլլան յանրապարտ 15 Դեկտեմբեր 1968 եւ 15 Փետրուար 1969):

6.— Հիմնարկութիւնը սահմանափակ թիւով կրթաթուղիներու համար նկատի պիտի ունենայ նաեւ դիմումներ Թեկնածուներէ՝ որոնք արդէն տիրացած են համալսարանական վկայականի մը եւ կը փափաքեն կատարելագործել իրենց ուսումը իրենց բնական երկրին կամ արտասահմանի կրթական բարձրագոյն հաստատութիւններէն մէկուն մէջ: Նախընտրութիւն պիտի տրուի արժանաւորագոյն Թեկնածուներէն տեսնոյ՝ որոնք նախապէս օգտուած չեն ընտ. Հիմնարկութեան կրթաթուղիներէն: Դիմումները պէտք է կատարուին վերոյշիշույ մինչև զարձակ եւ նկատի պէտք է առնուին նոյն պայմանաժամերը:

7.— Ներկայացուած բոլոր դիմումները ի վերջոյ պիտի կեդրոնացուին Լիզպոն՝ ուր Հիմնարկութեան ընտրական Յանձնախումբը իր վերջնական որոշումները պիտի տայ Ոչստատալիկականներ ամերիկան ընթացքին: (Հարուսային Ամերիկայի երկիրներուն եւ Աւստրալիոյ պարտաւորին՝ Փետրուարի վերջը): Յանձնախումբին որոշումները Թեկնածուներուն պիտի հաղորդուին ուղղակի Լիզպոնի Կեդրոնէն:

8.— Անհրաժեշտ հարցարանները ստանալու համար զիմումներ պէտք է ներկայացնել հետևեալ հասցէներուն.

ա.— Լիբանան բնակող քեկնածուներ՝

Educational Committee of the Calouste Gulbenkian
Foundation in the Lebanon,
Stephan Building,
Riad Solh Street,
Beirut/Lebanon.

բ.— Սուրիա բնակող քեկնածուներ՝

Mr. K. Nersoyan,
P. O. Box 757,
Aleppo/Syria.

գ.— Ֆրանսա բնակող քեկնածուներ՝

Service Arménien des Bourses d'Etudes
Fondation Calouste Gulbenkian,
51, Avenue d'Iéna,
Paris XVIe/France.

դ.— Անգլիա բնակող քեկնածուներ՝

Calouste Gulbenkian Foundation
U. K. & British Commonwealth Branch,
98 Portland Place,
London W. 1/England.

9.— Վերսիլեւսինբերգն ամբար կրկիրներ բնակող քեկնածուներ, ինչ ալ բլլալ իրենց հարաակաւթիւնը, պէտք է զիմեն ուղղակի Հիմնարկութեան Կեդրոնին, հետևեալ հասցէով.

Calouste Gulbenkian Foundation,
Department of Armenian Affairs,
Avenida de Berna, 45-A
Lisboa - 1/Portugal.

10.— Ներկայ ուսումնական տարեշրջանին Հիմնարկութեան համայնարանակոն կրթաթուղ ստացող ուսանողներ իրենց կրթաթուղները 1968/69 տարեշրջանին վերանորոգել տալու համար պարտին իրենց զիմումները յղել ուղղակի Հիմնարկութեան Կեդրոնին՝ մինչև Մայիս 31, 1968, ստանալու համար հարկ եղած հարցաթերթիկները՝ հրոնք ամբողջացուելէ ետք պէտք է վերադարձուն Լիզպոն՝ ամենէն ուշ մինչև 15 Յուլիս, 1968: (Հարաւային Ամերիկայի կրկիրներու, ինչպէս նաեւ Աւստրալիոյ համար այս թուականները պիտի բլլան յաջորդաբար 15 Դեկտեմբեր 1968 եւ 31 Յուլուար 1969:)

ԳԱՒՈՒՄՏ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Լիզպոն,
1 Մարտ, 1968



Զ Ե Կ Ո Յ Ց**ԳԱԼՈՒՍՏ ԿԻԻԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ****ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ****ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ****ԱՄԲՈՂՁԱԿԱՆ ԵՐԿԵՐՈՒՆ**

1967 Դեկտեմբերին լրացաւ մեծանուն Հայ հոգեւորական եւ գիտնական Գարեգին Կաթողիկոս Յովսէփեանի ծննդեան հարիւրամեակը:

Այս առթիւ, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը որոշած է հրատարակել բազմալատակ գիտնականին ամբողջական երկերը, որոնց մէջ պիտի ամփոփւին իր պատմական, մատենագրական, բանասիրական, ինչպէս նաև գեղարուեստի պատմութեան նուիրուած ուսումնասիրութիւնները, քանի մը հատորով:

Առաջին հատորը պիտի բովանդակէ պատմական ուսումնասիրութիւնները, եւ լոյս պիտի տեսնէ Անթիլիասի տպարանէն:

ԳԱԼՈՒՍՏ ԿԻԻԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Լիգայոն,

26 Փետրուար, 1968



ՏԻՐՈՒՆԻ

Այլ գրաբնի գործի մի ճանապարհով, զի ի ժամանակի
Խորովի եզերքով լուրջ լինելով (Գրաբնի Գ. Ո.)

Ամենաբարձր Աստուած Տէրը, կեանքի եւ մահուան, կանչեց իր բով
յաւիտեանական վարձատրութեան համար իր հաւատարիմ ծառան, Միաբա-
նութեան վաստակաւոր անդամը, հմեր Կիրիլի Եղբայրը

Հ. ՀԱՄԱԶԱՍՊ Վ. ՈՍԿԵԱՆ

որ երկամեայ հիւանդութենէ վերջ, Եկեղեցւոյ Ս. Խորհուրդներով զօրա-
ցած, իր հոգին աւանդեց Աբարչին ճեռքը. Փետրուար 25ին, ժամը 15ին:

Հանգուցեալը ծնած էր 1895 Յուլիս 1ին. Խոսրոբշուր, անդամագրուած
Միաբանութեան 1914 Նոյեմբեր 1ին եւ քահանայական ճեռնադրութիւնն ըն-
դունած էր 1919 Ապրիլ 13ին:

Յուզարկաւորութեան արարողութիւնը պիտի կատարուի Հիւնզնաբի
Փետրուար 29ին, 14-15 Վիեննայի Կեդրոնական գերեզմանատունը, (Երկ-
րորդ դուռ, առաջին մեռելատարան), յետոյ մարմինը պիտի զբոսնուի Միա-
յանութեան շիրիմին մէջ (Gruppe 30 C, 17):

Հոգեհանգստեան Պաշտօն Պատարագը պիտի վատարուի Դաքայք ա-
ռաւուս, Միաբանութեան Եկեղեցւոյ մէջ, ժամը 8ին:

Յաւիտեանական հանգիստը պարգեւէ, ո՛վ Տէր, մեր հանգուցեալին:
Յիշեցէ՛ք զինք Ձեր ազօթֆներուն մէջ:

ՄԻԿԵԱՆՆԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Վիեննա, Փետրուար 26, 1968:

*Տիպար Հայուն եւ բաղձալատակ բանասէրին վախճանման տխուր
առիթով, «ՄիՈՆ», յանուն Երուսաղէմի Ս. Յակոբեանց Միաբանութեան
եւ Պատրիարքութեան խորագրած ցաւակցութիւններ կը յայտնէ վիեննայի
Միաբանութեան Միաբանութեան, երկնային Հանդիստ եւ խաղաղութիւն Հայցե-
լով Հանգուցեալը Հոգեին:*

ՍԻՈՆ

Ս. ՅԱՎՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

✽ Կեր. 4 Փետր. — Մ. Գառարազը մատուցուեցաւ Բ. Յարութիւն, Մ. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Սամուէլ Արք. Ազուխան:

✽ Կեր. 15 Փետր. — Բարեկիցնայն Առաքաւորի Գեհնոց: Ս. Գառարազը մատուցուեցաւ Ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Զարեհ Արք. Թափալան:

✽ Կեր. 16 Փետր. — Նախածանակին Ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Լուսաւորիչն Գեղը. Տ. Հայրիկ Արք. Արքեպիսկոպոս:

✽ Եր. 17 Փետր. — Ս. Սարգիս Զորավարին: Ս. Գոտիմիկը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Սարգիս Կնարարեան ճարտան մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Գեորգի Վրք. Եամբան: Ս. Գառարազին ծառ, թնայ սոգտութեան, կատարուեցաւ հոգեւանդանոսն այսչառն Ս. Աթոռոյ եւ ազգիս ծնունդն արեւմտ Գալուստ Կիւլանկենի հոր՝ Սարգիս Կիւլանկենի հոգւոյն Բ. Կանդաւ, Նախազատի թեմար Լուսաւորապետ Գեղը. Տ. Հայրիկ Արք. Արքեպիսկոպոս:

✽ Կեր. 18 Փետր. — Ս. Գառարազը մատուցուեցաւ Ի Ս. Յարութիւն, Մ. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Գարեհ Արք. Երէցան:

✽ Կեր. 23 Փետր. — Ս. Գառարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Գեորգի Վրք. Եամբան:

✽ Բշ. 26 Փետր. — Տեառնընդառաջ ծննդանդէս նախատանակին Ի Ս. Յակոբ նախազանց Լուսաւորապետ Գեղը. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս, որ սպա նախազանց Վեղատանջի արարողութեան:

— Գիշերակեցիքին, Մայր Տաճարին մէջ պաշարեցան Վեկեցե՛ք եւ Հսկման կազմէ: Հանդիսպետն էր Գեղը. Տ. Կորայք Եպիսկոպոս:

— Հսկմանէն ետք, ժամանակաց Կարճարանի մարզաշառն վրայ իջ վտէր Տեառնընդառաջ աւանդական կրակը: Ժողովուրդը, ըստ սովորութեան, խորային շուրջ սարքած էր խախտածական տեսարաններ:

✽ Գշ. 27 Փետր. — Տեառնընդառաջ: Օրուան հանդիսարար Ս. Գառարազը Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուց Լուսաւորապետ Գեղը. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

✽ Գշ. 28 Փետր. — Կարճանայն հանդիսարար նախատանակին Ի Ս. Յակոբ նախազանց Լուսաւորապետ Գեղը. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

✽ Եշ. 29 Փետր. — Ս. Վարդանան Զորավարացն վերաց 1036 վկայիցն որք կատարեցան Ի մեծի

պատերազմին (Յիշատակ մեհոնց եւ Տօմ ազգային): Ս. Աթոռոյ մէջ ժամանաւոր սաներու տօնը նկատուող այս տօնը կատարուեցաւ մեծ չափով: Ըստ սովորութեան Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ արատարապէս ժամանակագրաց Կարճարանի էր Լեւոն յարանի Փօս-Տեառն Հոգւ. Տ. Արէն Արք. Արքեպիսկոպոս, ժամանակաւոր սաներ իրենց մէջէն ընտրուած դասապետներով զինավարեցին օրուան հոգեւոր քարտեզները: Եւ ստացան Ս. Հայրապետութեան: Օրուան տօնին շուրջ քարոզից Լուսաւորապետ Գեղը. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս, որ յայտնեց թէ Կարճանայն ազին միշտ վառ պէտք է մնայ մեր ժողովուրդին մէջ, ԼԹԷ կ'ուզե՞ք զոյստեան իրեն ազգ: Գարողն ետք Գեղը. Լուսաւորապետ Արքեպիսկոպոս նախազանց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ե. Ս. Վաղդէն Առաջինն տօնին առթիւով կատարուած Վարդապետական Մողթանքին, իսկ Ս. Գառարազին հոր՝ փրական յատուկ հարգանքներով ճանչուեալ պարտուածներէ:

✽ Ար. 1 Մարտ. — Ըստ իրական սովորութեան, Ս. Գառարազը մատուցուեցաւ Ուղղափառ Աստուծոյ Ս. Մարիս Անտարապիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Գարեհ Արք. Երէցան: Հոգւ. Տ. Կերեղ Մ. Վրք. Բարեկիցն նախազանց էր թու զարժի թափօրներուն եւ պատմականը ըրաւ Սրբազարին, իրեն տունը Ս. Մարիս Անտարապիչին: Ս. Գառարազին ծառ Սիբարտութիւնը պատմութեանցաւ Աստուծոյ Եպիսկոպոսին կողմէ:

✽ Եր. 2 Մարտ. — Ըստ սովորութեան, երեկոյն ժամերգութեան ընթացքին տեղի ունեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի խորաններուն եւ պիտար սրբանկարներուն վարպետութիւնը:

✽ Կեր. 3 Մարտ. — Բառն Բարեկիցնայն: Փակեալ-խորանի Ս. Գառարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Վաղարշ. Վրք. Խաչատուրեան: Գարպետի պատանը կը վարէր Հոգւ. Տ. Կերեղ Մ. Վրք. Գարեկան:

✽ Գշ. 6 Մարտ. — Սկիզբ կարգաց Մեծի Պահոց: Առատուած Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Վերականգնի առաջին ժամերգութիւնը: Իսկ կէսօրէ ետք՝ Վարդապետան ժամերգութիւն:

✽ Ար. 8 Մարտ. — Նախատանգ պաշտուեցաւ Մայրավարի իրեն Զեալաց Կատարական ծառայող Ս. Թորոս եկեղեցիին մէջ: Հանդիսպետն էր Զեալացարան Տեառնը՝ Գեղը. Տ. Կորայք Եպիսկոպոս:

✽ Եր. 9 Մարտ. — Ս. Թեոդորոսի Զորավարին. Առատուած ժամերգութիւնը պատուեցաւ եւ Ա. Գառարազը մատուցուեցաւ Ս. Թորոս եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգւ. Տ. Սամուէլ Արք. Ազգական:

— Կէսօրէ ետք ժամը 3-ին, վաղուան Արտաքման Կերակրի առթիւով, Ամեն. Գառարազ Ս. Հօր զխաւարութեամբ Միարանութիւնը Վարդապետութիւնը

մուտք զորոնց Ս. Գարուսեան Տաճար, ուր պաշտուրեանս երկիրայն ժամերգութիւնն ու նախատեսակ՝ Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբառեղանց այցելութեան Հանդիսաւոր Թափօր Տաճարին ներս: Թափօրայական էր Հոգւ: Տ. Կիրակ Մ. Վրդ. Գարիկեան:

* Կիր. 10 Մարտ.— Արաստամ: Գրէնթային եւ առաւօտեան ժամերգութիւնները պաշտուրեան եւ Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գարուսեան, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգւ: Տ. Չարհն Արզ. Թօփալեան: Ապա կատարուեցաւ մեծաւանդէս Թափօր Բրիտանոսի Ս. Գերեզմանին եւ Գառնատեղիին շուրջ, զիխարութեամբ Ամեն. Գաորիաբք Ս. Հօր:

* Գշ. 12 Մարտ.— Գրէնթայիցիին, Մայր Տաճարին մէջ պաշտուրեան Մեծ Գահոց եկեղեցիին առաջին ժամերգութիւնը:

* Գշ. 13 Մարտ.— Առաւօտեան, Մայր Տաճարին մէջ պաշտուրեան Մեծ Գահոց եմալուռ առաջին ժամերգութիւնը:

* Եշ. 14 Մարտ.— Իրիկուան Հսկումին շարուղի Հուսարարայան Գերշ. Տ. Հայրիկ Արեւելեկոպոս, շէտուլով պահեցողութեան օգտակարութիւնը Հոգեւոր, բարոյական եւ առողջապահական տեսակէտներէ:

* Եր. 16 Մարտ.— Ս. Կիրիլի Սրասաղիմայ Հայրապետին: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան Ս. Կերզի սեղանին վրայ, որուն ներքեւը գտնուող աւազանին մէջ, ըստ աւանդութեան, Սրտասղէժի Կիրեղ Ս. Հայրապետը Ս. Խաչի երեւեան առիթով, 351 թուին, թաղմանուհիք նորազարմ Հաստապետներ ձերտած է: Ժամարարն էր Հոգւ: Տ. Գարեո Արզ. Երէջեան:

* Կիր. 17 Մարտ.— Աճառակին: Հետ սովորութեան, Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Լընշտակայան: Ժամարարն էր Արթ. Տ. Կարապետ Ա. ԲՇՆ: Անդրէասեան: Բարոցեց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս, մեկնարանելով Անտաղի աւետարանակէս առաւել, եւ խոսելով ապշխարութեան ու զղործածի ծախի:

* Եշ. 21 Մարտ.— Իրիկուան Հսկումին շարուղի Հոգւ: Տ. Կիրեղ Մ. Վրդ. Գարիկեան, մեկնարանելով Տնտեսի աւետարանական առաւել եւ յորդորելով ներկաները որ իրենց նիւթական առաւելութիւնները Հոգեւոր նպատակներու եւ իրենց Հոգեական փրկութեան ծառայեցնելու իմաստութիւնը ունենան, նման սերկուր բայց իմաստուն տեսներ:

* Եր. 23 Մարտ.— Ս. Յովնանու Սրասաղիմայ Հայրապետին: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Յովհ. Կարապետի խորանին վրայ: Ժամարարն էր Հոգւ: Տ. Կիրեղ Մ. Վրդ. Գարիկեան:

* Կիր. 24 Մարտ.— Տնտեսին: Ս Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխապետի: Ժամարարն էր Հոգւ: Տ. Սամուէլ Արզ. Աղոյան:

* Եշ. 28 Մարտ.— Ամեն. Գաորիաբք Ս. Հայր

նախազանց իրիկուան Հսկումին եւ շարուղի, բնարան ունենալով ՎՅԷ միայն եպիսկոպոս մարգարէն Տեր Տիրոջ խօսքը, ուղղուած զինք փորձող ստատեային: Հուս. Թէ նիւթին ու Հոգիին պաշտօնը մըլուտ է միշտ աճեմ մարգէ ներս եւ աճեմ ժամանակներու մէջ: Բայց մեծ են այն անձին ու Բողոքարարները՝ որոնք կարծիք չը զրան Հոգեւոր Հայրն եւ իրենց նպատակակալը չը զարմենն արդարացի աշխատեցին:

* Եր. 30 Մարտ.— Ս. Բառասուր Մամկանցմ Սերասաղի: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխապետի ժամարարն էր Հոգւ: Տ. Արէն Արզ. Այվազեան: Կերպարեմը կատարուեցաւ Ս. Բառասուն Մակիանոս նկարի առջեւ շինուած շարժական սեղանին, որուն զիմաց կաթալի մը մէջ չը պըրպըրային ջրաստուն զոնջողոյն կանթիղներ, աւանդական ստացալու լիճը խորհրդանշող:

— Կէտրէ Լոյ ժամը 2:30-ին, Ամեն. Գաորիաբք Ս. Հօր զիխարութեամբ, Միաբանութիւնը շարժական ժուռք զորոնց Ս. Գարուսեան Տաճար, Ս. Գերեզմանի եւ Գլխապետի ունեւորին ետք, վերջուտ կէս Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ պաշտուրեան երկիրայն ժամերգութիւնն ու նախատեսակը: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբառեղանց այցելութեան Հանդիսաւոր Թափօր Տաճարին ներս: Թափօրայան էր Հոգւ: Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան:

* Կիր. 31 Մարտ.— Դատարարին: Առաւօտեան, պաշտական զոյգ Թափօրներով, առաջինը զիխարութեամբ Հոգւ: Տ. Կիրեղ Մ. Վարդապետի եւ երկրորդը՝ Ամեն. Գաորիաբք Ս. Հօր, Միաբանութիւնը մեկնեցաւ Ս. Գարուսեան Տաճար, ուր զիխարային եւ առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ապա Ամեն. Գաորիաբք Ս. Հայրը մատուց օրուան անդիտաւոր Ս. Գատարազը Բրիտանոսի Ս. Գերեզմանին վրայ եւ նախազանց նոյնին եւ Գառնատեղիին շուրջ կատարուած մեծաւանդէս Թափօրին, որ վերջացաւ Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Վանք վերադարձին, Հայոց Թաղի մուտքին, Միաբանութիւնը ՎՅԷ արարեան շարժական երգելով յառաջացաւ զէպի Մայրապետը եւ բարձրացաւ Գաորիաբքարան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

* Կիր. 4 Փետր.— Լատինաց նախկին Գաոր-Տեղապահ եւ Փոխանորդ Գերշ. Տ. Վենանթ մէլաթ Եպիսկոպոսի յուշարկաւորութեան, Լատինաց Գաորիաբքարանի եկեղեցիին մէջ, ներկայ գտնուեցան Լուսարարայան Գերշ. Տ. Հայրիկ Արեւելեկոպոս, Արտ. Թարգման Հոգւ: Տ. Գէորգ Վարդապետ եւ Տիր Կ. Հնգիլեան:

* Առ. 16 Փետր.— Անտիոքի Կաթողիկոս-Արտիներու Գաորիաբք Գաորիանու Ինիսա Կապրիէլ Ա.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ձատկական Շնորհատրություն Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա. վեհափառ Հայրապետի Հաղորդագրություն Մ. Աբրահիմ Գեորգյանի շնորհար հորհուրդին Հաղորդագրություն Մ. Աբրահիմ Գիւմեանի		105
ԽՐԱԿՐԱԿԱՆ		
Յուրթական Ապրիլ	Ա. Գ.	108
Ն. Աննա Տ. Եղիշ Ս. Արքեպ. Տերտրեանի Այցելությունը Ամերիկա Եւ Հոռո		111
ԿՐՕՆԱԿԱՆ		
Պարսպմունք կիրգի Եպիսկոպոսական Ազգամուրացույ	ՋԱԻԷՆ Ծ. ՎԴԳ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ	121
ԳՐԱԿԱՆ		
Պետրոս Դուրեան. Փորձ Մը Բնագրային Վերականգնումի	ԱՐԱՑ ԳԱՍՏՃՅԱՆ	124
ՊԱՏՄԱԿԱՆ		
Գողգոթա Թրքիայի Հոգեւորականութեան Հայացի Հնայտութիւն Հեքամուտութեան ժամանակաց	ԹԷՈՂԻԿ Հրտ. Ա. Գ.	144
	ՅՈՎՍԷՓ ՎԴԳ. ՍԱՆՏԱՎՅԱՆ	155
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ		
Վարդան Բաբերդցի (Վրիժեցի)	Ն. ԵՊԵ. ՍՈՎԱԿԱՆ	170
ԳՐԱԽՕՍԱԿԱՆ		
Շուրջակ Զեռարաց Մշտյ Ս. Առաքելոց — Թարգմանչաց Վանքի Աւ Նըբակայից	Թ. ԲԻԻՐՏԵԱՆ	173
Յուրթակ Եւ Յիշատակարաններ Երուսաղեմի Կիւլպէնկեան Մասնագարանի Հայ Հնայտիչ Գիրքերու (1512-1800)	Կզմ. Ա. Գ.	176
Հ. Բ. Ը. Միւրիւն — Համարարանական Կրթարշալի Յայտարարութիւն		191
Գ. Կ. Հիմնարկութիւն — 1968/69		193
Տարեբրգանի Համարարանական Կրթարշալի		195
Գ. Կ. Հիմնարկութիւն — Զեկոյց		
ՏԵՐՈՒՆԻ		
Հ. Համարացայ Ոսկեան		196
Ս. ՅԱԿՈՒԲԻ ՆԵՐՍԷՆ		
Իկեղեցական-Բեմական		197
Պաշտօնական		198
Վարդանանք		199
Ապրիլեան Յուշատե		199
Բովանդակութիւն		200

«ՍԻՈՆ»ի վերաբերեալ ամէն բարակցութիւն և առաջում կատարել հետեւեալ հասցէին.—

MR. ARA KALAYDJIAN, REDACTION OF «SION»,
OLD CITY — JERUSALEM

«ՍԻՈՆ»ի տարեկան բաժնեգինն է Ամերիկայի համար՝ 5 Տոլար
բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Սքերլին

PROP. HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM ED. ARCH. HAIGAZOUN ABRAHAMIAN

No. 3-4 THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM. MARCH - APRIL 1968